

ՆՇԱՆ ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆ



ԵՐԳԻԾԱՎԵՊԵՐ

• • •

ԸՆԿԵՐ ՓԱՐՈՍ

ՄՈՒՐԱՏ ՏԱԻԻՏ

ՄԵԾ ԾԱՂՌԱՑՈՒՆ

ԱՍԱՎՈՒՏՆԵՐ



Imp. A. DER AGOPIAN
17, Rue Damesme - Paris

1942

Ե
ԽՈՏՈ

891.99

45

1177

ԳԵՂԻԿԲԱՀԼԵՄՆ Ե

ԴՐԱԳԻԺԱՎՐԱՐ

Եր Գրամատ աշխա
Բարեկար Արք. Եղիսաբէդ
891. 981 Հայոց Ազգական

ՄԱՏԵՎԱՆԱՐ «ԱՐՄԵՆԻԱԿԱՆ ՄԵՏԱԿՈՅՑ»

Թիվ 2

21-12-41

Paris

ՆՀԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ

891.99

Դ 45

ԵՐԳԻԾԱՎԵՊԵՐ

• • •

442

442

ԸՆԿԵՐ ՓԱՐՈՍ

ՄՈՒՐԱՏ ՏԱԻԻՏ

ՄԵԾ ԾԱՂՐԱԾՈՒՆ

ԱՍԱՎՈՒՏՆԵՐ

A 80588

Imp. A. DER AGOPIAN
17, Rue Dameuse - Paris

1942



Ե
ԽՈՏՈ

ԸՆԿԵՐ ՓԱՐՈՍ

ԲԱՐԴ ԱՆՁ, ԲԱՐԴ ԱՆՑԵԱԼ



Ընկեր Փարոսը ներկայացնելու պատիւը ունիմ :

Ամէն մարդ ունի աջ կողմ ու ձախ կողմ . եւ սակայն մարդիկ կան որ զարդացուցած են միայն իրենց ձախ կողմը ու կոչուած ճախլիկ : Մարդիկ ալ կան որ գործածած են միայն աջ կողմը : Այս երկու դասակարգի մարդոց մէջ թերի բան մը կայ :

Ընկեր Փարոս, ահա կատարեալ մարդ մը, որ շարժման մէջ է դրած իր երկու կողմերն ալ ամբողջութեամբ :

Ընկեր Փարոսի արտաքինը նկարագրել դժուար է :

Հասակաւոր մէկը չէ : Ոյժը երկու կողմերուն տուած ըլլալով՝ բարձրութիւնը զրկուած է ծառանալէ :

Աջ կողմէն եթէ նայուի իր կիսադէմքին, ան կը նմանի ազգայնականի, ձախ կողմէն ալ կը նմանի համայնավարի : Իր արտաքինը հայելին է ներքինին : Ֆէպիս լուսանկարչատան մէջ հանել տուած իր պատկերը տեսնողները կ'ըսեն .— Ովկ է աս կոմիւնիստը : Իսկ Արաքս լուսանկարչատան մէջ քաշած իր լուսանկարը տեսնողները կ'ըսեն, — Անպատճառ դաշնակցական մըն է այս պատկերին օրիմինալը :

Իր մազերը աջ կողմէն վեր են ելած ու ձախ կողմէն վար են իջած : Աջ աչքը կը վայի ու ձախը կը մարի : Աջ ականջը բաց է ու ձախը գոց : Աջ յօնքը վար է ու ձախ յօնքը վեր : Վերջապէս երկու դէմք կայ իր գըլ-

խուն վրայ : Բժիշկները կրնան հաստատել այսօրինակ գէմքերու գոյութիւնը քիչ մը ամէն ցեղի , մանաւանդ մեր ազգին մէջ :

Իսկ եթէ պատահի որ դիմացէն դիտէք զինքը , անիկա ձեզի պիտի մատնէ շփոթութեան : Ենթաղըցէք որ համայնալար մը եւ դաշնակցական մը միաժամանակ հիւր ունիք ձեր տանը մէջ ու չէք դիտեր թէ ի՞նչ խօսիք որ երկուքն մէկը չառնուի : Ճիշդ այս տպաւորութեան ներքեւ պիտի գտնուիք ընկեր Փարոսին հետ խօսած ատեն :

Քանի մը գիծով տանք ընկեր Փարոսի անցեալլ :

Ընկեր Փարոս ծնած է , առաջին անդամ , 1885 թուականին , Կարինի Արմուտլու գիւղաքաղաքին մէջ :

Երկրորդ անդամ ծնած է 1897 թուականին , ծննդավայր ունենալով Պաթում քաղաքը :

Եւ սակայն երբ հարցուի իրեն թէ ո՛ւրտեղացի է , կը յայտարարէ յատուկ շեշտով ու շուքով .

— Բաթմցի :

— Բայց Պաթումի ո՞ր թաղէն :

— Ոչ սոլէն , ոչ էլ սաղէն , ամէն թաղէն :

Ընկեր Փարոսի նման բազմակողմանի մարդիկը երկու քաղաքներու միացումով եւ անոնց բոլոր թաղերու մասնակցութեամբ ծնած են միշտ :

Ընկեր Փարոս դեռ տասներկու տարեկան էր երբ կը լքէ Արմուտլուն եւ կ'երթայ Պաթում իր հօրեղքորը մօտ ու անկէ կը սորվի հայերէնը , ոռւսերէնը , ինչպէս նաեւ կօշկակարութիւնը : Կը սորվի նաեւ ազգասիրութիւն : Կը սիրէր ազգը առանց կարենալ սիրելու Հայ մը : Իր սէրը բարձր ու վերացական էր : Ազգը երկինքներու մէջ էր , մինչ Հայերը երկրի վրայ :

Շատ անդամ կ'ըսէր .

— Մեր ազգը ազնիւ ազգերի խմբին է պատկա-

նում։ Մեր ազգը իրա խելքով, աշխատանքով ու նա-
մուսով ապրող ազգ է։

Եթէ իրեն հարցուէր թէ։

— Ի՞նչպիսի մարդ է Գարեգինը… ի՞նչ կարծիք
ունես Արսէնի մասին… կարելի՞ է վստահել Սմբա-
տին… սիրում ես Բաշօն… քո բարեկա՞մն է Միքա-
յէլեանցը… ի՞նչ ես մտածում Սիսակովի մասին…
տեսնո՞ւմ ես Աւո Քաջալովը… ո՞ւր է Վաչէն, Սահա-
կը, Սուրէնը, Սարդիսը…

Ան կը պատասխանէր։

— Գարեգինը մի կեղտոտ աւազակ է … Արսէնը
խաչագող… Սմբատը աննամուս… Շարլաթան է Բա-
շօն… Մի ստոր քեալլագէօզ է Միքայէլեանցը… Սի-
սակովի մասի՞ն է խօսքը՝ որ կշորքի զարնես կը գայ
հարիւր Փունտ միայն, ու կը զարմանաս որ ո՞ւրտեղն
է պահում իր հոգու մէջ դիզած երեք հարիւր Փունտ
թոյնը… Քաջալովը մի լաքէ է… Վաչէն չար, Սա-
հակը չարչի, Սուրէնը չոր, Սարդիսը ցաւ… Զհաննա-
մը բոլորն էլ…

Հայերը իրմէ սիրուած էին հաւաքականօրէն, իսկ
անձնապէս երբեք։

Իր հօրեղբօրը մահէն վերջ Փարոս ժողվեց իր գի-
տութիւննելը եւ գնաց Թիֆլիզ, Հաւլաբար։ Երկու շա-
բաթ իր հօրեղբօրը յիշատակին Կախէթի դինի խմելէն
վերջը, Խարքովցի Հայու մը մօտ գործ գտաւ։ Այնտեղ
կատարելազործեց իր արհեստը եւ բազմացուց իր գի-
տութիւնը։ Վարպետը կատաղի էս-Դէկլ մըն էր ու Փա-
րոսը առաւ իր կուսակցութեան մէջ։ Փարոս կարդաց
Մարքսը, Էնդելսը, Լիպնեխտը, Կառւցկին, Պէպէլը,
Փրուտոմը եւ գուրս եկաւ իբրեւ մոլեռանդ սոցիալ դե-
մոկրատ։ Հայ ձախերը Փարոսը կնքեցին յեղափոխա-
կան ծածկանուով։ — Զախունի։

1905ի հայ = թաթարական կոիւներու ընթացքին

Փարոսի մէջ արթնցաւ, քնախտի բռնուած հին աղդա-
սէրը, զինուած աղդային ճառերով, ու տիրեց իր էու-
թեան քաղաքամասին եւ դուրս շպրտեց քաղաքադուռա-
նէն գրեթէ մէկ տարիէ ի վեր իշխող սոցիոլոգ - սո-
ցիալիստը: Փարոսի կեղծանունը կը փոխեն ու կ'ընեն.
— Աջունի:

1908ի Օսմ. սահմանադրութեան ըլջանին յարու-
թիւն առաւ իր մէջէն դուրս հանուած թթու էս - Դէկը
ու վտարեց իր մէջէն յիմար աղդայնականը:

1914ի Ընդհ. պատերազմին դարձեալ գործի գլուխ
եկաւ աղդայնականը ու վոնտեց իր մէջ տեղաւորուած
Ընկերվարականը, տէրորի ենթարկելու սպառնալիքով:

1917ի հոկտեմբերին սակայն աղդային աւերակնե-
րուն մէջէն, իրբեւ նոր փիւնիկ, կը վերածնի սոցիալիս-
տը՝ հրաշակերպուած կոմիւնիստի ու կ'ապտակէ աղ-
դայնականը, սպառնալով իրբեւ ցարական պուրժուա
զնդակահարել զայն, եթէ տեղը խելօք չկենայ:

1918ին, Հայաստանի հանրապետութեան հռչակու-
մով իր մէջ գտնուող կոմունիստը կ'աքսորէ Սիսկիրի
կողմերը եւ աղդայնականը դաշնակցական կնքելով կը
բաղմեցնէ աթոռի մը վրայ, որուն մէկ ոտքը, աւա՛ղ,
կոտրած էր: Փարոս կ'անցնի Երեւան, Արովեան փո-
ղոց ։

Այս բոլոր թոհուրոհին մէջ ալ կը դբաղի մերթ
կօշկակարութիւնով, մերթ ալ շապկադործութեամբ,
ներկարարութեամբ, սափրիչութեամբ եւ փրոփական-
տով: (Նայած իր գտնուած կողմին):

1920 դեկտ. 2ին Փարոս անթել հեռագրով կանչեց
Հեռու աքսորավայրի մէջ գտնուող կոմունիստը որ գայ
փութով իր մէջը մտնէ, տաքցնէ ու ազատէ զինքը:
Միւս կողմէ դուրս հանեց իրմէ աղդայնականը, անոր
կոկորդը ձեռքերուն մէջ առաւ ու բղաւեց.

— Տօ, հարամզատա, մաւզէրիստ, քո հոգին կը հանեմ ու չներին կը տամ...

Ու հրեց, ետեւէն ալ կից մը զարկաւ, ըսելով.

— Շուտ աչքիցս հեռացիր թէ չէ... Կորի՛ր, ասում եմ, Պարսկաստան դնա... Հիմի կը խփեմ կամ կացինով կը ջարդեմ քո բոլոր գլուխները...

1921 Փետր. 18ին գաղտնի նամակ Պրկեց Թաւրիկ ու ըսաւ.

— Ազգայնական ջան, բալա ջան, ե՛կ, ե՛կ ... տուն արի, խռով մի մնայ... թիւրիմացութիւն է պատահել մեր մէջ... Ես քո հոգուն մատաղ... ե՛կ, ասում եմ, ապստամբութիւն է...

Փարոսի ազգայնական ողին նստած տարերային շարժի մը վրայ հասաւ Երեւան, մտաւ Փարոսի մէջ, զինեց զայն, դրոշը բարձրացուց, կանգնեցուց զինքը հայ զիւղացիներու կողքին, առաջ մղեց, առաջ, առաջ ու քիչ մնաց որ Փարոսը հերոսանար: Շան որդի գնդակ մը չկրցաւ մտնել Փարոսի կողքը: Մոռցանք ըսելու որ կոմունիստը սարսափահար ծակամուտ եղած էր Աստաֆեան փողոցի նկուղներէն մէկուն մէջ:

Քանի մը շաբաթ վերջ սակայն ընկեր Փարոսի մէջէն ազգայնականն ալ պահուըտած էր:

Հէք Փարոսը մնացած էր քառսի եւ դատարկութեան մէջ: Իր մէջի աջը ու ձախը մէյմէկ գերանի վերածուած էին ու մէջտեղը կախուած էր Փարոս, պարապութեան մէջ: Կենդանի մեռել մըն էր եղած: Փարոս մինչեւ հիմակ խորունկ տիրութիւնով կը յիշէ այդ խայտառակ վիճակը:

Իր մէջ գտնուող ազգայնականն ու կոմունիստը Երեւան ձգելով փախաւ իրան: Այնտեղ թերթերու մէջ « կը վնասուի »ներ հրատարակեց, գտնելու համար մէկն ու մէկը իր սիրականներէն:

Բարեբաստիկ օր մը, ազգայնականը եկաւ Զանգե-

զուրէն ու գտնելով Փարոսը, թեւերը բացաւ ու նետ-
ուցաւ անոր վրայ, աղաղակելով.

— Փարոս ջան, աղբէրս, տէրս, ո՞ւր թողիր ինձ...

— Հոգի ջան, քանի ամիս է որ աչքս ճամբին քեզ
եմ սպասում... քեզ համար միշտ դինի էի խմում, եւ
երգում. « իսօր օխտն օր չեմ տեսել, տեսնողի աչին
մեռնեմ » :

— Բաց միտդ, մտնեմ մէջ ...

— Մտի՛ր, հոգի ջան...

— Էլ չդաւաճանես ինձ...

— Որ կասկածես թքիր իմ երեսին...

— Տօ՛, կեատա, ո՞նց կարող եմ թքել քո երեսին
երբ քո մէջն եմ գտնուում...

— Քո տեղը ես կը թքեմ իմ երեսին... հայելու մէջ
նայելով:



ԻՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ «ԹԵՕՐԻԱ»Ն

Ընկեր Փարոս 1928 թուականին հաստատուած էր
Փարիզ: Իբրեւ կօշկակար կ'աշխատէր Յոյնի մը գոր-
ծատան մէջ: Ամէն անդամ որ կօշիկ մը առնէր ձեռքը,
կը մտածէր.

— Էս կօշիկը գործածողը արդեօք ա՞զ պիտի դնայ
թէ ձախ...

Կը բնակէր մօտակայ դիւղ մը:

Թաւրիզէն հեռանալէն վերջ՝ անցած էր Պաղտա-
տէն, Պէյրութէն եւ Մարսէլլէն: Ամուսնացած էր Պէյ-
րութի մէջ, Մարիամ-Մանուշ անուն անդաւակ որբեւ-
այրիկ մը հետ, բնիկ կովկասցի:

Մինչեւ այստեղ Աջունի էր իբրեւ թունդ աղղայ-
նական: Շաբաթ երեկոյ մը դառնացած էր, քանի մը
հատ ճնկած, ու կը քալէր մտածումներու մէջ մտած՝

ԵՐԲ, յանկարծ, հանդիպեցաւ իր ներքին կոմունիստին
ու բացազանչեց յուլումով.

— Տօ', այդ դո՞ւ ես... ջանս ու ջիկեարս, էս ո՞ր-
տեղից, ո՞ր հովերով, ո՞ր սար ու ձորից...

— Մի՛ հարցնի, Փարոս ջան...

— Տօ', անաստուած, ո՞նց կարելի է չհարցնել. ա-
սա՛, ջանս, ասա: Խօսիր տէ՛, մաշուցի առանց քեզ...

— Ինձ տրոցքիական էին կոչում, ես էլ փախայ:
Հաւատացնում եմ քեզ որ ես ուղղափառ կոմունիստ եմ
ու երբեք էլ չեմ դաւաճանի...

— Ի հարկէ... կասկածողի տունը քանդուի...

— Դու հիմի էն ասա. տեղ ունե՞ս...

— Էղպէս էլ հարցո՞ւմ... տօ', ի հարկէ տեղ ու-
նեմ, համ էլ գլխիս վրայ...

— Ո՛չ, ես ուղում եմ գլխիդ մէջ...

— Հաղար բարով լինի քո գալուստը, մտի՛ր...

— Ներսդ ուրիշը կա՞յ...

— Ոչինչ, ազգայնականն է:

— Հանիր, էդ խայտառակ իմպերիալիստը որ
մտնեմ...

— Նո՞ւ, ոչինչ ասում եմ... նա էլ խեղճացած է
քեզ պէս... ոչ քիթ ունէ, ոչ էլ ակոայ... տօ', ձեր
տունը չքանդուի, հին ընկերներ էք... տէ՛, տէ՛, մտիր
ձախ կողմիցս, աջ կողմս էլ ազգայնականն է... նազ
մի անի, մտի՛ր, չէնցրու քո Փարոսը... ես կարող եմ
երկու կողմից լոյս տալ աշխարհին...

— Էլ չքես ինձ, Փարոս:

— Մի՛ ասիր էդ մէկը, քեափթար, սրտիս ես դիպ-
չում...

— Ինչ էլ լինի, չքես ինձ...

— Եթէ ուղում ես երդում ուտեմ... Տօ', ես ո՞նց
կարող եմ լքել քեզ... էլ էղպէս բա՞ն կը լինի... Փա-
րոսը դուշ լինի քեզ... ես հիմի բանուոր եմ, կեղեք-

ւում եմ կեղտուտ բուրժուաներից ... քեզ սպասելով
աչքս ջուր դառաւ... տէ՛, հօ՛փ, ցատկիր ու տեղ բանիր
ազգայնականի կողքին:

Ու անկէ ի վեր, առաջին անդամ ըլլալով, Փարոս
իր մէջ ունի, միաժամանակ ե՛ւ կոմունիստը, ե՛ւ ազ-
գայնականը:

— Հրա՛շք բան, հրա՛շք:

Ոմանք անպատճառ պիտի ըսեն հակասութիւն: Ինչ
յիմար խօսք: Զէ՞ որ ամէն մարդ ունի իր աջը ու ձախը:

Զէ՞ որ մարդուս վրայ կայ աջ աչքը ու ձախ աչքը:
Աջ ականջը ու ձախ ականջը: Աջ ձեռքը, ոտքը, ինչպէս
նաեւ ձախ ձեռքը, ոտքը: Ուղեղի, ակուայի աջ ու ձախ
մասերը:

Աջ թոք ու ձախ թոք: Տակաւին կարմիր թոք ու
սեւ թոք:

Ինչո՞ւ պիտի չըլլայ ուրեմն, մարդուս մէջ, աջ-
ազգայնականը եւ ձախ-կոմունիստը:

Պիտի առարկեն թէ սիրտը մէկ է: Պէտք չէ մոռա-
նալ, սակայն, որ սիրտը բաժնուած է երկուքի, աջ մաս
ու ձախ մաս: Ասկէց զատ սիրտը ունի ֆաշական սեւ ա-
րիւն եւ կոմունիստական կարմիր արիւն:

Եթէ ուրիշ առարկութիւն ըլլայ, անոր ալ ունինք
տալիք, ջախջախիչ պատասխան:

Փարոսի մէջ գտնուող ազգայնականը գործի լծուե-
ցաւ եւ իր տէրը մղեց աջ, անդամագրելով Հ. Յ. Դաշ-
նակցութեան: Պարապ չէր նստած սակայն համայնշ-
վարը: Անիկա ալ աշխուժացաւ ու հրեց Փարոսը եւ ան-
դամ ըրաւ Հօկի:

Փարոս ըսաւ.

— Մինչեւ որ կայծքարը աջ ու ձախ չդնայ, լոյս
չի ծագի... Ես հիմի անկողմնակալ յեղափոխական եմ:
Իմ ուղեղի արեւելեան կողմը ազգայնականութիւնն է,
արեւմտեան կողմը համայնավարութիւնը, հիւսիսը ան-

կրօնութիւնը ու հարաւը կրօնքը։ Ու դեռ հիմի է որ ևս
կարող եմ մաղից անցնել երկու վարդապետութիւննե-
րը։ Համայնավարութիւնը ձախ ականջիցս մտնում է ու
աջիցս դուրս է գալիս։ ազգայնականութիւնն էլ աջ ա-
կանջիցս առնում եմ ու ձախից դուրս չպրտում։ Մնում
են ինձ մի քանի բիւրեղացած գաղափարներ։ Եւ յետոյ
մէկը միւսին չի խանդարում, ընդհակառակն մէկը միւ-
սին նպաստում է։ Մէկ աջ եմ թեքում, մէկ էլ ձախ։
Սա շարժում է եւ շարժումն էլ կեանք է։

Այս խորհրդածութիւններու միջոցին Փարոսի գոր-
ծունեայ կինը աշխարհ բերաւ երկուորեակ մը։ Եր-
կուքն ալ մանչ։ Փարոսի բարեկամները յայտնեցին ի-
րենց չնորհաւորութիւններն ու զարմանքը։

Փարոս ըստ մտքէն։

— Ես ոչիչ զարմանալի բան չեմ գտնում միաժա-
մանակ երկու զաւակ ունենալու մէջ։ Իմ մէջս ապրում
են երկու մշակ, երկու տղամարդ։ Մին աջ է նետել
հունտը, միւսը ձախ։ Պարզ էր որ պիտի ունենայի եր-
կու որդի։

Փարոս մէկ հատը կնքեց Հայոց եկեղեցին մէջ ու
անունը զնել տուաւ Ազատ-Վրէժ։

Երկրորդն ալ կարմիր կնունքով կոչել տուաւ Հոկ-
տեմբերիկ։

Ճառ մը խօսեցաւ իր երկու զաւակներուն ու ըստւ։

— Է՛յ Ազատ-Վրէժ ջան, որ մեծանաս զօչախ տղայ
լինես։ Մէկ ձեռքումդ պինդ բռնես եռագոյն դրօշը ու
դէպի աջ զնաս։ Վեր վար պտտես բայց դէպի ազգայ-
նականութիւն զնաս։ Իսկ դու Հոկտեմբերիկ ջան, կար-
միր դրօշը բարձրացրու եւ հարաւ ու հիւսիս ճամբոր-
դելով դէպի ձախ զնա։ Երկուսդ էլ չազդուէք կրիտի-
կայից։ Երբ ասեն թէ ուղիղ ճանապարհի մէջ չէք։ Կ'ա-
սէք նրանց որ աշխարհը կլոր է եւ նրա ճամբէքն էլ
կլոր են։ Աշխարհումս ուղիղ դիծ դոյսութիւն չունէ։

Երբ մեծանաք ու մատեմատիկա կարդալու լինէք՝ կը հասկանաք էս մէկը։ Լոյսը, կայծակն անգամ ուղիղ գծով չեն իջնում։ Աշխարհումս ամէն բան կլոր է ու վեկ-զակ։ Ով չի կլորացել՝ նա չի կարող դառնալ ու առաջ դնալ։ Քաղաքակրթութեան ու յառաջդիմութեան ներքեւը կան կլոր անիւներ։ Տէ՛, տղերքս, թաւալուէք ու մէկդ աջ գնացէք, միւսդ ձախ։ Վերջի ի վերջոյ երակիրը կլոր է ու մի օր էլի իրար կը հանդիպէք։ Ուղիղ ճամբի երկրպագու՝ քառակուսի ուղեղներ չլինէք։ Տակաւին եթէ աշխարհազրութիւն կարդաք՝ կը հասկանաք որ երկիրը միշտ կլոր շրջաններ է անում։ Համինք իր վերայ, համ էլ արեւի, լոյսի շուրջը։ Իսկ տիեզերագիտութեան մէջ դուք կը տեսնէք որ անհունի մէջ բոլոր աստղերը քայլուան նետում . . . Ուղիղ զծով գնացող մի ճանճ անգամ գոյութիւն չունէ ողջ տիեզերքում . . .

Մի շատ կարեւոր հարց էլ։

Անշուշտ ձեզանից իւրաքանչիւրը կը լինի կուսակցական չէֆ։ Եթէ պատահի որ Վրէժի կուսակցական կասսան դատարկ մնայ, դու կը հոգաս նրան, իմ Հոկտեմբերիկ։ Իսկ եթէ բանը շրջուեց եւ համայնալարութեան Փինանսական դրութիւնը վատացաւ՝ էն ժամանակ էլ Վրէժը կը մտածի քո մասին, Հոկտեմբերիկ։ Դէ՛, տեսնում էք որ ես ամէն բանի մասին հոգացող մի պատուական հայր եմ։



«ԵԼՈՅԹ»ՆԵՐ ԵՒ «ՄՏՈՅԹ»ՆԵՐ

Ընկեր Փարոսի զաւակներուն կնունքներէն քիչ վերջ պատահեցան երկու երկրաշարժներ, անշուշտ մէկը աջ կողմէն, միւսն ալ ձախ կողմէն։

Հ. Յ. Դաշնակցութիւնը իր շարքերէն դուրս վը-

տարեց Փարոսը, լսելով որ ան ունի կոմունիստական ուժեղ հակումներ, անդամագրուած է « Հօկ »ի ու այնտեղ կը կոչուի « Զախունի », իր մէկ զաւակը կնքած է կարմիր կնունքով եւ անունը դրած է Հոկտեմբերիկ, թէ շատ անգամ ան համայնավարական տաք ու պաղ ճառեր կը խօսի ու նոյն խոկ փրփուրը բերնին կը հայՀոյէ երբեմն ազգայնականներուն դէմ, զանոնք անուանելով աշխարհի խաղաղութեան թշնամիները եւ իմպէրիալիստներէն վարձուած ստոր գործակալներ :

Փարոսը գուրս կը նետեն իրենց կազմակերպական շէնքէն, անոր գլխուն տեղացնելով հետեւեալ բառերը, որոնք Մասիս լերան լաւաներուն պէս այրող էին .

— Խայտառակ, դաւաճան, լրտես, ուրացող, երկերես ...

Երկրաշարժ երկրորդ : Հօկը կը վոնտէ Փարոսը, լսելով որ ան վարակուած է ազգայնական միջբոպով եւ իմպէրիալիստական թոյնով, կը մասնակցի Ապրիլ 11ի սպահանդէսին, Փետրուար 18ի, եւ Մայիս 28ի Փաշական հանդէսներուն, յաճախ կը քՓրէ համայնավարութեան դէմ, իր մէկ զաւկին անունը Վրէժ կը դնէ ու Դաշնակցութեան մէջ կը կոչուի « Ընկեր Աջունի » :

Հօկերը իրենց կազմակերպութեան խրճիթէն դուրս կը նետեն Փարոսը, անոր գլխին տեղացնելով հետեւեալ բառերը, Արագածէն փրցուած քարերու ծանրութիւնով .

— Օպպորտունիստ, կասկածելի, մատնիչ, ոէնէկատ, երկերես ...

Փարոսի երջանկութեան շէնքերը վլած էին : Մերկ ու բոպիկ մնացած էր զաղափարական տուներէ հեռու, փողոցի, աւերակներու մէջ : Միտքը եկաւ հետեւեալ երգը .

Սիրտս նման է էն վլած տներ ...

Կոտրած գերաններ, խախտած են սիւներ :

Փարոս երկրաշարժներէ դուրս ելած մարզու մը
պէս կամաց կամաց հաւաքեց ինքզինքը : Իր աջ եւ ձախ
կողմերը վէրքեր կային, ներսէն ու դուրսէն : Ոտքի ե-
լաւ, աջ ու ձախ իյնալով, ելլելով ճամբան դտաւ:
Ժողվեց հետզհետէ իր ուժերը : Մտարերեց աղէտները
դայրոյթով : Իրմէ ներս ու իրմէ դուրս կոչեր ուղղեց,
համերաշխութիւն, ներդաշնակութիւն, պատուաստ ու
եղբայրութիւն քարողեց : Հետզհետէ սակայն, կիրքը,
արդար սրտմտութեան երեւոյթով, արթնցաւ իր մէջ,
ու նստաւ յօդուածներ շարադրեց, զանոնք զրկելով աջ
ու ձախ, զանազան թերթերու : Աւա՛ղ, այդ գրութիւն-
ներէն ոչ մէկը շարժանացաւ տպադրութեան : Միւս
կողմէ աննպաստ գոյականներ, ածականներ եւ բայեր
կը տեղային իր հասցէին, կազմելով ոռւմբի պէս նա-
խադասութիւններ : Հայ լեզուի քերականութիւնը վա-
սող դարձած կը թափէր իր վրայ :

Եւ վերջապէս օր մը, ընտանեկան հաւաքոյթի մը
մէջ, Փարոս շուրջը գտնելով զանազան հոսանքներու
պատկանող հայրենակիցներ, բացաւ բերանը ու խօսե-
ցաւ ճառ մը, նախապէս խոստանալով թէ իր բանախօ-
սութիւնը տպելու, արտատպելու, թարգմանելու,
թատրոնի կամ շարժանկարի վերածելու համար ոչ մէկ
հեղինակի իրաւունք կը պահանջէ :

Ահաւասիկ իր խօսածը .

— Դաշնակցականները ինձ ամբաստանում են «ե-
լոյթ»ի մէջ, նոյնը Զօկերն են ասում... իսկ ես գըտ-
նում եմ որ ես կատարել եմ երկու «մտոյթ»... մտել էի
Դաշնակցութեան մէջ, մէկ էլ Զօկերի մէջ... եւ ընտ-
րել էի երկու գիծ՝ ինչպէս շողեկառքը որ գնում է զոյգ
գծի վրայով : Իսկ սրա համար դուք ասում էր հակա-
սութիւն... Բայց չպէտք է վերջ ի վերջոյ մոռանալ որ
կեանքը մի գեղեցիկ հակասութիւն է... իմ ընթացքը
ունէ գիտական հիմք եւ նման է ելեկտրականութեան...


Ես ուզում էի երկու կազմակերպութիւնները իրար չը-
փել ... Ինչպէս դիտէք, բոլոր մարմինները ու-
նեն քաշողական յատկութիւն եւ նրանք իրար
քսուելով առաջ կը բերեն ելեկտրականութիւն որ
կը լինի մի մասով դրական, մի մասով էլ ժրխ-
տական: Այս երկու ելեկտրականութիւնները ձըդ-
տում են միշտ իրար միանալ, աղմուկով ու կայծե-
րով: Ես ուզում էի Հօկի եւ Դաշնակցութեան ելեկտրա-
գէտը լինել, միացնել նրանց եւ ուժ առաջ բերել մեր
կեանքում: Այս բոլորը անել յանուն մեր բնագիտական
ստատիկ ելեկտրականութեան: Իսկ քիմիական ելեկ-
տրականութիւնն էլ ոչակցիայով առաջ կը դայ: Ի՞նչ
աւելի լաւ ոչակցիա քան Դաշնակցութիւնը եւ Հօկը:
Ես իմ գաղափարական - քիմիական աշխատանոցի մէջ
ուզում էի նրանցից արտադրել մի ցնցող, մի սարսա-
փելի, ուժեղ տինամիկ ելեկտրականութիւն: Իմ գիտ-
նական յեղափոխականի աշխատանքը չհասկցուեց:
Դուք ինձ ենթարկեցիք միջնադարեան մի անամօթ
ինկվիզիայի: Դուք փճացրիք իմ մեծ գործը: Մի
կողմից անարդար կերպով վիրաւորեցիք իր մէջի Հայը
որ ազգայնական է, եւ միւս կողմից խփեցիք իմ մէջի
մարդուն որ համայնավար է: Ամէն մարդու մէջ կայ եւ
պիտի լինի, պիտք է լինի էս բնական հակասութիւնը:
Պայքար ազգի թշնամիների դէմ, եւ էլի պայքար մարդ-
կութեան թշնամիների դէմ: Պիտի լաւ պահպանել անց-
եալը, պիտի լաւ ապահովել ապագան: Մարտնչող
մարդը պիտի լաւ ուսումնասիրի եւ դաշտի աջ մասը,
եւ ձախ մասը եւ պիտի անպայման երկու կողմից ուժ
ու բանակ ունենայ:

Մէկ կուսակցութիւնը սահմանափակ ուղեղների հա-
ժար է: Ուղեղներ էլ կան որ անհուն են. նետիր նրանց
մէջ որքան գաղափար որ ուզում ես, թէկուզ մէկ մի-
կարդ գաղափար լինի դա, նրանք էլի պարապ կը մը

նան . . . Ահա էսպէս է իմ ուղեղը . . . Այն մարդու խելքը
որ բաւականանում է մի քանի գաղափարով՝ պէտք է
հասկանալ որ նա ուրիշ բան չի եթէ ոչ խելքի պը-
տուկ . . . : Ընկերներ եւ քաղաքացիներ, ես մտնելով
Դաշնակցութեան եւ Հօկի շարքերում՝ ուղում էի լինել
մի բրոնզէ միացման դիմ: Ես կատարել եմ մի հրաշք,
մէկը երկու եւ երկուսը մէկ եմ արել: Այո՛, երկու կաղ-
մակերպութիւն . . . սրա մէջ ի՞նչն է անբնական: Կեան-
քը, սէրը, երջանկութիւնը կը լինի երկու հոգով: Իս-
կական յեղափոխութիւնն ու յաղթանակն էլ կը լինի եր-
կու գաղափարների եւ ոյժերի մերձեցումով: Իսկական
յեղափոխականը պէտք է լինի շատ ճամբորդած մարդ:
Ճիշդ է ասուած որ շատ ապրողը չգիտէ, այլ շատ ճամ-
բորդողը: Աշխարհը կարելի է ճանաչել շրջելով նբա-
վերայ: Կայ եւ մի ուրիշ աշխարհ, դա գաղափարական
աշխարհն է: Այնտեղ էլ հարկ է ճամբորդել, գնալ,
դաշ, ձախ, ե՛ւ էս կողմ, ե՛ւ էն կողմ: Այսպիսով
միայն կարելի է ճանաչել աշխարհը որ մեր ոտի տակն
է, եւ էն միւս աշխարհը որ մեր գլխի տակն է: Սրա-
նից զատ, գիտնականները փնտռում են յաւիտենական
շարժումը նիւթական աշխարհում: Ես գտել եմ յաւի-
տենական շարժումը մտաւոր աշխարհում: Անհամես-
տութիւն չինի ձեզ ասել որ իմ հրաշալի գլխումս գա-
ղափարները կողմնացոյցի սլաքի պէս գնում են մէկ
աշ, մէկ ձախ: Ճիմի ասէք, ընկերներ եւ քաղաքացի-
ներ, էս բոլոր պատմական, գիտական, ընկերաբանա-
կան, պսիգոլոգիական, փիլիսոփայական եւ մանաւանդ
տրամարանական խօսքերի ու գործերի մէջ ի՞նչպէս էք
գտնում իայտառակութիւն, դաւաճանութիւն, ստոր-
նութիւն: Ես վաղուց է որ ճանաչել եմ մարդկային ա-
պերախտութիւնը: Եթէ դուք համաձայն չէք միմիանց,
որպէս ձախեր ու աջեր, իմացէք որ ես հասել եմ քա-
ղաքակրթական մի բարձրագոյն կէտի եւ համաձայնե-

A 11
A 80588

ցրել եմ ազգայնականութիւն եւ համայնավարութիւն։
Իմ մէջ Փաշխտը եւ կոմունիստը միմիանցը շատ լաւ
են հասկանում։ Իմ ինչ մեղքն է որ դուք իրար էք ջար-
դում։ Աշխարհումս լաւ դործ անել ցանկացող մարդը
դոհ կը լինի։ Իմացէք միայն որ ապագայ լաւ յեղափո-
խականների դատապարտութիւնը կ'ընկնի ձեր գլխին,
իսկ ես կ'ապրեմ նրանց համար իրբեւ մի չհասկացուած
պայքարող - դիտնական, լոյսերի եւ անմահութեան պը-
սակը գլխիս։ Տօ՛, ուղղակի կատաղում եմ մտածելով
ո՞ր դուք բոլորդ փոխանակ դալու իմ ձեռը սեղմելու,
չնորհաւորելու՝ նախատում էք ինձ եւ ասում, ստոր,
դաւաճան... տօ՛, եթէ մի անդամ էլ ինձ հարցնէք՝ ես
ձեզ կ'ասեմ. որ իսկական ստորն էլ, դաւաճանն էլ դուք
ինքներդ էք... դուք ազգայնականներ, մի ժամանակ
շատ էիք սիրում համայնավարութիւնը, իսկ հիմի ա-
տում էք։ Շատ ճիշդ է ասուած. — շատ մի սիրի՛ ատել
կուտայ։ Դուք համայնավարներ, մի ժամանակ շատ
էիք սիրում ազգայնականութիւնը, իսկ հիմի ատում
էք։ Ձեզ համար էլ ասուած է. — շատ մի ատի, սիրել
կուտայ։ Իսկ ես մին կամ միւսը ատելով եւ սիրելով,
հիմի դտել եմ միացման կէտը, կանգնել եմ մէջտեղը
եւ ձեռքերս բաց եմ արել ու գրկել երկուսին էլ... եթէ
ազգայնականութիւնը իմ կինն է, համայնավարութիւնն
էլ իմ սիրեկանն է... Այո՛, ես կանգնել եմ երկու գե-
ղեցիկ եւ ճշմարիտ ճակատների վրայ։ Սէր՝ աջ կողմ՝
սէր՝ ձախ կողմ՝, պայքար թէ մէկի, թէ միւսի համար։
Էլ ո՞րտեղ էք վնտուում երկերեսութիւն։ Հակասական
երկերեսութիւնը միայն ձեր մէջ կարող էք դտնել։
Դուք Դաշնակցականներ, համ Փաշխտ էք, համ էլ ըն-
կերվարական։ Դուք Համայնավարներ, համ ազգայնա-
կան էք (ձեւով), համ էլ համամարդկային էք (բովան-
դակութեամբ)։ Դուք Հօկնիներ, համ խորհրդային էք,
համ էլ Հայաստանձի։ Դուք Ռամկավարներ, ափաշկա-



բա համ պուրծուա էք, համ էլ բարեկամ հայ կոմու-
նիստներին: Զեմ խօսի ձեր մասին, Հնչակեաններ,
դուք մի վաթսուն-եօթանասուն տեսակ կը լինէք, որ-
քան հնչակեան, էնքան էլ չէշուտ: Հիմի, ընկերներ եւ
քաղաքացիներ, ի՞նչ էք դուք, եթէ ոչ զիկզակներ, կը-
լորներ, հակասականներ... ի՛ քանի որ բանը էսպէս է,
ի՞նչի ձեր բորչը լաւ է ու իմը վատ: Ի՞նչի ձեր սալատը
կանոնաւոր ա ու իմը անկանոն... էլ ո՞ւր մնաց մեր
տարբերութիւնը... դուք ինձ պսում էք երկերես. տօ'
մարդս ի հարկէ՛ պիտի երկու երես ունենայ: Դա բնու-
թիւնից է: Մարդս պիտի երկու երես ունենայ որ երբ
դաւաճանի՝ կարողանաս լաւ ապտակել նրան:

— Շա՛փ... շո՛ւփ...

Երկինքէն ինկան երեք ապտակ. մէկը Փարոսի աջ
այտին, միւսը ձախ այտին: Խսկ երրորդը կախուած կը
մնայ օդին մէջ, Փարոսի գաղափարական զլմուն վրայ:

~~~~~

### ՀՈՎԵՐՈՒԻ, ՀՈՎԵՐՈՒԻ ՄԵԶ

Ընկեր Փարոսի դործած կօշկակարատան մէջ լե-  
ցուն էին Հայեր, Յոյներ եւ Ֆրանսացիներ: Այդ բան-  
ւորներուն մեծամասնութիւնը ձախակողմեան էր, կա-  
յին քանի մը աջակողմեաններ ալ, ինչպէս նաեւ մէկ-  
քանի չէզոքներ: Իր զոյդ վտարման լուրերը արդէն ե-  
կած հասած էին աշխատանոց, դործաւորներէն ոմանք  
դայթակեցնելով, ուրիշներ ալ ծիծաղեցնելով:

Աջակողմեան խումբէն արհեստակից մը, Գուրզէ-  
նը, կէս օր մը, սրճարան տարաւ ընկեր Փարոսը ու ը-  
սաւ.

— Փարոս, վայլէ՞ց կերած ապուրդ: Ծօ՛; մենք  
քեզի կատարեալ ազգայնական, նոյն խսկ ազգայնամոլ  
դիտէինք: Ես իբրեւ կարնեցի միշտ հայրենակիցնե-

բուս ազգասիրութիւնը կը գովէի ու քեզի ալ իրրեւ խոռշոր փաստ առաջ կը քշէի։ Տասը փարայի ըրիր մեր պատիւը։ Շիտակը ըսէ, Փարոս, խենթեցա՞ր, ի՞նչ եղար։ Ծօ՛ դեռ հաւատալս չի դար, — Փարոսը Հօկնի, համայնավար։ Ե՛, դուն խենթի կաթ ծծած ըլլալու ես։ Ծօ՛, դուն անպատճառ հօրմէ ու մօրմէ, երկու տեսակ խենթութիւն ժառանգած ըլլալու ես։ Ծօ՛, լսուած, տեսնուած քեփեզութիւն չէ ասիկա։ Ամօ՛թ, ամօ՛թ, ամօ՛թ . . .

— Գուրգէն, եթէ քո տեղը ուրիշը լինէր էսպէս խօսող, ես ու իմ Աստուածը, կը սպաննէի նրան։ Սակայն դու ես խօսողը։ Լսիր ուրեմն։ Ես կարծում եմ որ դու բաւականին խելօք մարդ ես ու կարող ես հասկանալ իմ բարդացած դրութիւնը։ Տօ՛, ես Զախունի Փարոսը ո՞նց կարող էի մոռանալ որ մեր քեաֆուր աշխարհումը գոյութիւն ունեն երկու դասակարգեր։ — Կեղտոտ բուրժուազիան եւ կեղեքուող պրոլետարիատը։ Ուտողը եւ ուտուողը։ Հրէշը եւ զոհը։ Ել ազգութիւն, կրօնք, բարոյական դրանք բոլորը բուրժուազիայի ստոր ստեղծագործութիւններն են ջլատելու համար ընչազուրկներին։ Ես ինչ հարամզատա, կեատա, լաքէ, ինչ տիպի աննամուս կը լինէի, եթէ դիրք բռնած չլինէի սոցիալիզմի պայքարող, կարմիր գծի վրայ։ Դու պիտի խօսես Արարատից եւ Նոյ Նահապետից ու պիտի հասնես հայ ժողովուրդի ազատադրութեան։ Բայց ինձ համար ոչ մի ազատագրութիւն լիակատար չի, երբ նա չի եղեր համաշխարհային յեղափոխութիւնով։ Պրոլետարիատի դիկտատուրայով միայն կը լուծուէ հայկական հարցը։ Ու երբ էսպէս է ճշմարտութիւնը ես ինչպէս կարող էի անտարբեր մնալ դէպի դասակարդային սուրբ պայքարը։ Երէկ գիշեր ութ ժամ մըտածել եմ եւ հասել այն եղրակացութեան որ մեր բուն թշնամին ժէզուիթ-Փաշիզմն է։ Ամբողջ կեանքումս ես

տեսել եմ շահագործուող բանակներ, ծով կարիք, վեթ-  
խարի անհաւասարութիւն, մանուկների քաղց, մեծերի  
սով եւ կոյսերի վաճառում։ Եւ էս բոլոր կատակլիզմը  
դործում է կապիտալիզմի հիմրան։ Ես մտածող եւ  
զգացող հին սոցիալիստ յեղափոխականս, ինչպէս կա-  
րող էի դաւաճանել իմ մաքուր սկզբունքներին, երբ  
900ական թուականներից սկսած, եղել եմ Մարքսի  
Փրոնտում . . . ի՞նչպէս ուզում էք որ չխանդավառուեմ  
ու չյուզուեմ տիեզերական էւոլուցիայով։ Ես իմ հոգու  
եւ մարմնի իւրաքանչիւր մասնիկով հետեւում եմ Զի-  
նացի բանուորների ընդվզումին, հնդիկ դործաւորների  
ընդդիմութեան, անդիմացի հանքագործների թշուա-  
ռութեան, Զուլուների զուլումին եւ Սինկափուրի, Ճա-  
վայի, Պորնէոյի բեռնակիրների անտանելի դրութեանը։  
Հետեւում եմ նաեւ իմ քթի տակ գալարուող Փրանսիա-  
ցի բանուորութեան շարժումներին . . . Ամէն մի ազնիւ  
մարդու մէջ անպայման պիտի մի կոմունիստ լինի։  
Մարդս պիտի խոզից ծնուած լինի որ քաշուէ կեղտի ու  
տիղմի մէջ ու իրա համար ապրէ։ Ոչ, էդ մէկը Փարո-  
սը անել չէր կարող, երբ նա նախալէնինեան շրջանի  
պայքարող է, սոցիալիզմի յաղթանակի եւ կառուցման  
համար։ Եթէ զլուխս էլ կարեն, պիտի լաւ իմանաք նրա  
կտրուելուց յետոյ էլ որ Փարոսը պիտի դոչի։

— Անկցի՛ բութուազիան,

— Անկցի՛ կապիտալիզմը,

— Անկցի՛ էմպէրիալիզմը,

— Կեցցէ՛ պրոլետարիատը,

— Կեցցէ՛ սոցիալիզմը,

— Կեցցէ՛ համաշխարհային յեղափոխութիւնը։

Ընկեր Փարոսի ձայնը եւ ձեռքը կը դողային յու-  
ղումէն։ Անիկա իր առջեւ դրուած բաժակ մը գինին  
պարպեց, ըսելով։

— Ինչ էլ ասէք, ինչ էլ խօսէք, ես խմում եմ էս

բաժակը իմ չին, թաթար, թուրք, լէզկի, լազ, եղիտի, դէյտէկ ընկերների եւ նրանց պրոլետարական դիկտատուրայի կենացը:

Գուրգէն աւելորդ համարեց երկարել վիճարանութիւնը, ոտքի ելաւ արհամարհանքով եւ ըսաւ.

— Քու մէջդ մէկը մեռած է: Աստուած ողորմի հոգուն: Քու մէջդ մէկը ծնած է: Անոր ալ Աստուած պարզեւէ երկար... հիւանդութիւն:

Ընկեր Փարոս վերէն վար եւ ձախէն աչ կարմրեցաւ :

Կէսօրէն վերջ, Գուրգէն, մօտեցաւ աշխատանոցի համայնավարներուն ու ըսաւ կէս հեղնութիւնով.

— Փարոսի հետ էի: Անիկա ճեղի համար ուղղափառ եւ ինծի համար անուղղելի կոմունիստ է: Պարապ տեղը վտարեր էք զինքը: Անոր նման սոցիալիզմի յաղթանակին հաւատացող մը եւ խանդավառուող մը դըժուար թէ գտնէք:

Այս խօսքերը խիստ դպան երիտասարդ համայնավարի մը սրտին եւ ան որոշեց, երեկոյեան, գլուխ գլխի տեսակցութիւն մը ունենալ հէք, անիրաւուած ընկերոջ հետ:

Իրիկունը նոյն սրճարանը գացին եւ Փարոս գրաւեց իր կէսօրուան տեղը: Համայնավար Աշոտը ըսաւ.

— Ընկեր Փարոս, ի՞նչչէս եղաւ որ քեզ պէս հին համայնավար մը անդամ եղաւ ոճրագործներու կուսակցութեան մը...

— Լսի՛ր, ընկեր, ամէնից առաջ քեզ կ'արդիլեմ էդ ձեւով խօսել: Երէկ գիշեր ութ ու կէս ժամ մտածել եմ եւ հասել եմ այն եզրակացութեան որ մեր թշնամին միջազգային հրէութիւնն ու ընկերվարութիւնն է: Ես քեզ ասում եմ կտրուկ ձեւով որ ես Հայ եմ, եւ էն էլ ազգայնական Հայ, հայրենասէր Հայ, մի կատաղած, մի շովինիստ Հայ, մի կատարեալ Փաշիստ: Ես հաւա-

տում եմ որ Եթէ քերթես ամէն մի խոկական Հայի մորթը՝ տակից մի ազգայնական դուրս կը դայ։ Ամէն մի տղամարդ Հայու հոգու խորքում անպայման պիտի լինի մի սեւ հաղած Փաշխստ։ Եւ սա մի շատ բնական բան է։ Ո՞նց կարելի է մոռանալ որ մենք էլ ազգ ենք, Նոյ Նահապետից ենք սկսել, Հայրենիք ու տէրութիւն ենք ունեցել, զօրք ու բանակ, նետ ու աղեղ, չախմախլի ու պօմպա, խմբապետ ու սպարապետ, Գայլ Վահան ու Քաջ Վարդան, Սահակ - Մեսրոպ, Տիգրանի ու Տըրո գատի պէս թագաւորներ, Արշակներ ու Արտաշէսներ, Խորենացի, Նարեկացի, Շնորհալի, Եզնիկ ու Եղիշէ, Աշտարակեցի ու Խրիմեան, Ղարաբաղից մինչեւ Կիլիկիա ու Պոնտոսից մինչեւ Վան իշխել ենք, Թօփ թու Փանկ ենք ունեցել, Աղբիւր Սերոբների, Գէորգ Զավուշների, Հրայրների, Մուրատաների եւ Անդրանիկ Փաշաների պէս ազգի պարծանք հերոսներ ենք ունեցել . . . սուր ու սուսեր, խաչ ու մաչ ենք ունեցել . . . ու այս բոլորից յետոյ կոտորուել ենք, Զարդուել, հալածուել, խաբուել, էնքան, էնքան ծով արիւն թափել, հիմի էլ բոշաների խմբերի պէս աշխարհի հազարումի կողմերը ցրիւ եկել, բոլորի աչքի փուշը դարձել ու մանաւանդ 28 միլիոնից միայն երկու միլիոն մնացել . . . Տօ՛, ես ինչ կետա, ինչ չնից ծնուած շանորդի աննամուս, ինչ խողից դուրս նետուած կեղտ կը լինէի եթէ փակէի իմ հոգին իմ պանծալի ազգի գլխին ինկած էս կոլոսալ անարդարութեան առաջ։ Իմ մէջս բորբոքում ու եռում է Հայոց պատմութիւնը։ Գլխիս մէջ որոտում է հայ լեզուն եւ հոգուս մէջ ծաղկում է մի տենչանք, դա ազատագրութիւնն է Հայաստանի, իրա բոլոր նահանգներով։ Վերցում եմ էս բաժակը ու խմում, ոտի կանդնած, մեր սուրբ դատի համար ընկած բոլոր հերոսների եւ մարտիրոսների յիշատակին եւ կենացը

միացեալ եւ անկախ Հայաստանի, որ անպայման եւ անպայման մի օր կը լինի իրականութիւն :

— Անկցի՛ն բոլոր տեսակի բռնակալութիւնները,

— Անկցի՛ն վոքր ազգերի դահիճները,

— Կեցցէ՛ Աղատութիւնը,

— Կեցցէ՛ Հայ Աղջը...

Համայնավարը հեռացաւ Փարոսի մօտէն, մտածելով.

— Կամ ստոր ստախօս մըն է Գուրգէնը եւ կամ երկու անդամ խենթեցած է Փարոսը...

Հետեւեալ օր, աշխատանոցին մէջ, երկու ճակատէ յարձակումներ սկսան Փարոսին դէմ.

— Քամէլիոն...

— Խողովակի դլուխ...

— Երկակենցաղ կենդանի...

Զէղոքները, երեկոյեան, քմծիծաղով մը մօտեցան Փարոսին ու ըսին.

— Երթանք մէյ մէկ հատ ձնկելու, Փարոս աղբար : Քեզի՞ ինչ ազգայնականութիւնն ու համայնավարութիւնը : Ասոնք խենթի գործեր են : Դուն խելքդ գլուխըդիդ տուր եւ դրամ շահելու մասին մտածէ : Ամուսնացած ես, զաւակներու տէր ես . վաղը միւս օր խանութ մը կը բանաս եւ տուն մը կը շինես : Շէնքով չնորհքով ու հանդարտ ապրիլդ նայէ : Դուն շատ տաք ու պաղ տեսած ես :

Փարոսի կատաղութեան եւ ջերմութեան աստիճանը 41ի բարձրացաւ ու սկսաւ պոռալ.

— Ստոր բան է ձեր բերած առաջարկը : Կորէք աչքիցս խայտառակ էնտիվիտիւալիստներ, գուք սոցիալիզմի թշնամի կապիտալիստներից էլ վտանգաւոր էք, գուք հայ ազգի թշնամի բռնակալներից էք ցած էք : Ֆաշիստներն ու կոմունիստները ճանաչում են իրանց թշնամիներին ու կոիւ մղում նրանց դէմ... գուք ան-

յայտ թշնամիներ էք եւ կարող էք մեծ վնաս հասցնել  
իմ սիրած երկու կազմակերպութիւններին, ձեր զգուե-  
լի, անտարբեր չէզոքութիւնով . . .

- Անկցի՛ էնտիվիտալիզմը,
- Անկցի՛ անտարբերութիւնը,
- Անկցի՛ չէզոքութիւնը,
- Կեցցէ՛ պայքարող մարդկութիւնը,
- Կեցցէ՛ կոմունիզմը,
- Կեցցէ՛ Փաշիզմը . . .

Այս աղաղակներով դուրս ելաւ սրճարանէն, մէթ-  
րո մտաւ ու մտածեց .

— Պէտք է յամենայն դէպս խոստովանել որ էս  
սրիկայ չէզոքները մի լաւ միտք յայտնեցին։ Մի կօշ-  
կակարի խանութ բաց անել։ Թէեւ ես իբրեւ կոմու-  
նիստ մահացու թշնամի եմ խանութպանութեան, սա-  
կայն իբրեւ աղղայնական էլ հարկ է որ սեփական դործ  
ունենամ։

- Անկցի՛ն գործարանատէրերը,
  - Կեցցէ՛ն խանութպանները։
- Հետեւեալ օր իր համայնավար եւ աղդայնական եր-  
կու բարեկամները լսին Փարոսի .

— Երէկ մէկուն առջեւ ազգայնական թունդ քարող  
ըսիր, իսկ միւսին առջեւ ալ համայնավար կարմիր քա-  
րող . . . ո՞րն է իրաւը . . .

Փարոս պատասխանեց .

— Հարուստ մարդիկ ամառանոց ու ձմեռանոց ու-  
նեն։ Մէկ ծով են զնում, մէկ լեռ են բարձրանում։ Աղ-  
քատ մարդիկն էլ մի գաղափարից միւսն են տեղափոխ-  
ուում։ Մին օդափոխութիւն է, միւսը մտափոխութիւն։  
Աղքատ մարդուն շա՞տ էք տեսնում վերջինը . . .



## ՓԱԹՐՈՆ-ԲԱՆՈՒՌՈՅ ԵԽ ՄԱՅԻՍ ՄԵԿԸ

Ընկեր Փարոս, Փարիզի մէջ, բաւական բանուկ փողոցի մը վրայ խանութ մը վարձեց, դործէ քաշուած ծեր Խտալացիէ մը ու սկսաւ բանիլ: Կ'ընդունէր կօշիկի ապսպրանքներ, միաժամանակ կատարելով նորոգութիւններ: Գործը բարձրացնելու համար՝ իջեցուց գիները: Իր Փրանսերէնը բաւական առաջ տարաւ, ստեղծելով քաղաքական ու կուսակցական վիճաբանութիւններ, եկող գացողներուն հետ: Քանի մը յաճախորդներու հետ բաւական մտերմանալէ վերջ, սկսաւ պաշտպանել ազգայնականութիւնը՝ եթէ դէմինը համայնավարէր էւ ընդհակառակն՝ եթէ դէմինը ազգայնական էր:

Օր մը համայնավարի մը հետ նստած բուռն կերպով կ'ընդդիմախօսէր երբ ներս մտաւ Փրանսացի «Երիտասարդ հայրենասէր» մը ու սկսաւ դոհունակութեամբ մտիկ ընել ընկեր Փարոսի տաք պերճախօսութիւնը՝ ընդդէմ միջազգային հրէութեան եւ ընկերվարութեան: Համայնավարին խանութէն մեկնելէն յետոյ, երիտասարդ հայրենասէրը — Էտուար Քոնթի, քառասուն տարեկան, Պասթիացի — ջերմօրէն չնորհաւորեց ընկեր Փարոսը եւ առաջարկեց անոր անդամագրուիլ իր պատկանած կուսակցութեան, իրեւ «բարեկամ հայրենասէր երիտասարդութեան»:

Փարոս երկվայրկեանական ընդունեց այս զմայլելի, երկինքէն ինկող հրաւէրը: Շարաթ մը վերջ Փարոս, կազմակերպուած էր իբրեւ «բարեկամ» այդ աղդայնական կուսակցութեան: Օտարական ըլլալուն չէր կրնար, մայր կազմին մէջ ընդունուիլ, այլ կ'ըլլար «բարեկամ» անդամ:

Քանի մը շաբաթ վերջ ալ, ազգայնական ուրիշ յաճախօրդի մը հետ Փարոս վէճի բոնուած էր ու կը պաշտպանէր միջազգայնականութիւնը, հարուածային

ընդդիմախօսութիւնով։ Այդ պահուն համայնավար մը  
եկած էր խանութ եւ ունկնդրած Փարոսի կուռ ճառա-  
խօսութիւնը։ Համայնավարը — Ժան Մարշալ, երեսուն  
տարեկան, Մէնիլմոնթանցի — աջակողմեանին մեկնու-  
մէն ետքը Փարոսի առաջարկած էր անդամազբուիլ հա-  
մայնավարութեան։ Փարոս ըստէապէս ընդունած էր  
գրախտէն ինկող այս հրաւէրը։ Ամիս մը վերջ ընկերը  
կրկին թէ՛ համայնավար էր եւ թէ՛ երիտասարդ հայ-  
րենասէր։

Փարոս ծափ զարկաւ, խայտաց, հրճուեցաւ, ընե-  
լով նոր խորհրդածութիւններ։

— Յիմար Հայեր, դուք զիս չէք ընդունում ձեր  
խեղճ կազմակերպութիւնների մէջ հա՞... Զիմի եկէք  
ու տեսէք թէ ես ո՞նց տեղաւորուեցի Փրանսիական եր-  
կու հսկայական կուսակցութիւնների մէջ։ Գաղափար  
փոխելը նմանում է արհեստ փոխելուն։ Բազմատաղանդ  
մարդիկը կարող են փոխել իրանց արհեստի շապիկը եւ  
կամ երկու շապիկ հազնել։ Ախմախներն են որ մնում  
են էնտեղ որտեղ որ են։ Ամէն անհատի մէջ կայ երկու  
կողմի ընդունակութիւն։ մանաւանդ ամէն հայ անհա-  
տի մէջ։ դա արդիւնքն է մեր բարդացած դրութեան։  
Իւրաքանչիւր հայ թող պեղի իրա ներքին աշխարհը եւ  
անպայման էնտեղ պիտի դունի մի ընկեր Փարոս, առա-  
ւելագոյն կամ նուազագոյն չափով։

Կեանքում երկու անդիմադրելի հոսանքներ գոյու-  
թիւն ունեն։ — կոմունիզմ եւ Փաշիզմ։ Ոչ մի ոյժ,  
այս՛, ոչ մի ոյժ չի կարող մնալ անդադար մի հոսանքի  
մէջ։ Ստիլուած ենք գնալ-դալ, աջից=ձախ, ձախից-  
աջ։ Փաստերը բազմաթիւ են. Վիվիանի, Միլրան, Մու-  
սոլինի, Մաքտոնալտ, Քլէմանսօ, Պրիան, Կիւսթավ  
Հերվէ, Փոլ Պոնքուր, Ատրիէն Մարքէ, Լավալ եւ ու-  
րանք բոլորը նախկին ձախեր են որ աջ կանդնեցան։  
Հակառակ շարժում։ Աըր Ձոն Սայմըն, Զապէլ Եսայ-

եան, Քաջաղնունի, Փիէր Քօ, Անտրէ Ժիստ. սրանք բոլորը նախկին աջեր են որ յետոյ ձախ նստեցին:

Այս մտածումներուն ոիթմիկ շարժումներուն ներքեւ իր մէջ կ'ուռէր փաթրոնը ու ճիշդ անոր դէմ, դարձեալ իր մէջ, կը պայթէր բանուորը:

Նոր ու կենդանի պատերազմ մը կար իր մէջ, փաթրոնի եւ բանուորի:

Իր մէջի բանուորը կը պոռար իր մէջի փաթրոնին.

— Վա՛յ քեզ անպիտան ծոյլ, փուճ մարդ...

Ու խառնիճաղանձ տրամախօսութիւն մը.

— Անիրաւ, անաստուած, կեղեքող, շահաղործող, խոր' զ ...

— Սրիկայ, անպէտ, անպատիւ, անշնորհք, համաւ, է՛շ ...

— Զէնդ քաշիր թէ չէ ա լու կ'անեմ քեզ ...

— Հալա մէկ յանդինիր ... Լէնինը վկայ, գործադուլ կը յայտարարեմ ...

— Մի քիչ էլ ու քեզ ցոյց կը տամ ... Մօտ է Փաշիզմի յաղթանակը ... էն ժամանակ քեզ իբրեւ ստրուկ պիտի գործածեմ ...

— Էսօր էզուց կը պայթէ համաշխարհային յեղափոխութիւնը ... կը մաքրեմ քո կեղտոտ հաշիւը ...

Ընկեր Փարոս կառավարական պաշտօնեաներու առջեւ կ'ըսէր.

— Յարգանքով խօսեցէք ինձ հետ: Մի մոռնաք որ ձեր դիմացը կանդնողը մի բանուոր չի. մի փաթրոն է ...

Իսկ յարմար առիթներով, կ'ըսէր իր խօսակիցներուն.

— Անպատիւ չեմ փաթրոնների նման. Ես բանւոր եմ ...

Կը շարունակէր բարեկամութիւնը դաշնակցական Գուրգէնին եւ համայնավար Աշոտին հետ: Յայտնած էր անոնց, յաղթականօրէն, թէ կը դանուի համաշխարհա-

յին համբաւ վայելող երկու Փրանսական կազմակերպութիւններու մէջ, աւելցնելով.

— Արդարութիւնը պէտք է որ ունենայ մի կշիռ սակայն կշիռ հարկ է որ միշտ ունենայ երկու նժար, մէկը աջ, միւսը ձախ... : Ես աշխարհի բոլոր հարցերը լաւ եմ կշռում, որովհետեւ իմ կշիռ միակողմանի չի...

Գուրգէն եւ Աշոտ խիստ հետաքրքիր էին թէ ընկեր Փարոս այս անգամ ի՞նչ կերպով դուրս պիտի գայ իր երկու նոր ճամբաներէն եւ մասնաւորապէս ի՞նչ դիրք պիտի բռնէ մօտալուտ Մայիս մէկի աշխատաւորական տօնին առթիւ: Պիտի փակէ<sup>ո</sup> խանութը թէ բաց պիտի պահէ:

### Մայիս մէկ:

Փարոս իրեւ աղղայնական եկած բացած էր խանութը. հաղիւ խանութը բացած, իրեւ համայնավար, ուժգնորէն դոցած էր խանութը ըսելով.

— Խոզ Փարոս, քեզ ասում եմ որ էս օր չեմ աշխատի, չեմ աշխատի, չեմ աշխատի...

Ու դացած էր մօտակայ դինեատունը դաւաթ մը կարմիր գինի կոնծելու: Կէս ժամ վերջ սակայն, բարեկութիւնով վերաբացած էր խանութը եւ նստած աշխատելու, աղաղակելով.

— Թքեր եմ քո Մայիս մէկի վրայ. աշխատի՛ր...

Քսան վայրկեան բանելէ վերջ, քՓրելով փաթրոնին դէմ վերափակած էր խանութը եւ կրկին ուղղուած դէպի գինեատուն մոլտալով.

— Սրիկայութիւնն էլ չափ ու սահման ունէ: Էս օր իմ տօնն է, ոսկի էլ տաս, չեմ աշխատի...

Ժամ մը վերջ խանութին առջեւն էր կրկին ու քիթին տակէն կը հայհոյէր բանուորին եօթը պորտին որ չէր ուղած աշխատիլ.

— Ծոյլ աւանակ, ներս մտիր աշխատիր: Տէ՛, ախոռդ մտիր...

Այդ պահուն կը ներկայանայ յաճախորդ մը ու  
կ'ըսէ .

— Փակա՞ծ էք խանութը...

Փարոս երկիցս կը պատասխանէ .

— Հարկաւ... երբեք էլ փակած չեմ... էս օր Մա-  
յիս մէկն է ու չեմ աշխատի... եւ սակայն կը բանամ  
խանութը...

— Ներողութիւն բան չեմ հասկնար : Աս զոյտ մը  
կօշիկը կրնա՞ք նորոգել : Այս իրիկուան համար ան-  
պատճառ կ'ուղեմ...

— Քեզ ասում որ չեմ աշխատի... եւ սակայն կը  
չինուի... խանութը չեմ բանայ... իրիկունը կը տամ...

Թրանսացին հարցուցած էր .

— Արդեօք խե՞նթ էք թէ ես ձեզ չեմ հասկնար ...

Ընկեր Փարոս ներքին պայքարներով պատասխա-  
նած էր .

— Խենթ չեմ... խենթ է . եւ ոչ միայն խենթ այլ  
մի ծոյլ ու սրիկայ : Ես նրան ցոյց կը տամ... Զեմ աշ-  
խատի... պիտի աշխատէ... կօշիկները ձեռքս չեմ առ-  
նի... կօշիկը երեկոյեան պատրաստ կը լինի...

Եւ առած էր կօշիկները, ժամը 6ին վերադարձնե-  
լու խոստումով :

Փարոս կէս ժամ աշխատելէ վերջ, հայհոյութիւն-  
ներու նոր փոթորիկ մը հանելով՝ փակած էր խանութը  
եւ ուղղուած դինետուն, այս անդամ օքնիծենէ մը ա-  
պլսպլելով :

Ալքոլին աղդեցութեան տակ կատղած էր Փարոսի  
մէջի բանուորը : Նոյն հեղուկին աղդեցութեան տակ  
մոլեգնած էր իր մէջի փաթրոնը :

Ներքին կոփամարտութեան մէջ էր : Իր այս վիճա-  
կին վախճանը կը լողար անորոշութեան մէջ...

Յանկարծ դինետունէն ներս մտաւ Ռուբէն անուն  
անդործ կօշկակար մը : Փարոս ձեռքը օդին մէջ շար-

ԺԵց՝ ճանձ բռնողի պէս։ ԶԵՐԲԱԿԱԼԱԾ էր հանճարեղ հնարք մը։ Փարոս անաշխատ գործաւորին առաջարկեց, կէս օրականի փոխարէն, այդ օրը աշխատիլ խանութին մէջ։ Գործերը դիզուած էին։ Բանուորը ընդունեց առաջարկը։

ՎԵՐԱՊԱՐՃԱՆ վիճետուն։ Քանի մը հողի դտաւ ու անոնց հետ խաղաց պլօք։ Խաղէն վերջ ասուլիս տեղի ունեցաւ։ Ընկերը պաշտպանեց պրոլետարներու դիկտատուրան։ Ժամ մը վերջ ալ, ուրիշ անձերու առջեւ, անհեթեթ դտաւ բոլշեւիկեան ոչժիմը որ դէմ է կապիտալի եւ կը սպաննէ մարդուս մէջ ձեռներէցութեան ողին։

Փարոս ամբողջ օրը մնաց դիճետան մէջ։ Ան այս պէս գոհացուց իր մէջի բանուորը զայն չաշխատցնելով, գոհացուց նաեւ իր մէջի փաթրոնը, խանութը չփակելով։

Իրիկունը խանութ մտաւ, վճարեց Ռուբէնին կէս օրականը, ըսելով։

— Ապրես բանուոր Ռուբէն, խելօք մարդ ես երեւում։ Մայիս մէկին էլ խսկական բանուորը պիտի աշխատէ։ Ա՛յ, փող աշխատեցիր եւ փաթրոնին էլ մի բան չահեցրիր . . . տէ, գնաս բարի, Ռուբէն ջան . . .

Բանուոր Ռուբէն հազիւ դուրս էր ելած խանութէն, երբ Փարոս պոռաց անոր ետևէն։ Ռուբէն ետին դարձաւ ու լսեց հետեւեալը։

— Գետնին եօթներորդ յատակը անցնեն քեզ նման սրիկայ բանուորները որ կը պղծեն աշխատաւորական սուրբ տօնը, Մայիս մէկի օրով աշխատելով։ Հայտա՛, կորիր, էլ չերեւիս աչքիս մինչեւ յաջորդ . . . Մայիսի մէկը։



## «ՄԻՆՅ ՇԵԿ Ա, ՄԻՒՍՅ ԹՈՒԽԵ»

Փարոս փաթրոն-բանուորի իր նստուկ եւ անկախ կեանքին մէջ կը արտաքին փոփոխութիւններ :

Բաւական դիրցած էր : Ան կ'ուղէր որ գիրնայ իր աջ կողմը, իսկ ձախ կողմը մնայ նիհար : Երբեմն կ'ը սէր .

—Շանորդի, էս մէկը անկարելի ա երեւում . . .

Փարոս կ'ուոէր իր աչքերով, այտերով, վիզով, փորով ու դրապանով :

Սկսած էր ընկղմիլ ճարպերու ալեկոծութեան մը մէջ : Հակառակ այս վիճակին մեծ ոյժ կար իր մէջ, ընեւ «ելոյթ»ներ :

Իր անդրաբտաքին մասերուն վրայ կը պահէր որոշ հաւատարմութիւն դէպի համայնավարութիւնը եւ Փաշիզմը :

Նախ իր պեխին աջ մասին տուած էր թոփչք, իսկ ձախ մասին համեստ խոնարհութիւն :

Իր թղթապանակը կը թագցնէր բաճկոնակին ներքին աջ դրապանին մէջ մինչդեռ իր դրամապանակը, մանրութներ, կը պահէր իր տարատին ձախ դրապանին մէջ :

Իրեւ բանուոր կը զործածէր «քասքէթ» դլիսարկ, իրեւ փաթրոն ալ «պոմպէ» դլիսարկ :

Իր ձախ դաստակին վրայ կը բանէր բանուորի համեստ ժամացոյց մը, ձեռքէ գնուած թաւրիդի մէջ, որ միշտ ետ կը մնար, իսկ իր բաճկոնին աջ դրապանիկին մէջ կը զործէր Զէնիթ վաճառանիշով ոսկի ժամացոյց մը, որ քիչ մը առաջ կ'երթար :

Իր աջակողմեան ակուաներէն մէկ քանիին վրայ անցուցած էր ոսկի, սակայն կը յամառէր չդարմանել իր ձախ կողմի ակուաները, որոնք նոյնքան եւ աւելի

կարօտը կը քաշէին ատամնաբոյժի : Կը ծամէր միսը  
աջ կողմէն , դետնախնձորը կուլ կուտար ձախէն :

Այս բոլորէն զատ , իր աջ գրպանին մէջ միշտ կա-  
րելի էր գտնել Փիթան գլանիկներու տուփիը , մինչդեռ  
իր ձախ գրպանին մէջ անզակաս էր հասարակ ծխա-  
խոտը , «թաղա կըի»ն :

Իր համայնավար բարեկամը , Աշոտ , շատ կը խնդար  
իր վրայ ու կ'ըսէր .

— Փարոս , մէկ ոտքովդ դէպի կոմունիզմ կը քա-  
լես ու միւս ոտքովդ դէպի Փաշիզմ : Հարկ է որ աջ  
ոտքիդ կօշիկը վերնի ըլլայ ու ձախ ոտքի կօշիկդ ալ  
փայտէ ասպօ : Հարկ է որ հագուստ մը ապսպրես , ո-  
րուն աջ կողմը , վերէն վար , ըլլայ անդլիական սեւ  
կերպաս ու ձախ կողմը ամբողջովին բանուորական կա-  
պոյտ կտաւ : Քաղաքացի Փարոս , մարդիկ տարին մէկ  
անգամ Բարեկենդան կ'ընեն իսկ դուն տասներկու ամիս  
փալեաչօ եղած ես : Հարկ է խոստովանիլ սակայն թէ  
դուն շատ տաղանդաւոր նամպազ ես : Եթէ ես քու ձիրքդ  
ունենայի , ուղղակի Սիրք Մէտրանօ կը մտնէի :

Փարոս կուլ կուտար այս անարդանֆները : Կ'ըսէր  
միայն անզօր կատաղութեամբ .

— Էլ մի դայ իմ մօտ , Աշոտ : Էլ մի խօսա ինձ հետ ,  
բնաւ էլ պէտք չէ : Ի՞նչ գործ ունես դու ինձ նման մի  
ինդկատակի , մի քեալլակօզի հետ :

— Բայց ես կը գնահատեմ քու միմոսական տա-  
ղանդդ ու կուգամ իբրեւ հաւատարիմ հանդիսատես ,  
հիանալու եւ ծափահարելու :

Վրայ կը հասնէր աղգայնական Գուրգէնը , իր հետ  
բերելով նոր նախատինքներ .

— Տես , Փարոս , ես ու Աշոտը իրարու տարակար-  
ծիք ենք , ամէն հարցի մէջ , եւ սակայն երբ խնդիրը քու  
տաղանդիդ մասին է , մենք երկուք բոլորովին համա-  
ձայն ենք որ դուն անվիճելի լարախաղաց ես : Ուղղակի

հանճարեղ ես դուն որպէս հտպիտ, ամէն չուանի վրայ  
կը քալես ու կը խաղաս...

Փարոս կ'ըսէր.

— Երկու չուանի վրայ քալողը նամպազ չի: Իսկա-  
կան լարախաղացները նբանք են որոնք մէկ չուանի վր-  
րայ են կանգնած ձեզ նման:

Փարոս, երեկոյ մը, երբ կայարանէն դիւղ կը մեկ-  
նէր, անկիւնէ մը լսեց պոռչտուքներ: Ուղղուեցաւ դէպի  
այն կողմ: Ի՞նչ տեսնէ աղէկ: Աշոտը երկու կիներու  
մէջ: Կիները փառաւորապէս կը տփէին ընկեր Աշոտը,  
պոռալով.

— Սրիկայ, խարեբայ, անհաւատարիմ, ստախօս,  
անամօթ, անպատիւ, ստոր, աղտոտ Տոն Ժուան...

Աշոտ հազիւ կրցաւ օձիքը ազատել ու փախչիլ: Տե-  
սարանը խիստ շահեկան էր եւ արժանի Փարոսի կող-  
մէ ուսումնասիրուելու: Փարոս մօտեցաւ կիներուն եւ  
հասկցաւ ամբողջ եղելութիւնը: Իր դիւղը բնակող հա-  
մայնավար Աշոտը, որ ամուսնացած էր Հայուհիի մը  
հետ, սիրուհի ունէր շիկահեր Ֆրանսուհի մը: Եւ տա-  
կաւին միւս կողմէ գաղտնի յարաբերութիւններ կը մը-  
շակէր թուխ Սպանուհիի մը հետ: Այս վերջինը կ'իմա-  
նայ Աշոտին անհաւատարմութիւնը եւ կայարանին մէջ  
կը բռնէ զայն թիւ մէկ սիրուհիին հետ: Սպանուհին կը  
յարձակի շիկահերին վրայ ու կը ծեծէ: Շիկահեր Ֆր-  
րանսուհին ալ բարկութենէն կ'ապտակէ Աշոտը, տես-  
նելով որ ան թիւ երկու սիրուհի մը ունի: Թխագեղ  
Սպանուհին նկատելով որ բռն յանցաւորը Աշոտն է,  
ինք ալ կը միանայ Ֆրանսուհիին եւ երկուքը մէկ զորս  
դու պատուիրեցեր կը տփեն հասարակաց թշնամին՝  
հայ տղամարդը:

Փարոս դիւղին կայարանին մէջ կը դտնէ Աշոտը ու  
կ'ըսէ.

— Տօ Աշոտ, էս մէկը իմ մօտը չկար: Դու ինձա-

նից աւելի Փարոս դուրս եկար : Երկու սիրուհի . էն էլ  
մինը չէկ , միւսը թուխ : Սա գիւտ է : Շէկը համայնա-  
վարական սիրուհի , թուխն էլ Փաշիստական սիրուհի :  
Հիմքի կարող ես երգել . «Սարէն ելաւ երկու ծուխ , մինը  
չէկ ա , միւսը թուխ» :

Աշոտ կը պատասխանէ .

— Ասոր մէջ ի՞նչ հակասութիւն կայ : Կինս Հայու-  
հի , առաջին սիրուհիս Ֆրանսուհի , երկրորդ սիրուհիս  
ալ Սպանուհի , իսկ ես կատարեալ միջազգայնական :  
Գալով քեզի , դուն ալ կրնաս հետեւեալը երգել . —  
J'ai deux amours, communisme et fascisme :

Փարոս հեռացաւ ու չունջը առաւ Գուրգէնին սեն-  
եակը : Նոր անակնկալ : Ի՞նչ կուզէք որ ըլլայ : Գուր-  
գէն Աշոտին կնոջը հետ . . . եւայլն :

Գուրգէնին կինը քանի մը ամսուան համար մեկնած  
էր Մարսէյլ , իր մօրը մօտ : Աշոտին կինն ալ լսած էր իր  
ամսունոյն անհաւատարմութիւնները : Այդ իրիկուան  
համար Աշոտ ըսած էր կնոջը թէ ուշ պիտի վերադառ-  
նայ : Կինը հասկցած էր որ ժամադրութիւն ունի իր  
մարդը : Խարուած կինը իր վրէժը լուծելու համար նետ-  
ուած էր էրկանը գաղափարական հակառակորդ եւ դրա-  
ցի Գուրգէնին թեւերուն մէջ : Փարոս կեցաւ դռան մէջ  
ու պաղեցաւ : Քիչ վերջը սկսաւ երգել .

Սարէն ելաւ երկու ծուխ .

Մինը շէկ ա , միւսը թուխ :

Եւ իրապէս , այս անդամ ալ մէկը չէկ . էր — Աշոտի  
կինը — միւսն ալ թուխ — Գուրգէնի կինը :

Հեռացաւ Փարոս եւ նոր միայն հասկցաւ թէ ինք  
վերացական դոյներու ետեւէ վաղած ժամանակ , իր  
երկու ընկերները դործնական դեանի վրայ փարած էին  
համայնավարական եւ Փաշական երկու կենդանի եւ բա-  
րախուն դոյներուն :

Իր մէջ անհուն փափաք մը ծնաւ ունենալու շիկացեր մը: Առանց սակայն անհաւատարմութեան:

Տուն վերադարձաւ, երկու շիշ ազնիւ գինիով, ու ըստ կնոջը.

— Մանուշ ջան, շտապիր, սաստիկ սոված եմ:

Հոկաեմբերիկ ու Աղատ-Վլրէժ մշիկ մշիկ կը քնանային:

Ճաշի նստան Փարոս ու Մարիամ:

Փարոս բացաւ Պոռտոյի շիշը ըսելով.

— Ինչ լաւ գինի ա էս Պոռտոն: Սրիկայ բուրժուաները պէտք է խոստովանել որ լաւ ճաշակ ունեն. լաւ են ուտում, լաւ են խմում, լաւ էլ են սիրում: Եթէ յեղափոխականը մեռնել գիտէ, բուրժուան էլ ապրել գիտէ: Եթէ մեռնելը հերոսութիւն ա, ապրել գիտնալն էլ մի ամրող գիտութիւն ա:

Քանի մը գաւաթ գինի պարպելէ ետքը մօտեցաւ կնոջը եւ դրկելով զայն մէկ թեւովը, անոր այտին վրայ դրոշմեց դիւցաղներդակ համբոյը մը: Մարիամ հըճուեցաւ ու ըստ.

— Ա՛հ, էս մէկը իմ սիրած համբոյըն էր, Փարոս ջան, միշտ էսպէս պինդ համբուրիր քո Մանուշ...

— Սրանից առաջ լաւ չէի՞ համբուրում քեզ, հոդի ջան ...

— Փարոս ջան, էս համբոյըդ հարուածային էր... մի կատարեալ բանուորական համբոյը, կոմունիստիկարմիր կրակով համբոյը...

— Տօ՛, կնիկ, դու ինչից գիտես որ ոնց են համբուրում կոմունիստները հա՞...

— Ինչի չգիտենամ, Փարոս ջան, մեր Ծաղիկի աղջիկը Սանամը Երեւան, Կուտուղուլուցի կոլխոզնիկ Աւոյի կնիկն եղաւ... գրած էր իր նամակի մէջ որ Աւոն անտուղիազմով եւ հարուածային համբուրում է ամբողջ Երեկոյեան...

— Ղո՞րթ ես ասում, Մանուշ, թէ չէ ինքու գիտես  
անձնական փորձառութիւնով...

— Թէկուղ ես զիտենամ... ի՞նչ կայ սրա մէջ...  
Մի՛ մոռանար որ քեզնից առաջ ես մարդ եմ ունեցել,  
նրանից առաջ էլ սիրեկան, երբ Բաշ Գառնի էի դըտ-  
նում... բայց ճշմարիտն ասած, ոչ ոքին չեմ սիրել  
քեզ նման, Փարոս ջան... Տէ՛, էլի համբուրիր ինձ...

— Ա՛հ, Մանուշ ջան, հոգեակս, ես քո կանանչ  
արեւուն մեռնե՞մ...

— Ես էլ քո կարմիր համբոյրին մեռնեմ, ջան...

— Մանուշ, թռչնակ, ես քեզ շա՛տ, շատ եմ սի-  
րում...

— Ի հարկէ պիտի սիրես, գու իմ դօչախ տղա-  
մարդն ես, դու իմ ասլանն ես...

— Գիտե՞ս ի՞նչ եմ մտածում, իմ անուշ...

— Ո՛չ. էղ մէկը իմանալ չեմ կարող: Ինչպէս ու-  
զում ես որ իմանամ քո մտածածը: Բոլորի մտածումը  
ես կարող եմ դիտենալ բայց քոնը երբեք: Քո մտա-  
ծումը երկու ճղի վրայ բուսած պտուղ է:

— Լսի՛ր, հոգի ջան, լսի՛ր: Որքան որ հարկաւոր  
է քեզ փող տամ, գնա վարսավիրայի մօտ եւ մազերդ  
չէկ ներկիր...

— Էղ մէկը ո՞րտեղից բուսաւ մտքումդ...

— Զէ մասեր, հոգեակ, չէ մասեր, մեռնիմ ես քո  
սեւ Փաշիստի աչքերին ու յօնքերին: Մաղերդ չէկ ներ-  
կիր: Ահա բոլորը: Ես քեզ էն ժամանակ հարուածային  
կը համբուրեմ, հարուածային էլ կը սիրեմ:

— Դու խե՞ւ ես... Ամէնքը նախանձում են իմ սեւ  
սաթի նման մազերիս վրայ, իսկ դու ուզում ես որ չէկ  
ներկուեմ ու դառնամ մի կեղտոտ Հրէուհի...

— Մանուշ, ասում եմ քեզ որ շէկ պիտի ներկուես,  
թէ չէ կը դառնամ... հակահարուածային:

Մարիամ քանի մը շաբաթ վերջ եղած էր շիկահեր:  
Փարոս կ'երգէր.

— Սարէն ելաւ մի լաւ ծուխ.

Վըրէն շէկ ա, տակը քուխ:



### ԹԵՐ ՈՒ ԴԵՄ ՑՈՒՑԱՐԱՐ

Իրիկուն մը, իտուար Քոնթի, «Ժէօն Փաթրիոթ»ը,  
իսանութէն ներս մտաւ, նստաւ Փարոսին դիմացը ու  
ըստաւ.

— Ֆարիւս, ուրբաթ իրիկուն կոիւ ունինք համայ-  
նավարներուն դէմ: Անպատճառ պէտք է ներկայ ըլլաս:  
Ժամը 8ին հաւաքուած պիտի ըլլանք Փիւրկաթուար  
փողոց թիւ 17: Ժամը իննին պիտի ըլլանք Փլաս տը լա  
Պաթայլ, դէմ առ դէմ համայնավար աւազակներուն  
հետ: Լաւ դաս մը պիտի տանք: Մօն վիէօ, սավա պար-  
տէ: Պիտի տեսնես մերիններուն քաջութիւնը, առիւծ  
էն, առիւծ: Զմոռնաս, ուրբաթ երեկոյ, ժամը 8,  
Փիւրկաթուար փողոց, թիւ 17:

Կարգ մը մանրամասնութիւններ ալ տալէ վերջ  
Քոնթի մեկնեցաւ, ըսելով որ ժողով ունի:

Կէս ժամ վերջը քրտինքներու մէջ տմպեց քամա-  
րատ ժան Մարշալը ու ըստաւ.

— Ֆարիւս, կոիւ ունինք, կոիւ...: Ֆաշիզմի  
պոռնկորդիններուն կէօլը պիտի կոտրենք, ուրբաթ դի-  
շէր: Պէտք է որ անպատճառ դաս ու մեղի հետ ըլլաս:  
Ժամը ութին Փիւրկաթիֆ փողոց թիւ 16ը պիտի հա-  
ւաքուինք եւ ժամը 9ին մարզադաշտ, Փլաս տը լա Պա-  
թայլ: Պիտի տեսնես մերիններուն ջլապինդ բազուկնե-  
րը, հուժկու դնդերները եւ գործարաններու մէջ կուան-

ուած բռունցքները . . . ա՛ մոն պոն վիկօ ֆարիուս, հաւաքական բռունցք մը պիտի իջեցնենք այդ շուներուն զլխուն: Զմոռնաս, ուրբաթ երեկոյ, ժամը 8, Փիւրկառ թիֆ փողոց, թիւ 16: Ժամը քանի՞ն է . . .

— Վեց ու կէս . . .

— Վա՛յ թշուառական, ուշացեր եմ: Յտեսութիւն, ընկեր ֆարիուս:

Ընկեր Ժան Մարշալ հեւ ի հեւ հեռացաւ:

Փարոս ձեռքի կօշիկը գետին զարկաւ ու պոռաց.

— Հա՛, հա՛ . . . սկսում է, սկսում է սրբազն կոխւը . . . տաքանում է երկաթը . . . երկու կողմերն էլ արթնանում են . . . հարկաւ երկուսից մէկը պիտի յաղթանակի . . . կեցցէ՛ յաղթանակը . . . հուռա՛, պիտի պայթէ յեղափոխութիւնը . . . փոթորի՛կ, փոթորի՛կ, ցասումի, վրէժի, մեծ փոթորի՛կ . . .

Քէչ վերջ սակայն սթափելով իր խանդավառութենէն ամփոփուեցաւ ու ըստ:

— Տօ՛, ո՞նց կարելի է ժամի 8ին Փիւրկաթուար փողոցումը լինել եւ նոյն ժամը 8ին էլ Փիւրկաթիֆ փողոցումը լինել: Ո՞նց կարելի է որ ապտակեմ համայնավարներին եւ միսժամանակ բռունցքի հարուածներ տամ երիտասարդ հայրենասէրներին: Էս բարդացած դրութիւնից հարկ է մի կերպ դուրս գալ:

Փարոս խանութը գոցեց ու մտաւ դինետուն: Օքախթենէ մը խմելով լուծեց խնդրին ամբողջ բարդութիւնը :

— Ուրբաթ երեկոյ ոչ Փիւրկաթուար փողոցը պիտի զնամ, ոչ էլ Փիւրկաթիֆ փողոցը: Պրծա՛ւ: Դասալի՞ք մը կը կարծէք ընկեր Փարոսը: Բնա՛ւ երբեք :

Ուրբաթ երեկոյ, ժամը ճիշդ իննին ճամբայ ելաւ ընկեր Փարոսը, գտնուելու համար Փլաս տը լս Պաթայլ: Իր գլուխը ոչ քասիք դրաւ եւ ոչ ալ պէրէ կամ

պոմպէ : Գլուխը բաց պահեց որպէսզի յայտնի չըլլայ ո՛ր կողմի զինուորեալ ըլլալը : Մաղերը խառնեց իրար , աչքերը խենթեցուց եւ կզակին պարզեւեց յաւերժական շարժումներ .

— Սրիկաներ , ո՞նց համարձակում էք դիմադրել մեղ եւ արգիլել մեր շարժումները : Մենք ձեզ ցոյց կը տանք : Լրութիւնն էլ չափ ու սահման ունէ : Էսօր , կէս դիշերին ապահովուած կը լինի մեր յաղթանակը ... : Փոթորիկից դուրս կը դանք թէեւ վիրաւոր , արնաքամ , թէկուղ մահամերձ , բայց անպայման յաղթական , անպայման դափնին մեր գլխին ... կը կործանենք ձեզ , իմացէք , կը ջախջախենք ձեր դանկերը եւ նրանցից կաղմուած բլուրի վրայ կը գետեղենք մեր (այստեղ կը փնտոէ դոյնին անունը ...) մեր ... փառապանծ դրօւշակը :

Այս խօսքերը արձակուած էին անորոշութեան մէջ , որով Փարոս չէր դաւաճանած ոչ մէկ եւ ոչ ալ միւս կողմին :

Ժամը ինը քառորդ անցած Փարոս կը դտնուէր Փլաս տը լա Պաթայլ : Կանդնեցաւ երկու խումբերուն մէջտեղը :

Մէկը կրակոտ ճառ մը կը խօսէր : Ունկնդիրները կը դոռային : Լոռութիւն կը յանձնարարուէր : Սուկիչներ , ծափեր , հայհոյութիւններ : Ճառախօսին քով բարձրացաւ երկրորդ մը , որ քանի մը չանթեր արձակեց , իր թուքը դրկելով մինչեւ երեք մէթր հեռու կեցողներուն վրայ : Կը հրմշտկէին իրար , կը վիճէին , կ'եռային : Հրապարակը կատարեալ կաթսայ , մարդիկը մէջը բանջարեղէն : Ապուր : Փարոս աղ պղպեղն էր : Կրակը կը ճարճատէր :

Քոնթի , հեռուէն , ցոյց տուաւ իր ընկերներուն ֆարիւսը , իսկ ժան Մարշալ մատնանշեց Ֆարիւսը :

Փարոս մէյ մը հայրենասէրներուն , մէյ մըն ալ

Համայնավարներուն մէջ կը մտնէր, պահելով խոժոռ  
դէմք, սպառնական շարժում, աչքերուն մէջ ատելու-  
թիւն, մաղձ եւ դժոխային լոյսեր: Քիթին տակէն կը  
մոլտար, կը մլաւէր, կը մոնչէր... իր խօսքերը հի-  
թիթական նշանագիրներէ աւելի անընթեռնլի էին:

Համայնավարներուն մէջ շրջած ատեն՝ հայրենա-  
սէրները կը հիանային իր քաջութեանը, իսկ հայրենա-  
սէրներուն մէջ մտած ժամանակ համայնավարները կը  
սքանչանային իր տղամարդութեանը:

Տեղ մը տաքութիւնը կռիւը պայթեցուց: Սկսած էր  
գիրկընդիսառն ու կատաղի գուպարը: Ամէն ոք մէկը  
գտած կը հարուածէր, ինչպէս նաեւ կը հարուածուէր:

Փարոսին դպչող չկար սակայն: Համայնավարնե-  
րը իրենց ընկերը կը համարէին Փարոսը. նոյնը կ'ընէին  
երիտասարդ հայրենասէրները: Փարոս բոլորովին պա-  
րապ չմնալու համար կը զատէր իրարու փաթթուած  
երկու հակառակորդներ, անդադար եւ բարձրածայն  
կրկնելով.

— Մէրտ ալոր, մէրտ ալոր, մէրտ ալոր:

Իրարու փաթթուած երկու հակառակորդներէն իւ-  
րաքանչիւրը կը կարծէր թէ ի նպաստ իրեն կը միջա-  
մտէ Փարոս: Հինդ վայրկեան շարունակուեցաւ խաղ-  
մը: Սուլիչներ: Հասան ոստիկանները: Խումբերը բաժ-  
նեցին իրարմէ: Զերբարկալեցին իրենց դէմ լեզ-  
ուագարութիւն ընող քանի մը հոգի: Խումբերը պատ-  
րաստուեցան հեռանալ: Փարոս կանդնած էր հրապա-  
րակին մէջ:

Համայնավարները եկան ու քաշեցին Փարոսի ձախ  
թեւէն, երթալու համար. իսկ աղդայնականները եկան  
քաշեցին Փարոսի աջ թեւէն, նոյնպէս մեկնելու համար:

Փարոս կրկին ինկած էր խայտառակ վիճակի մէջ:  
— Ո՞վ հնարք, ո՞վ հանճար:

Փարոս ուժգնօրէն թօթվեց երկու թեւերը եւ ձերա  
բաղատեց ինքինքը ըսելով.

— Ես մինչեւ վերջն էլ պիտի կանգնած մնամ կռուի  
դաշտում... իրեւ մի սիմվոլ... իրեւ մի արձան...

Կը մօտենային ոստիկանները: Հեռացան երկու  
կողմէն: Երիտասարդ հայրենասէրներու պետերէն մին  
ըսաւ միտքէն.

— Եթէ այս օտարականին յամառ հերոսութեամբ  
օժտուած քանի մը հարիւր հոգի ունենայինք՝ կը գոր-  
ծէինք հրաշքներ...:

Համայնավար չէ՞Փ մըն ալ մտածեց ու ըսաւ.

— Եթէ Փարոսի պէս քանի մը հազար հոգի ունե-  
նայինք՝ կրնայինք փոխել պետական վարչաձեւը...

Փարոս արձանի նման կանգնած էր հրապարակին  
կեղրոնը ու կ'աղաղակէր.

— Victoire, victoire...

Համայնավար եւ հայրենասէր խումբերը հեռուէն  
մեծ հիացումով կը լսէին Փարոսի հնչական ձայնը որ  
խիզախօրէն կը կրկրնէր.

— Victoire, victoire...

Ոստիկան մը մօտեցաւ Փարոսին եւ բռնեց անոր  
ուսէն:

Փարոս ըսաւ.

— Տանտիրուհիս տղան, խենթ մը, կռիւի ելած  
էր էստեղ: Մայրը զիս զրկեց որ բռնեմ զինքը ու տուն  
տանեմ. — է՛յ, Victor, Victor...

Ոստիկանը ըսաւ միտքէն.

— Ի՞նչ թիւրիմացութիւն: Մարդը Victor կը պո-  
ռայ իսկ ես կարծեցի որ victoire կ'աղաղակէ:

Ոստիկանին բաւական հեռանալէն վերջ, Փարոս  
վերսկսաւ փոխն ի փոխ կանչել.

— Victoire, Victoire, Victor, Victoire, Victori, Victo-  
rio, Victoria:

## Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ Ա Գ Ի Ր Ը

Աղքայնական իտուար Քոնթի եւ համայնալար ժան Մարշալ, առանց լուր ունենալու իրարու գոյութենէ, ցոյցի եւ կրիւի օրէն ի վեր աւելի ջերմօրէն կապուած էին Փարոսին։ Մէկ անպատեհութենէ կը վախնար Փարոս։ — Քոնթին ու Մարշալը իրար չհանդիպին իր խանութին մէջ։ Այդ հանդիպումը կրնար ամէն ինչ երեւան հանել, խայտառակել զինքը ու զրկել զոյգ անդամակցութիւններէ, դուռ բանալով նոր արտաքսումներու։

Փարոս կանխելու համար խայտառակ վիճակ մը, հասկցուցած էր համայնալարին որ շաբթուան սկիզբի երեք օրերը այցելէ իրեն, լայնօրէն կարենալ բարբառելու համար, իսկ աղքայնականին զդացուցած էր որ շաբթուան վերջին երեք օրերը միայն տեսութեան դայ, աւելի աղատօրէն խօսելու համար։

Ըսենք որ Քոնթի դրամատան մը մէջ դրագիր էր, իսկ Մարշալ որակեալ բանուոր մը երկաթազործարանի մը մէջ։

Քոնթիի եկած օրերը Փարոս կը լեցուէր աղքայնականութեամբ։ Երեկոյ մը, այքան լեցուած էր որ՝ յորդեցաւ եւ յօդուած մը դրեց համայնալարութեան դէմ ու դրկեց «Նոր Յամաք» թերթին։ Իր դրութիւնը, քանեւչորս ժամ վերջը, տպուած էր։ Փարոս զարմացաւ, Փարոս հիացաւ ու խանդալառուեցաւ։

Օր մըն ալ եկած էր Մարշալ եւ ճիշդ երեք ժամ նիզակներ ճօճած եւ սլաքներ արձակած էին Փաշիզմի դէմ։ Փարոս այս անդամ համայնալարութեամբ լեցուած էր։ Իրիկունը պարպեց այդ բոլորը երկրորդ յօդուածի մը մէջ ու դրկեց «Նոր Յամաք»ի։ Քսանեւչորս ժամ ու իր երկրորդ դրութիւնն ալ տպուած էր։

Փարոս սքանչացաւ «Նոր Յամաք»ի արագութեան :  
Աղջեցաւ սակայն ուրիշ կէտի մը համար ու ըսաւ .

— Տօ՛, էս ինչ տեսակ բան ա : Կոմունիզմի դէմ  
դրեցի, «Նոր Յամաք» տպեց : Ֆաշիզմի դէմ դրեցի,  
«Նոր Յամաք» էլի տպեց : Էս թերթը իր անունի տակ  
կարող է դրել . — օռկան Փարոսութեան եւ սրբնթաց  
տպագրութեան :

Փարոս աղջայնական չունչով դրած յօդուածին  
տակ ստորագրած էր Սեւահեր . Իսկ համայնավարական  
հոգիով դրած յօդուածին տակ ալ ստորագրած էր Շի-  
կահեր : Երրորդ կտոր մը թխեց Սեւահեր ստորա-  
գրութեամբ եւ յարձակեցաւ Շիկահերին վրայ : Զոր-  
բորդ մըն ալ դրելով, իբրեւ Շիկահեր, դատավիետեց  
Սեւահերը :

Այս բոլորը միշտ կը տպուէին արագօրէն :

Փարոս օր մը ըսաւ բարեկամի մը .

— Ի՞նչ է քո կարծիքը «Նոր Յամաք»ի մասին :

— Կարծիք չունեմ :

— Ի՞նչի կարծիք չունես : Ես գտնում եմ որ նա  
լաւ թերթ է, բազմակողմանի դադարներով : Արագօ-  
րէն եւ առանց վերապահութեան տպում է ամէն յօդ-  
ուած :

— Ի հարկէ պիտի արագօրէն տպի : Թերթը քաղ-  
ցած է : Սոված գայլին ինչ որ էլ տաս կը իւլի ու ա-  
րագօրէն կը լափի . . .

Փարոս տիրօրէն ըսաւ միտքէն .

— Հիմի հասկանում եմ թէ բանը ինչումն է : Ու-  
րեմն ես մի քաղցած գայլ եմ կերակրում :

Հետեւեալ օր Գուրգէնը Փարոսին եկած էր ու ա-  
նոր ձեռքը տեսած թերթը .

— Այդ ի՞նչ է : «Նոր Յամաք» կը կարդաս : Գէշ  
է : «Մէյտան»ի թերթ է : Անգամ մը հօկի դիմին վրայ  
է, մէյ մըն ալ տեսար թունդ աղջայնական է, երկու

օր վերջ կարմիր գիծէն ալ անդին կ'անցնի, հինդ օր  
վերջն ալ ռամկավար կը դառնայ: Թերթ չէ, գնդակ է:  
Հիմակ ալ Սեւահեր ու Շիկահեր անուն երկու արջ սկը-  
սած է խաղցնել:

Հարուածը ծանր էր:

Փարոս ա'լ յօդուած չըրեց «Նոր Յամաք»ին:

Շաբաթ մը վերջը թերթին մէջ կարդաց հետեւեալ  
հրաւէրը.

«Երկուշաբթի օր, ժամը 6—7, խմբադրատունս կը  
հրաւիրուի թերթիս աշխատակից Պ. Սեւահերը: Իսկ  
երեքշաբթի ալ, նոյն ժամուն, կը հրաւիրուի Պ. Շի-  
կահերը, կարեւոր խորհրդակցութեան մը համար »:

Փարոս յուզումէն դողալ սկսաւ: Որոշեց սակայն  
ոչ մէկ եւ ոչ ալ միւս հրաւէրին պատասխանել, որոշ-  
ուած օրերուն: Զորեքշաբթի երեկոյ միայն Փարոս  
տնկուցաւ «Նոր Յամաք»ի տալարանը:

— Հրաւիրել էիք ինձ. ես էլ եկայ...

— Բարեւ. հրամմեցէք: Ներեցէք սակայն, ո՞վ

էք դուք: Շիկահերը թէ Սեւահերը...

— Այո', ես եմ...

— Այսինքն ո՞ր մէկը...

— Ճիշդն ասած թէ մինը եւ թէ միւսն եմ...

— Չեմ հասկնար: Շիկահերը...

— Ես եմ...

— Սեւահերը չէք ուրեմն...

— Ին էլ ես եմ...

— Անկարելի է... ի՞նչպէս կ'ըլլայ...

— Տեսնում էք որ շատ էլ կը լինի: Եւ ին բանը որ

կը լինի նա անկարելի չի:

— Ուրեմն դո՞ւք էիք երկու տեսակէտները պաշտ-  
պանողները:

— Ես ինքս ու միայն ինքս...

— Որո՞ւ հետ խօսելու պատիւը ունիմ:

— Բնկեր Փարոսի հետ...

— Այո, հիմա կը հասկնամ... նախկին անդամ  
Դաշնարկցութեան եւ Հօկի... .

— Եւ ներկայիս անդամ Փրանսիական երկու հսկա-  
յական կազմակերպութիւնների. համայնավարների եւ  
երիտասարդ հայրենասէրների...

— Բնկեր Փարոս, մենք շատ լաւ կրնանք միասին  
դործել... Ես ալ համակարծիք եմ ձեղի...

— Այսինքն Շիկահերի՞ն թէ Սեւահերին...

— Երկուքին ալ: Իւրաքանչիւր անդամ ձեր փաս-  
տերը այնքան կուռ են ու ջախջախիչ որ մարդ ձեզ  
կարդալով կրնայ թէ՛ ազգայնական ըլլալ, թէ՛ համայ-  
նավար:

— Դա իմ մասնադիտութիւնն է: Դուք ինձ էն ա-  
սացէք, ձեր թերթը շատ յօդուածներ ունէ...

— Ատ ինչ խօսք է: Յօդուածադիրներ եւ յօդուած-  
ներ չէ որ կը պակսին ինծի: Ինչպէս գիտէք ամէն Հա-  
յու մէջ գրող մը կը քնանայ: Բաւական է միայն ար-  
թնցնել քնացողը: Իմ թերթս լոյս տեսնելէն ի վեր ան-  
կողնի մէջ մէկ Հայ չէ մնացած: Բոլորն ալ անցած են  
գրասեղաններու առջեւ ու կը գրեն: Այս վիճակին օ-  
դուտները բազմակողմանի են: Նախ Հայերը յօդուած  
գրելով չեն մոռնար իրենց լեզուն: Երկրորդ՝ իրենց  
դրած յօդուածները տասը քսան անդամ կը կարդան:  
Երրորդ՝ իրենց գրութիւնը պարունակող թերթին թի-  
ւէն առնուազն տասը օրինակ կը գնեն ու կը դրկեն ի-  
րենց աղջականներուն, ծանօթներուն, որպէսզի անոնք  
ալ կարդան: Չորրորդ՝ այդ կարդացողներն ալ իրենց  
կարդին, բարի նախանձէ մղուած, կը գրեն յօդուած-  
ներ ու տպուելէն վերջ տասը քսան օրինակ գնելով կը  
դրեն իրենց ծանօթներուն: Այս այսպէս է: Եւ սակայն  
ես պէտք ունիմ ձեզ նման հետաքրքիր աշխատա-  
կիցի մը...

— Ուրեմն ձեր թերթը սոված դայլ չէ...

— Այդ ի՞նչ կը նշանակէ : Իմ թերթս ամէնէն կուշտ թերթն է եւ ատոր իբրեւ ապացոյց, ասկէց վերջը, ձեր իւրաքանչիւր յօդուածին համար կը վճարեմ եօթնուկէս Փրանք, պայմանաւ որ Շիկահերն ու Սեւահերը միշտ գիտնին իրարու հետ : Ահա ձեզի, կանխիկ, 15 Փրանք, երկու յօդուածի փոխարժէք...

— Հիմի եմ միայն հասկանում որ դուք իսկական խմբագիրն էք : Դուք կարողացաք գնահատել...

Փարոս յուղումէն չկրցաւ շարունակել եւ 15 Փրանքը գրապանեց : Եթէ նոյն օրը, իբրեւ կօշկակար, 500 Փրանք շահէր, այդքան պիտի չուրախանար : Կը վճարուէր իրեն իբրեւ աշխատակից-գրող : Սա ամէնէն անհասանելի երջանկութիւններէն մին էր : Փարոս մտադրեց երբեք չծախսել այդ 15 Փրանքը :

Խմբագիրը ըստաւ .

— Գիտէ՞ք ինչ, ընկեր Փարոս, ոկտագէ շարժել մեր լճացած կեանքը : Պէտք է դաղափարական վէճերով զարկ տալ մեր մտաւոր կեանքին : Պէտք է ընթերքողը պահել վառ հետաքրքրութեան մէջ : Յոյց տալ միշտ առարկայի մը թէ աջ եւ թէ ձախ կողմը ... թերթը բոլորինը ընել...

— Եղ գործում ինձ հետ մրցել դժուար է : Ես իմ բանը դիտեմ : Որքան լաւ էք հասկանում դուք մեր իրականութիւնը : Միւս կողմէց դուք ինձ հնարաւորութիւն էք տալիս աջ ու ձախ յառաջանալու : Եկէք, համբուրեմ ձեզ...

Խմբագիրը փակեց տեսակցութիւնը ըսելով .

— Դուք ճիշդ իմ ուղած մարդս էք : Շաբաթական մէկ յօդուած կը գրէք իբրեւ Շիկահեր, մէկ յօդուած ալ իբրեւ Սեւահեր : Իւրաքանչիւր կտոր սանկ երեք սիւնակ մը բռնէ : Անխնայ, կատաղի կերպով յարձակեցէք դուք ձեր վրայ : Ուղղակի խածէք, բղքանցէք,

յօշոտեցէք Սեւահերը, միւս կողմէ կսմիթներ, բը-  
սունցքներ, աքացիներ տուէք Շիկահերին: Վէճը պէտք  
է ըլլայ տաք, բուռն, մոլեգին: Ամէն շաբաթ 15 ֆր. ը-  
կը ստանաք կանոնաւորապէս...

— Եթէ նեղուած էք, կարիք էլ չկայ որ վճարէք  
ենձ: Ես փող աշխատում եմ: Նոյն իսկ եթէ պատահէ  
ո՞ր փողի պէտք լինի, ես պատրաստ եմ...

— Ընկեր Փարոս, դուք իրապէս շատ ազնիւ էք:  
Դուք իսկական ընկերվարական մը ու իսկական ազգայ-  
նական ազգային մըն էք...

Ու Փարոս սկսաւ գրել, գրել ու գրել: Անդադար  
ինքզինքը կը ծեծէր, ինքզինքը կ'ուտէր, ինքզինքը կը  
նախատէր:

Փարոս աշխարհի առաջին մարդն եղաւ որ ըստ  
ինքզինքին.

— Անխելք, անմիտ, ապուշ, տիմար, յիմար, բթա-  
միտ եւայլն:

Ամիս մը վերջը սակայն Անձուկէսեան անուն յօդ-  
ուածագիր մը գէշ տեսակէն յարձակում մը գործեց թէ  
Շիկահերին, եւ թէ Սեւահերին վրայ, երկուքին գրու-  
թիւններն ալ գտնելով գուեհիկ, տափակ, թիսածոյ,  
բրածոյ: Խմբագիրը այս յօդուածն ալ տպած էր, վէճը  
աւելի սաստկացնելու եւ մեր մտաւոր կեանքը աւելի  
բորբոքելու մտքով անշուշտ:

Փարոս գէշ կերպով սմքած էր: Եւ սակայն նստաւ  
ու գրեց երկու պարսաւագիր, մէկը ստորագրելով Շի-  
կահեր, իսկ միւսը Սեւահեր: Իր այս կտորներուն մէջ  
խորապէս վիրաւորած էր Անձուկէսը: Այս վերջինը նա-  
խատուած զգալով ինքզինքը դատ կը բանայ թերթին  
արտօնատիրոջ գէմ: Կը տեսնուի վերջապէս դատը: Դա-  
տարանը կ'որոշէ որ թերթը Շիկահերին յօդուածին հա-  
մար 2,500 ֆրանք, իսկ Սեւահերին յօդուածին համար  
ալ նոյնպէս 2,500 ֆրանք վճարէ Անձուկէսին: Ընդա-

մէնը 5,000 Փրանք։ Արտօնատէրը կ'առարկէ որ Շիկահերը ու Սեւահեր միեւնոյն անձերն են։ Պ. Անձուկէսեան միայն մէկ մարդու կողմէ նախատուած ըլլալով, վը ճարուի իրեն միայն 2,500 Փրանք։

Անձուկէսին փաստաբանը կը բողոքէ ու կ'ըսէ թէ սուտ է արուած տեղեկութիւնը, իբրեւ փաստ բացատրելով որ Շիկահերը համայնալարական հակումներ ունեցող գրող մըն է, մինչդեռ Սեւահերը Փաշխստ է։

Արտօնատէրը կրկին կը պնդէ որ նոյն անձն է երկուքն ալ։

Դատաւորը չկրնալով համբերել կ'ըսէ։

— Խմբագրութիւնը նախապէս դիտէ՞ր որ Սեւահերը եւ Շիկահերը միեւնոյն անձն է . . .

— Անշուշտ . . .

— Զեր թերթը լո՞ւրջ է թէ սատիրիկական . . .

— Լուրջ թերթ է . . .

— Ի՞նչ ուղղութիւնով կ'երթայ . . .

— Ամէն ուղղութիւնով ալ կ'երթայ. Նիւենորք, Մարսէյլ, Պրիւքսէլ, Պերլին, Արեւելք, Արեւմուտք, Հիւսիս, Հարաւ . . .

— Ուրեմն տուգանքի ուղղութիւնով ալ թող երթայ . . .



## ԸՆԿԵՐ ՓԱՐՈՍ ՄԱՀԱՊԱՐՏ

Ու պատահեցաւ անխուսափելին։

Օր մը, ժամը 11ին, Փարոս իր խանութը յանձնելով բարեկամի մը հսկողութեան զացած էր կաշի գնելու։ Կէս օրին կուգայ Քոնթի, որուն կ'ըսէն թէ ուր որ է պիտի զայ Փարոսը։ Քոնթի աթոռ մը կ'առնէ ու կը նստի սպասելու։ Քիչ վերջ ներս կը մտնէ Մարշալ ու կ'ըսէ։

— Այստեղ չէ՞ քամարատ ֆարիուսը:

Անոր ալ կ'ըսեն թէ շուտով պիտի վերադառնայ: Մարշալ ալ աթոռ մը կ'առնէ ու կը սկսի «իւմանիթէ» կարդալ:

Քոնթի կ'ըսէ Մարշալի.

— Ներեցէք, պարոն, ձեզի հարցում մը ունիմ...  
— Խնդրեմ...

— Դուք համայնավար էք, այնպէս չէ՞... Զեղ տեսայ Փլաս տը լա Պաթայլի իրիկունը: Կարծեմ իրարու ալ մէյմէկ հատ զարկինք...

— Կրնայ ըլլալ: Զեմ յիշեր ես. այնքան տղեկներ ծեծեցի որ ձերիններէն...

— Խնդիրը հոդ չէ: Կ'ուզէի հասկնալ թէ ֆարիուսը ձեր ընկերն է...

— Այո, մեր ընկերն է ֆարիուսը...

— Եւ լրտես մըն է, այնպէս չէ՞...

— Ի՞նչպէս թէ լրտես մը...

— Մտիկ ըրէք: Ֆարիուսը միեւնոյն ատեն անդամ է մեզի: Կամ այն է որ լրտես մըն է ան որ կը գործէ ձեր հաշոյն եւ կամ... դասը պէտք է տալ...

— Կարելի բան չէ... ֆարիուսը ձեզի անդամ...

— Այո՛, այո՛: Հիմա որ գայ կրնաք հաստատել...

— Ի՞նչ աղտոտ խոզ... ի՞նչ սալիկօ...

Ու կը մտնէ Փարոս... հոգեվարք:

Քոնթի ու Մարշալ վրան կը յարձակին: Փարոս զինաթափ կ'ըլլայ: Ֆրանսացիները աւելի կը կատղին: Փարոս կը կանչէ իր ներսէն:

— Ո՞վ հանճար, ո՞վ հնարք, մի անդամ էլ հասիր...

Ու Փարոս կ'ըսէ.

— Պիսք երթանք, մէկ երկու հատ ափերիքի իսմենք ու հասկցուինք...

Կը թուլնան ֆրանսացիները։ Կ'երթան ճնկելու։  
Փարոս կը ջահայ ալքօլով խելղել խնդիրը։

Եւ սակայն մարելիք խնդիր չէր։ Քոնթի ու Մարշալ կը հեռանան սպառնական։



Փարոս դատարանի առջեւ էր։

Նախագահ, տասը երդուեալներ, դատախազ,  
պաշտպան փաստաբան, դրագիրներ, սստիկաններ,  
դոնապան։ Նիստը գոնիակ էր։

— Ամբաստանեալ, անունդ . . .

— Փարոս, ծառայ դատաւորի . . .

— Ո՞ւր ծնած ես . . .

— Պաթմ . . .

— Ո՞ւր է այդ Պաթիմը . . .

— Կովկասի մէջ է։

— Կովկասը ո՞ւր է . . .

— Աշխարհի մէջ է։

— Ապուշ, երկնքի մէջ ըլլալու չէր։ Ո՞ր երկրին

մօտ է Կովկասը . . .

— Սեւ ծով։

— Զըսե՞ս որ կղզի մըն է . . .

— Ի՞նչ, կղզի՞ . . . Կովկասը եւրոպայից էլ մեծ է։

— Քանի՞ անդամ մեծ է . . .

— Մի քառասուն անդամ կը լինի . . . չեմ չափած  
իսկապէս . . .

— Այդչափ մեծ երկրի մը մէջ ի՞նչպէս չսեղմեցար  
ու Փարիզ եկար։ Դուն ինծի ան ըսէ։ ո՞ր երկիրը կայ  
Կովկասի արեւելքը . . .

— Արեւելքը ինքը Կովկասն է արդէն . . .

— Արեւմո՞ւտքը . . .

— Արեւմուտքը անպայման Պոլիսն է։ Հոսհոսներէ  
կեդրոնը։

- Հարա՞ւը...  
 — Դա վստահ եմ. Թաւրիղն է: Հարաւ էինք փախ-  
 չում:  
 — Հիւսի՞սը...  
 — Դա պարզ է. Սիպիրն է...  
 — Սիպիրը ի՞նչ է...  
 Երդուեալներէն մէկը կ'ըսէ.  
 — Սիպերի...  
 Նախագահը կը շարունակէ.  
 — Ա՛, Սիպերի... չըսե՞ս որ Զինաստան ծնած ես:  
 — Էնալէս թող լինի, ոչինչ...  
 — Ազդով ի՞նչ ես...  
 — Յամենայն դէպս Զինացի չեմ, հակառակ որ  
 «Զինը հիմի հինը չի»:  
 — Խորհրդածութիւններ պէտք չեն: Ի՞նչ ես աղ-  
 դութիւնով...  
 — Կովկասցի եմ...  
 — Ինչո՞ւ Հայ դրուած է ինքնութեան թուղթիդ-  
 էջը...  
 — Ես Մայքըլ Արլէնին պէս դիպուածով Հայ ծր-  
 նած եմ, սակայն համոզումով կողմոպոլիտ եմ...  
 — Ամուսնացա՞ծ ես...  
 — Մարդու գնալիք աղջի՞կ ունէք: Ես սակայն ա-  
 մուսնացած եմ, թէեւ սիրեկան չունեմ...  
 — Ինչո՞ւ անդամ եղար թէ երիտասարդ հայրենա-  
 ուէրներու եւ թէ համայնավարներու:  
 — ...  
 — Զըսե՞ս, ինչո՞ւ կը լռես...  
 — ...  
 — Կը հրամայեմ որ խօսիս, թշուառական...  
 — Եթէ բերանս բանամ, պոռալ պիտի սկսիմ, ո-  
 րով արթնացնեմ երդուեալներին որոնք անուշ անուշ  
 նիրհում են:

Նախագահը կ'արթնցնէ երդուեալներէն մէկը ու  
կ'ըսէ .

— Ի՞նչ է ձեր կարծիքը ...

— Թող դլամատէն ...

— Բայց հարցը լոռութեան մասին է :

— Թող պապանծեցնեն :

— Խօսէ , ամբաստանեալ :

Փարոս ճիդ մը կ'ընէ ու կ'ըսէ .

— Ես անմեղ եմ : Ուրիշ ըսելիք չունիմ :

— Կրնա՞ս ուրանալ որ երկու հակառակորդ կուսակցութեան անդամ եղած ես : Այստեղ երդուեալ պարոններէն հինդ հոգի համայնավար են , հինդ հոգի ալ երխտասարդ հայրենասէր :

— Ես ազգայնական էի : Իմ ազգայնականութիւնից զիս մոլորեցնողը կոմունիզմն է : Ուրեմն կոմունիզմն է որ պիտի դատապարտել : Ես կոմունիստ էի : Իմ կոմունիստութիւնից զիս մոլորեցնողը Փաշիզմն է : Ուրեմն ֆաշիզմն է որ պիտի դատապարտել :

Խօսք կ'առնէ դատախազք .

— Տէր նախագահ , յարգելի երդուեալներ , այս մարդը որ նստած է դատապարտեալի աթոռին վրայ յայտարարած է թէ Հայ է , հոս ըստ թէ Կովկասցի է , միեւնոյն ատեն իրանեան փասփօր ունի , թուրքիա ծնած թուրք մըն է , կասկածներ ալ կան որ Հրեայ է ... կը տեսնուի որ անկարգութեան , անկանոնութեան մարմնացում մըն է այս անհատը ... Իր ազգութիւնը պուեապէս : Գալով իր կուսակցականութեան , եղած է ազգայնական , իս-Դէկ ոռուսական , հայ Դաշնակցական , Շաֆաղը իրանի անդամ , հետզհետէ համայնավար , Հօկ , միջազգայնական եւ «Ժէօն Փաթրիօթ» : Կատարեալ սալատ ոխւս : Ո՞վ կրնայ ըսել թէ Մրտեսութիւններ չէ ըրած , ծախուած մը չէ , խառնակիչ մը չէ , հարիւրաւոր մարդոց կորուստին պատճառ չէ եղած ... Մարդ

մը որ երբեք մտիկ չէ ըրած իր խղճի ձայնին։ Մէկ խօսքով հրէշ մըն է եւ որպէս այդպիսին ես կը պահանջեմ իր մահը։ Կիյեօթին։

— Խօսքը պաշտպան փաստաբանինն է։

Ոտքի կ'ելլէ պաշտպանը, Լիւսիէն ձափճափի։

— Տեարք եւ պարոն նախագահ, անմիջապէս կըրնամ հաստատել որ պաշտպանեալս զոյդ ուղեղ ունեցող հանճար մըն է։ Եւ իբրեւ արտակարդ հանճար ներելի է իր արարքը։ Կրնամ հաստատել նաեւ որ հանճարին սահմանը անցած խենթ մըն է, եւ իբրեւ խենթ անպատասխանատու, որով ներելի է։ Միջանկեալ ըսեմ որ պաշտպանեալս խղճին ձայնը մտիկ ընելու պարտաւոռութեան մէջ չէր։ Թող որ Փարիզի աղմուկը կ'արդիլէ որ մարդ կարենայ մտիկ ընել իր խղճին ձայնը։ Այո, Տեարք, կրնամ հաստատել մանաւանդ որ պաշտպանեալս հաստատուն մէկը չէ։ Եւ հաստատուն մէկը չըլլալով՝ մեղքը իրը չէ եթէ կը գլուրի եւ կ'իյնայ աջ ու ձախ... Եթէ նոյն իսկ յանցանք մը գործած է, այդ եղած է իր կամքէն անկախ...»

Դատախազը։ — Պատիժն ալ պիտի տրուի իր կամքէն անկախ...»

Նիստը կը փակուի։ Նախագահ եւ երդուեալներ կը քաշուին։ Վերջապէս դուրս գալով կը յայտարարուի։

— Ամբաստանեալը կը դատապարտուի մահուան։ Մահապատժի ձեւին դալով՝ թէեւ համայնավարները իր զնդակահարումը պահանջեցին, սակայն ըստ երկրիս սովորութեան ան պիտի գլխատուի կիյեօթինով... Հիմակ, մահապարտ, յայտնէ վերջին փափաքդ...»

Ընկեր Փարոս կ'ըսէ։

— Վերջին փափաքս է ուսումնասիրել եւ հասկնալ թէ Հրատի մէջ բնակիչներ կա՞ն, եւ եթէ կա՞ն՝ քառաքակրթական ի՞նչ մակարդակի վրայ կանդնած են...»

Ամենավերջին վասիաք մըն ալ ունիմ . — Տեսնել աշաբահի կործանումը . . .

Փաստաբանը . — Զըսի՞ ձեղի թէ պաշտպանեալս հանձար մը եւ յիմար մըն է . . .

Նախագահը . — Դատապարտեալ, աւելցնելիք բան մը ունի՞ս . . .

Փարոս . — Մահուան վրայ ի՞նչ կարելի է աւելցնել . ծաղկեպսակ մը :

Փարոսը կը տանին բանտի խուցը : Որոշեալ առաւտուն Փարոսը կը փոխադրեն Պուլվառ Արակօ : Կազմ ու պատրաստ է կիյեօթինը : Փարոսի վերջին վայրակեաններն են . իր լեղին պատռելու մօտ է : Հերոսական ձեւեր առնել կը փորձէ : Կը խեղճանայ, սակայն, մահուան անողորմ իրականութեան առջեւ . իր փշուածոյժին փոշիները հաւաքելով կ'ըսէ, հաղիւ լսելի .

— Եւ ինձմով մեռնում են երկու մարդեր . մի կոմունիստ եւ մի Փաշիստ :

— Ճիշդ ատոր համար երկու կտոր պիտի ընենք մարմինդ :

Կը զետեղուի դլուխը . . .

Ո՛վ տեսարան, եօթնիցս զարհուրական, կ'իջնէ դանակը . . .

Աղեխարչ ձայն մը .

— Վա՛ . . . ա՛ . . . ա՛վ . . . ա՛ . . .

Գլուխը կ'իյնայ :

Մանուշ ջղաղրդուած կը ցատկէ անկողինէն ու կը պոռայ Փարոսի .

— Մարդ, էլի խենթեցա՞ր դու : Էլ հեշ չես ամաչում : Դուրս հանիր զլուխդ ոտքերիս միջից : Մեղա՛յ, Տէր Աստուած, ոչ մի մարդուց չէի տևսել էս բանը : Դու իսկապէս որ ար, նամուս չունես, չո՞ւն : Աչքու քուանայ, փոքրիկներին էլ արթնացրիր . . .

Հոկտեմբերիկը տեղը ըրած էր, իսկ Ազատ-Վրէժ  
ջրած էր դրախտը...

Փարոս գլուխը կը վերցնէ ու կ'ըսէ.

— Մանուշ ջան, հիմի թող էդ բոլորը: Դու ինձ էն  
ասա. ես ո՞ղջ եմ, ո՞ղջ եմ... հաստատիր միայն էս  
մէկը...

— Ճան պէս ողջ ես... ի՞նչ ունես որ...

— Ուրեմն թէ որ էդպէս է. — յաղթանա՛կ...: Ես  
մի ժամուայ համար միացրի երիտասարդ հայրենասէր-  
ներին եւ համայնալարներին...

— Ե՞րբ ...

— Կո գիշեր ...

— Ո՞րտեղ ...

— ... Երազումս....:



## ՓԱՐՈՍ ԻԲՐԵՒ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՄՈՒՍԻՆ

Ընկեր Փարոսի խանութին գործերը, հակառակ  
անտեսական տագնապին, բաւական յաջող կ'երթային:  
Եւ սակայն գործը որքան կ'աւելնար նոյնքան եւ շատ  
աւելի կը շատնային տանը ծախսերը:

Փարոս կը բնակէր միակ սենեակի մը մէջ: Մա-  
նուշի խորհուրդով, կամ աւելի ճիշտ կ'ըլլայ ըսել ստի-  
պումով՝ հարկադրուեցաւ վարձել տնակ մը, նոյն գիւ-  
ղին մէջ, շրջապատուած պարտէզով: Տունը ունէր խո-  
հանոց - ճաշասենեակ մը, ինչպէս նաև երկու սենեակի:  
Փարոս կուսակցականօրէն կահաւորեց այդ սենեակնե-  
րը: Մէկը Դաշնակցութեան մատուռ ըրաւ, միւսը կու-  
տուն կոմունիզմի:

Մատուռին սարքաւորումը. — Պատերը կարմիր,  
կապոյտ, նարնջագոյն: Քրիստափորի, Ռոստոմի եւ  
Զաւարեանի կենդանագիրները: « Գոյամարտ » օրա-

յոյց : Դաշնակցութեան Զինանշանին նկարը : Միացեալ եւ անկախ Հայաստանի քարտէսը : Պատկերները Անդրանիկի , Սերաստացի Մուրատի , Գէորգ Զաւուշի , Աղբիւր Սերոբի , Հրայրի , Եփրեմի , Արարոյի , Կայծակի , Գայլ Վահանի եւ Զուլումադի :

Կռատան սարքաւորումը . — Պատերը կարմիր թուղթ : Մարքսի , Էնկէլսի , Լէնինի եւ Սթալինի կենդանադիրները : Զօկի օրացոյց : Խորհրդային Հայաստանի քարտէսը : Պատկերները Միանիկեանի , Միկոյեանի , Գարախանի , Երզնկեանի , Տէր Գարբիէլեանի եւ Խանճեանի :

Երբ համայնավար հիւր մը ունենար կը կլզէր մատուրը եւ կը բանար կռատումը : Հիւրը կը մտածէր .

— Վերջ ի վերջոյ պէտք է խոստովանիլ որ Փարոսը խսկական համայնավար է : Կատարեալ կոմունիստական բաղին է շինէր իր սենեակը : Ավսո՞ս , որ թիւրիմացութեան զոհ գնաց ...

Իսկ եթէ հիւրը դաշնակցական ըլլար Փարոս կը կնքէր մեհեանը ու կը բանար մատուրը : Հիւրը կը մտածէր .

— Վերջ ի վերջոյ ամէն կասկածէ վեր է որ Փարոսը թունդ ազգայնական է : Դաշնակցութեան խորանի է վերածեր իր սենեակը : Հազար ափսոս որ վըիսում մը ունեցաւ ու մեր կուսակցութիւնը զրկուեցաւ հաւատաւոր անդամէ մը որ տարիներով կեղրոնական կոմիտէներու մէջ գտնուած է : Հազար ափսոս Մոկաց Միրզէն ...

Փարոս իր բոլոր ունեցածին կէսը կը վերածէր ազգայնականի , միւսն կէսն ալ համայնավարի , բաց ի ... իր կնոջմէն :

Կին ալ ուրիշ ձեւերու եւ տարբեր գոյներու գնաց :

Մեր անոյշ Մանուշը մազերը շէկ ներկելէն յետոյ ամբողջովին հրաշափոխուեցաւ : Անիկա բաւական իւ-

րացուց եւ վայլեցուց փարիզեան արդուղարդը, յամբօռ  
բէն բայց յամառօրէն արդիանալով։ Սկսաւ մազերէն  
եւ հասաւ մինչեւ ոտքին եղունգները։ Նախ եւ առաջ  
ածիլեց յօնքերը եւ անոնց տեղ քաշեց բարակ եւ նրբա-  
ւարտ սեւ զիծեր։ Փակցուց կեզծ թարթիչներ։ Կաթե-  
ցուց աչքերուն մէջ փայլեցնող կայլակներ։ Կոպերուն  
կապոյտ եւ այտերուն ու շրթունքներուն կարմիր։ Սուլ  
քրէմներով օծեց իր գէմքը։ Հագուեցաւ վերջին նորա-  
ձեւութիւնով։ Դիմեց մանրամասնութիւններու։ Իրի-  
կունները շրթունքին քօմատ քափրէ, լինտերուն պի-  
քարպօնատ եւ քէնքիւր տ'իոտ եւ ակռաններուն քոլի-  
նոս։ Եղունքներուն մանիւթիւր։ Հուպիկան վաճառատան  
բոլոր արտադրութիւնները տեղ բռնեցին իր զարդասե-  
ղանին վրայ։ Անուշահոտութիւններ։ Նոզ հեթանոսուհի  
մը եղաւ ան։ Այսքան իր հիւսիսին համար։ Իր կեդրո-  
նական մասներուն բարեձեւութեան համար գրեթէ դադ-  
րեցաւ ուտելէ, մանաւանդ հաց, խմորեղէններ։ Զբա-  
զեցաւ նաեւ իր հարաւային մասներով։ Մարձում եւ օ-  
ծում զիստերու եւ սրունքներու։ Բէտիթիւր։ Մետաքս  
գուլպաններ։ Օձի, մողէսի եւ կոկորդիլոսի մորթէ զար-  
դակօշիկներ, որոնց վրայ կը փայլէր Փարոսի կօշկա-  
կարի հանճարը։

Մանուշ, հասնելու համար իր արդուղարդին, ան-  
դադար դրամ կը պահանջէր։ Եթէ երկու հարիւր Փրան-  
քի պէտք ունենար, կ'ըսէր։

— Փարոս, ջանս, ինձ անպայման չորս հարիւր  
Փրանք է հարկաւոր…

Փարոս ալ մտքէն կ'ըսէր։

— Կնոջ ուզածի միշտ կէսը հարկ է տալ։

Ու կը յայտարարէր։

— Մանուշ ջան, մի երկու հարիւր Փրանկանոց ու-  
նեմ, եօլա գնայ…

Մանուշ երկու հարիւրը կը ստանար իսկ Փարոս կը կարծէր որ երկու հարիւր Փրանք է շահած :

Ընկեր Փարոս արտաքնապէս մնացած էր այն, ինչ որ էր : Դեռ օձիքը չէր հաշտուած իր վիզին հետ եւ կամ իր վիզն էր որ չէր հանդուժած օձիքին : Հասկա փողկարպը... Մէյ մը աջ կ'երթար, մէյ մըն ալ ձախ . Երբեք սակայն կեղբոնը չէր կենար : Կատարեալ Փարոս մըն ալ փողկապն էր : Կը նախընտրէր Փարոս այն փողկապները որոնք սեւով կարմիր էին : Իր բաճկոնակը եւ տափատը անարդուկ : Կօշիկներն ալ անմաքուր : Մազերը փոթորիկի բոնուած :

Մանուշ սկսած էր վերէն նայիլ Փարոսի վրայ : Կը հրաժարէր իր պարտականութիւններէն, ամէն բերարդելով Փարոսի վրայ : Փարոս կիրակի օրերը կերակուր կ'եփէր, տունը կ'աւլէր, կը մաքրէր : Հասարակ օրերը կը լուար սպասները :

Կ'աւելնար Մանուշի իշխանութիւնը : Կը յորդէր Փարոսի գերութիւնը : Այս վերջինը սակայն սիրով կը տանէր ամէն ինչ եւ կ'ուրախանար Մանուշի վրայ նայելով : Կ'ըսէր .

— Մանուշը մի կատարեալ պարիզիէն պուպրիկ ա : Մի քնքուշ տիկնիկ :

Երբեմն սակայն կը տրտուար Մանուշի անվերջ պահանջները պուրժուական դտնելով :

Կինն ալ կը պատասխանէր .

— Դու ցանկացար որ չէկ ներկուեմ : Շէկ ներկուողը պիտի իրա ամէն կողմն էլ ներկի որ դառնայ մի իսկական նկար ...

— Զանիկ, ախր ես քեզ չասացի որ բոլոր գոյների մէջ թաթախուես, բոլոր գոյներով հագնուես ...

— Ես էսպէս ա : Փարիզի կարգն ա : «Սարէն ելաւ չորս հինգ ծուխ, կարմիր, կապոյտ, չէկ ու թուխ » :

— Հիմի ծուխը իմ գլխիցս է բարձրանում ...

— Զէ՞ որ դու ներսով բաղմակոյն ես . քո կինն էլ իրա արտաքինով բաղմակոյն ա :

Փարոսի աչքին իր կինը եղած էր նոր էակ մը , բուրովին զգլսիչ , ամբողջովին հմայիչ , յոտիցզլուխ ցանկալի : Փարոս վերանորոգուած սիրով մը կապուած էր Մանուշին : Մանաւանդ երբ Մանուշ թոյլ չէր տար , տառաջուան նման , որ Փարոս մօտենայ իրեն .

— Զգոյշ , վարսերիս օնտիւլասիոնը քանդում ես . . . հեռու կաց , շրթունքներիս ներկը դեռ նոր եմ դրել . . . Մի քիչ էն կողմ դնա , ծխախոտ ես հոտում . . . էդ ձեռքով մի բոնիր իմ զգեստը . փճացնում ես մետաքսը . . . Ախր կամաց է՛ , ի՛նչ վայրենի ես , թարթիչներս պիտի տեղից հանէիր . . . կորի՛ր քովիցս , դու երբեք էլ մարդ դառնալու չես . . .

Մանուշ կը խորացնէր իր սէֆս արելը :

Դրացի կիները թէեւ Մանուշը կը բամբասէին արտաքնապէս , սակայն կը նախանձէին ներքնապէս :

Փարոս այս բոլորը մոռնալու համար երբեմն կ'ընէր յեղափոխական խորհրդածութիւններ .

— Քաղաքականութիւնը մի ծով ա . էդ ջուրի վրայ մեր նաւակը հարկ է որ ունենայ երկու թի , որպէսզի կարողանայ զնալ թէ՛ աջ , թէ՛ ձախ . . .

Գիւղի զպրոցին վարժուհիին կ'ըսէր .

— Աշակերտներին մէկ աջ թէքեցէք , մէկ ձախ . դաշուէտական մարզանքի մտաւոր տեսակն է : Հրամանաւարը որ կանգնած է զինուորներու առաջ , ասում է ա՛ջ , ձա՛խ , ա՛ջ , ձա՛խ , մէ՛կ , երկո՛ւ , մառչ . . . ու բանակը կը քալի , կը յառաջանայ . . . Միայն աջով կամ միայն ձախով չի կարելի քայլ առնել . . .

Կը մտնէր նաեւ աշակերտներուն եւ մարդիկներուն մէջ ու կ'ըսէր .

— Թոյլ տուէք դառնուկներին եւ դայլուկներին որ էմ քովը դան :

Հակառակորդ մը բար իրեն.

— Բայց գայլուկները կ'ուտեն գառնուկները:

— Եղ մէկը ճիշտ ա: Թէեւ նրանց մէջ կանգնած եմ ես իրեւ հովիւ, բայց ճշմարիտ է որ ինձ պակասում է մի բան, այսպէս ասած, մի շուն...

Ու մինչ Փարոս իր ընտանեկան յարկէն վեր կը ուտանար իր մտածումներով՝ Մանուշին ալ աջը դուրսն էր: Օր մըն ալ ոտքը դուրս հանեց եւ չէզոք Հայկազունին հետ ստորադրեցին սիրային նախերդանք մը: Սիրոյ գիրքը սակայն երդել սկսաւ Աշոտին հետ: Այդ մատեանին վրայ ամիսներով խօսիլ սկսան գիւղին քննադատուհի պառաւները:

Փարոս անտեղեակ էր: Ան զբաղած էր համայնավարութիւն ուտելով եւ ազգայնականութիւն փսխելով: Եւ փոխադարձաբար:

Երբեմն ալ չէր մոռնար երդել իր սիրական երդը.

— « Սարէն ելաւ, երկու ծուխ,

Վըրէն շէկ ա, տակը քուխ »:

Մանուշ ալ կ'երդէր գաղտնօրէն.

— « Ճակտէդ ելաւ, երկու նիւգ,

Մին գերան ա, միւսը շիւգ »:



## ՓԱՐՈՍ ՄԱՆՈՒՇԱԿԱՆ

Կիրակի օր մը, կէս օրէ առաջ, Գուրգէն կը բռնէ Փարոսը գիւղին ճամբան ու կ'ըսէ.

— Փարոս, երկու խօսք ունիմ քեզի:

— Տէ ասա, խեր լինի...

— Բարեկամ, քու կնոջդ մազ ներկելը, կեղծ յօնք ու թարթիչ դնելը, յետոյ օնտիւլասիոնը, Փրիքսիոնը, լոսիոնը, բարֆէնը, բոմատը, ներկերը, մետաքոը, թաւիզը, սնդումը...

— Տէ, տէ, վերջացրու...

— Յետոյ տակաւին զգեստները, դուլպաները, կօշկները շատ սուղի ապրանք կ'ըլլան կոր ինծի...

— Տօ՛, էդ ինչ բան ա... էդ ինչ լրբութիւն ա... էսպէս էլ բան... Դու ինձ էն ասա. դո՞ւ ես վճարողը...

— Անշուշտ դու ես վճարողը: Եւ սակայն կինս նախանձելով կնոջդ վրայ սկսած է նոյն բաները պահանջել ինձմէ...

— Դու էլ արա թէ որ տղամարդ ես. թէ չէ խփիր կնոջդ ձէնը քո կէօլի հետ միասին...

— Ես տղամարդ ըլլալուս համար չեմ ուղեղ շարունակել այդ ծախսերը: Ես քեզի պէս խախա չեմ...

— Ի՞նչ... նախատում ես ինձ թէ կատակարանութիւն ես անում...

— Նախատում եմ...

— Էղպէս ասա թէ չէ ես կատակը չեմ սիրում...

— Քիչ մը սանձէ կինդ...

— Այդ քո գործը չի... հա՛, լաւ միտքս ընկաւ: Մի քանի ամիս առաջ, քո կնոջը Մարսիլիա գնալու առիթով, նորոգել եմ երկու զոյդ կօշիկ. հալա դեռ փողը չես վճարել...

— Ch<sup>ըստ</sup> son tour. Դեռ կօշիկները շինող ընկեր Սուրէնին չեմ վճարած: Կը կրկնեմ. իմ նեղութեան միակ պատճառը դուն ես: Շռայլ, շռայլ ծախսել սկըսար կնոջդ ու դէշ օրինակ եղար ուրիշներու կիներուն...

— Էդ ուրիշների կանայք էլ ա՛յլ կերպով կարող են դէշ օրինակ լինել իմ Մանուշին...

— Քեզի կ'ըսեմ որ սանձէ կինդ եւ աւելորդ ծախսեր մի՛ ըներ...

— Պիտի անեմ, էստեղ ազատ երկիր ա: Փող աշխատում եմ եւ ծախսում: Ոչ ոք էլ չի կարող իմ գործերին խառնուել: Կը տեսնէք. մի շաբաթից մի արջումանքօ կը վերցնեմ Մանուշի համար... Յետոյ թատ-

ըսն գնալու համար մի լիւքս զդեստ ապսպել կը տամ...  
— Մի մոռնար քեղի համար ալ բան մը ապսպել...  
— Ի՞նչ ես ուզում ասել...  
— Զոյլ մը կօտոշ...: Այս ըսածս թէ նախատինք  
է, թէ կատակ:

— ...  
— Հասկցա՞ր հիմա բանը ուրաեզուանքն է...  
— Գուրդէն ջան, ոտղ համբուրեմ, մի բա՞ն դի-  
տես... դրստ ասա, զուրպան լինեմ քեզ...  
— Կինդ հայկաղին հետ էր իսկ հիմա Աշոտին  
հետ է...  
— Մ'ասեր, կը մեռնեմ... վա՛յ քեզ, Փարոս...  
Աղջով զբաղուած էիր ու կինդ գողացան... Ես ազգի  
փրկութեան զործով էի կլանուած ու ահա միւս կող-  
մից հայրենասէրի կինն են աւարի տալիս...: Հաւա՛ր,  
հաւա՛ր, վա՛յ ձեզ անաստուածներ, աննամուսներ, ձեր  
տունը քանդուի, գերանները ձեր աչքերի մէջ ընկնեն,  
զամերը ձեր մսերի մէջ, մոխիը ձեր գլխին, հարամ-  
դատաներ... ձեր օճախի աւերակների տակ ողջ ողջ  
թաղուէք, քառասուն օր հոգեվարք մնաք, ջուրի տեղ  
փոշի կլէք, մեռելի միս ուտէք, որդերն էլ ձեզ ու-  
տեն...: Գուրդէն ջան, Գուրդէն ջան; Է՞՞ ի՞նչ կրակէ  
լուր տուիր ինձ: Դժոխք վառեցիր հոգուս մէջ: Ասա՛,  
պատմիր բոլորը...

— Գիտցածս չգիտցածս ամէնը աս է...  
— Գու էն ասա. դեռ Աշոտի կնկայ հե՞տ ես...  
— Ի՞նչ կայ որ...  
— Զան, ջանան, զուլ լինեմ քեզ, լուծիր իմ վրէ-  
ժը, հարիւր անդամով լուծիր իմ վրէժը...  
Փարոս, հոգւով, մարմնով ու մինչեւ հազուստնե-  
րով բռնկած վազեց տուն, կոտրելու աստիճան ուժ-  
գնութիւնով բացաւ դուռը, խոյացաւ Մանուշին վրայ  
եւ ներկայացուց... Օթէլլօ:

Տան մէջ ամէն բան մթնեց : Սենեակները իրենց հիմքերէն երերալ սկսան : Սեղան մը տապալեցաւ, շիշ մը ջախջախուեցաւ : Հոկտեմբերիկ եւ Ազատակրէժ ճգերդութիւններ արձակեցին : Մանուշ ապաստանեցաւ Դաշնակցութեան խորանին մէջ : Փարոս խուժեց ներս : Յիշոց, ապտակ, լաց, կռիւ, հով մը եռագոյնը շարժեց : Պատին վրայէն դաշնակցական խմբապետ մը իր հրացանը ուղղած էր Մանուշին : Այս վերջինը փախաւ եւ ապաստանեցաւ համայնավարական կուսան մէջ : Լէնին եւ Ստալին իրարու նայեցան : Ստալին կարծես կը թքնէր Փարոսին վրայ ու կը մրմնջէր .

— Ստոր սեփականատէր . . .

Միասնիկեան կ'աղաղակէր .

— Զկայ իմ կին ու քո կին : Կայ մեր կին : Կեցցէ՛ Փէմինիզմ :

Կէս ժամ յետոյ, երդումներ, բացատրութիւններէ անցած, Մանուշ ճաշասենեակին մէջ նստած էր Փարոսի ծունկերուն վրայ : Բացուած էր պոռտոյի շիշը եւ երկուքն ալ կը կոնծէին ու կ'երգէին, պայծառ օդով :

Մանուշ կը գդուէր Փարոսի ճակատը ու կ'ըսէր շատ սիրալիր .

— Իմ խեղճ Փարոս, դու միամիտ ես նման աղաւնեակի : Նրանք նախանձում են քո երջանկութիւնից : Ի՞նչ խանդոտն ես եղել դու : Ո՞նց կարողացար հաւատալ որ ես կարող եմ դաւաճանել իմ թարլանին . . . Տէ՛, համբուրիր ինձ իմ վիրաւոր բազէ, իմ ոսկի արծիւ . . .

— Ես աղաւնի՞ եմ թէ արծիւ . . .

— Ոչ մէկը ոչ էլ միւսը : Դու իմ ասլանն ես : Որքան ցանկանաս ծեծիր ինձ բայց մի կասկածէ ինձանից : Մանուշը քոնն է : Միշտ քոնն է իրա հոգով ու մարմնով : Դու ես իմ տէրը, իմ դօչախ պէկը, իմ խանը, իմ խալիֆէն, իմ արեւապուլթանն ու շահնշահը :

— Մանուշ ջան, ջանիկ ջան, ես կոմունիստ եմ.  
խան ու սուլթան չեմ կարող լինել:

— Ինչքան էլ կոմունիստ լինես դու իմ սիրոյ թա-  
գաւորն ես: Եթէ արքայ լինելը դուրեկան չէ քեզ. ապա  
ուրեմն դու իմ խաղնէի խասայի վէզնէտարն ես, իմ  
վէքիլխարձն ես, իմ չէշնիճի բաշին ես... Դինի խմիր  
խաղ կանչիր, իմ սրտի ասլան բալասի...

Փարոս երգեց.

— Քո մատներովը մարջան,

Գինի ածիր, Մանուշ ջան...

Փարոս խմեց ու երգեց, երգեց ու խմեց: Մանուշ  
շարունակ կը գգուէք Փարոսի ամբողջ գլուխը:

— Ա՛յ իմ հիւրի-փիրի, Մանուշ ջան, իմ հողու  
դմբէթի վրայ դու նաղաշ ես, ոսկի զալամով ջէննաթն  
ես գծագրում, ալ ու ալուան կրակով...

— Ասա, էլի ասա, իմ Սայեաթ նովա...

— Քո մազը խաս աբրշում ա, քո մազը քո գլխի  
իփակից հիւսուած թագն ա: Քո գլուխը ոսկի ծաղկա-  
ման ա: Քո դէմքը նրա մէջ Շիրազի վարդ ա: Աչերդ  
երկու գոհար. կէսը ջավահիր, կէսը փիրուզա: Քո բե-  
րանը ոսկի թաս ա, մէջը լիքը շարբաթ ա: Ատամներդ  
մարգրիտ ա, նրանց մէջ իմ հողին ա: Լեզուդ հնտու  
ծովի մէրջան ա, խօսքերդ ծիածան ա: Քո ամէն մի  
բառը մի պիւլպիւլ ա, քո նայուածքը հսպահանի զիւմ-  
պիւլ ա...

Քո մատներովը մարջան,

Գինի ածիր, Մանուշ ջան...

— Ես քո գերին, քո զուլն եմ, ես Կովկասեցի Փա-  
րոս խանի ծառան եմ...

— Մի՛ ասիր էդ բանը, Մանուշ ջան, ես ազգայ-  
նական եմ:

— Ինչ էլ լինես, ինչ էլ լինեմ, դու իմն ես, ես էլ  
քոնն եմ:

— Էդ մէկը ճիշտ ա. էդ մէկը իմաստուն խօսք ա. էդ մէկը խօսք չի գոհար ա. քոնը բերան չի խորան ա: Դու իմ երկնքի վրայ ծագած Լիբանանի աստղի պէս ես, դու Կիւրծիստանի թամար թագուհու պէս ես, դու Պաթումի Զալալ խանի հարսի պէս ես, Սողոմոն թագաւորի սիրածի պէս ես, Քուչակ Նահապետի կազալն պէս ես, Սայեաթ Նովի կողալին պէս ես, Թարսիստանի ճէյրանին պէս ես, Թրէնկիստանի սէյրանին պէս ես, սարայների զիւմպիւլին պէս ես, ջէննաթների պիւլպիւլին պէս ես: Ա՛յ, իմ Մանուշ, իմ կին անոյշ, դու իմ խափասի ոսկի խուշն ես, մարմինդ մարմար ու խաս, հողիդ մալ ու ալմաս, հագածդ իփաք ու ատլաս, կը մեռնեմ քեզնից անմաս...

— Գինի խմիր, գինի կարմիր, ո՞վ իմ էմիր, Ճշը քամիր ...

— Ես կոմունիստ էի դու ինձ արքայական դարձրիր, ես ազգայնական էի դու ինձ սարուկ արիր: Իմ խենթութիւնը խելօքացրիր, իմ խելօքութիւնն էլ խենթացրիր...

— Գինի խմիր, Փարոս խան, գինի խմիր: Ես էլ պարելու եմ. կինտավուրի, ուզունտարա...

— Վա՛յ ես քո հոգուդ տախտակը լիզեմ, վա՛յ Մանուշ խանում, պարիր ջան, շապաշ, ա՛յ, շապաշ... Ափսոս որ թառ, քամանչա, դուդուկ չկայ, սազանտարներ չկան որ Նատիր շահի վայել մի թամաշա անէինք...

Մանուշ քանի մը անզամ դառնալէ ետք, եկաւ ինկաւ Փարոսի ծունկին վրայ, ըսելով.

— Ասա, բանաստեղծութիւն ասա, Փարոս ջան:

— Քո շրթունքը բանուած եազուտ, ազգօդուտ եար, քո բառերը բին բիր եազուտ, հանրօգուտ եար, հողիդ պալատ ա զաֆիրի, քեաֆիրի եար, էնտեղ մէջւիս ու քամանչա, Մանուշիկ եար, հագել ես ալ ու

Քիւրք սամուր, ա՛յ, մախմուր եար, Փարոսն հասել ամուրազի, Երազի եար:

— Փարոս խան, դու աշուղների թագաւորն ես, դու բանաստեղծների սուլթանն ես...

— Ես քեզ կին կ'ասեմ որ դու կօշկակարին աշուղդարձիր...

— Իմ ասլան, Փարոս ասլան, սիրիր, սեղմիր քոթարլան...

— Մանուշ ես, աշով ձախով անուշ ես... սիրում եմ քեզ Մանուշ ջան, հոգիս հոգւոյդ եղնի դուրպան...

— Ինձ համայնավարութիւնից աւելի՞ ես սիրում...

— Համայնավարութեան տիրոջ տարտը... քեզ եմ սիրում, Մանուշ ջան...

— Ինձ ազգայնականութիւնից էլ աւելի ես սիրում...

— Ազգայնականութիւնը իմ տունը քանդեց, դու իմ տունը չինեցիր, Մանուշ ջան...

— Ես մինչեւ օրս նախանձում էի ազգայնականութիւնից եւ համայնավարութիւնն էլ դու ես, թագաւորականութիւնն էլ,

արքայութիւնն էլ դու ես...  
— Էղ բոլորը կը ծախեմ ու քեզ կը կերցնեմ, Մանուշ ջան: Իմ ազգայնականութիւնն էլ դու ես, համայնավարութիւնն էլ դու ես, թագաւորականութիւնն էլ, արքայութիւնն էլ դու ես...

— Ուրեմն երգուիր որ դու սրանից յետոյ միայն Մանուշական ես: Երգուիր:

— Երգուում եմ իմ նամուսով որ ես Մանուշական եմ... Թքե՛լ եմ ազգայնականութեան էլ վրայ, համայնավարութեան էլ...

Ու Փարոս երկու գաւաթ գինի, դրեթէ մէկ ումալովի խմեց:

Մանուշ աջէն ու ձախէն ապտակեց Փարոսը ըսելով.

— Անամօթ, փուճ մարդ: Դու յեղափոխական չես. Դու կուսակցութիւնների խոզն ես...

Փարոս կը ինդար...

Մանուշ կը շարունակէր ծեծել ու նախատել, լուծելով իր վրէժը: Փարոս պատէ պատ զարնուելով կը յայտաբարէր.

— Ես Անուշական եմ, Մանուշական եմ...

Վերջապէս Փարոս քնացաւ ու սկսաւ երանութեամբ խռմաժացնել:

Մանուշ կ'ըսէր.


— Խող օղլի խող, եթէ դու Մանուշական ես, ինչի՞ն նախանձում քու կուսակցական ընկերիցդ՝ Աշոտից: Նա քեղնից լաւ Մանուշական է:

Փարոս քունին մէջ զառանցելով ըսաւ.

— Ես Մանուշական եմ:

Մանուշ ալ իբրեւ պատասխան յայտաբարեց.

— Պիտի աւելացնեմ քու նոր կուսակցութեանդ անդամների թիւը: Մանուշական կուսակցութեան մէջ պիտի արձանագրեմ կարապետն էլ, Գասպարն էլ, Սաղաթէն էլ:



## Ա Զ Ե Ւ Զ Ա Խ

Նոր բարեկամ մը, Գեղամ Կողմունի, երեկոյ մը, կը մտնէ «ընկեր Փարոս»ի կօշկակարատունէն ու կ'ըսէ.

— Փարոս, քիչ վերջը, խանութը դոցելէդ յետոյ, միասին պիտի ըլլանք ժամ մը: Այս երեկոյ քիչ մը ուշ առուն պիտի երթաս:

Փարոս կը հաւանի:

Կէս ժամ անցած երկու բարեկամները միասին դուքս կ'ելլեն: Փարոսի առաջին գործը կ'ըլլայ, իբրեւ աջակողմեան, զնել աջակողմեան շաբաթաթերթ մը եւ դնել հանդէսը իր աջ գրպանին մէջ: Գնել նաեւ ձախակողմեան օռկան մը ու զետեղել իր ձախ գրպանին մէջ:

Գեղամ կողմունի ծուռ ծուռ կը նայի իր տարօրինակ բարեկարմին։ Կը մտնեն դինետունէ մը ներս, յուտընկայս մէյմէկ բան խմելու համար։ Երբ կ'ելեն՝ Փարոս կ'ըսէ.

— Ո՞ւր ենք գնում։

— Հետեւէ, շատ հետաքրքրական տեսարանի մը հանդիսատես պիտի ընեմ քեզ։

Հազիւ քսան վայրկեան քալելէ վերջ, կանդ կ'առնէ Գեղամ մայթի մը վրայ ու կ'ըսէ Փարոսին։

— Հիմա, «ընկեր», դիտէ սա մեր դիմացը գըտնուող, իրարու կից երկու նպարավաճառատունները։ Տե՛ս, անոնցմէ մին կարմիր ներկուած է ու միւսը՝ ճերմակ։ Երկու կատաղի մրցակիցներ են։ Յաճախորդները իրարու ձեռքէ կը խլեն։ Դիտէ՛, երկու խանութպաններն ալ դռան առջեւ են, երկուքն ալ դէպի իրենց կողմը կը կանչեն յաճախորդները, մին իր խանութը, միւսն ալ իրը։ Յաճախ ալ կը վիճին, կը հայհոյեն իրարու։ Այտեն կ'ըլլայ որ ահաղին բազմութիւն կը հաւաքուի այստեղ, դիտելու համար իրենց մրցակցութիւնը եւ նոյնիսկ կոփւը։ Ճերմակ ներկուած խանութը ազգայնական է ու կարմիր ներկուածը՝ կարմիր։ Երկուքն ալ, ամէն բան, սովորականէն քիչ մը սուղ կը ծախեն, փոխանակ բնականօրէն, մրցակցութեան ոգիով, ամէն բան իր դինէն քիչ մը աւելի աժան ծախելու։ Այս թաղին մէջ կան բազմաթիւ ազգայնականներ ու համայնավարներ։ Անոնք իրենց տան մօտի նպարավաճառները լքած՝ այս խանութներէն մէկը ընտրած են գնումի համար, որպէսզի եթէ համայնավար են, ազգայնական նպարավաճառը զայրացնեն, իսկ եթէ ազգայնական են համայնավար նպարավաճառին դէմ ցոյց մը ընեն։ Երկուքն ալ ահաղին յաճախորդ ունին եւ շատ ժամանակ չունին հիմա, իրարու հայհոյելու։ Ուրիշ բան մը. երբ խանութները նոր բացուեցան, իւրաքանչիւրին մէջ մէկ

Հողի կար ծառայող, հիմա երկուքն ալ ունին բազմաթիւ ծառայողներ, որովհետեւ հեռու թաղերէ անդամազդայնականներ ու համայնավարներ այս թաղը կուգան, իւրաքանչիւրը իր նպարավաճառը քաջալերելու համար :

Ընկեր Փարոս անորոշ դրութիւնով կը դիտէր երկու խանութները : Հաճելի էր տեսարանը : Շարժանկարի մը չափ հաճելի : Ընկեր Փարոս ըսաւ .

— Մեղք որ էստեղ սրճարան չկայ : Կը նստէինք ու կ'ուսումնասիրէինք էս շատ հետաքրքիր պայքարը :

Փարոս երկվայրկեան մը աչքը չէր հեռացներ խանութներէն :

Աջակողմեան խանութպանը հագուած էր աջակողմեանի մը նման ու ձախակողմեանը բանուորի մը նման : Աջակողմեանը շատ յարդալից էր իր յաճախորդներուն հանդէպ ու ձախակողմեանը խիստ մտերիմ էր իր յաճախորդներուն հետ :

Ատեն մը եկաւ, որ երկու խանութպանները դռան առջեւ ելան, իրենց յաճախորդներուն «բարի երթ» մաղթելու : Պահ մը վերջ իրարու նայեցան : Մէկուն աչքին մէջ շանթ կար, միւսին նայուածքին մէջ կայծակ : Մէկը միւսին ըսաւ .

— Սալիկօ ...

Միւսը պատասխանեց .

— Քոշոն ...

Ու հայհոյամարտը սկսաւ .

— Աղտոտ շուն ...

— Կեղտոտ խո'զ ...

— Խարդախ ...

— Աւազակ ...

— Ոճրագո'րծ ...

— Հրէ՛շ ...

Բազմութիւնը բոլորուած էր : «Ընկեր» Փարոս մօ-

տեցաւ վիճողներուն : Այլ այտով կը ժպտէր աջակողմանին ու ձախ այտով կը ժպտէր ձախակողմեանին : Իր սրտին աջամասին արիւնը կը տաքնար աջակողմեանին համար իսկ իր սրտին ձախամասին արիւնը կ'եփէր ձախակողմեանին համար :

Վայրկեան մը եկաւ երբ Փարոս ուզեց միջամտել...

Գեղամ վայրկենապէս վակեց անոր բերանը ու քաշելով թեւէն ըսաւ .

— Եկուր երթանք : Ճամբան խօսելիք ունիմ քեղի...  
Ճամբան Փարոս գրեթէ ինքնիրեն հետ խօսելով  
կըսէր .

— Հրաշալի երեւոյթ է սա... գաղափարական խորախորհութեան պարագաները պայքարը մտել է մինչեւ անդամ նպարավաճառատունների մէջ... Եւ բնական երեւոյթ է... Տնտեսական հարցը պէտք է լուծուէ նպարավաճառների կողմից...

Կողմունի ըսաւ .

— Հիմա ինծի մտիկ ըրէ : Տեսա<sup>0</sup>ր այդ երկու նըս պարավաճառները : Երկուքն ալ վճարուած կեղտոտ դերասաններ են : Խանութները, երկուքն ալ, կը պատկանին մէկ անձի, որ յաճախորդ շահելու համար այս խայտառակ հնարամտութեան դիմած է ու մօտ ատենէն հաւանաբար միլիոնատէր պիտի ըլլայ : Վարձած է երկու ճարպիկ խեղկատակներ ու աջակողմ , ձախակողմ խաղալով կը պարարտացնէ ինքղինքը... Ամբողջ եղածը աղտոտ կատակերգութիւն մըն է...

— Բնկեր Գեղամ , զառանցում ես , յայտարարեց Փարոս : Իրաւունք չունես այդ մարդկանց մաքուր գաղափարական պայքարը որբապղծելու՝ խելապատակիցդ հանելով ենթադրութիւններ... .

Գեղամ ըսաւ .

— Գիտես որ նպարեղէնի ներկայացուցիչ էմ , ուրով կը ճանչնամ բազմաթիւ գործակիցներ : Ֆրանսացի

ներկայացուցիչ մը երդուելով ինծի յայտնեց, որ ամբողջ եղածը կատակերգութիւն է: Երկու խանութներն ալ միեւնոյն անձին կը պատկանին: Մարդը կը շահագործէ զաղափարական պայքարը եւ իր յաճախորդներուն զաղափարական հակառակութիւնը... Ինք միակ մարդը չէ այդ գետնին վրայ գործող: Ո՞րքան գրողներ, խմբագիրներ, ծաղրանկարիչներ կան, որոնք կ'աշխատակցին միաժամանակ թէ՛ աջակողմեան, թէ՛ ձախակողմեան թերթերու, իւրաքանչիւր կողմին համար գործածելով ծածկանուն մը: Անոնք այդ բոլոր խարդախութիւնը եւ անբարոյականութիւնը կ'ընեն դրամի համար: Ես, սակայն, կը զարմանամ քեզի պէս-ներուն վրայ: Դուք կատակերգութիւնը կը խաղաք յանուն կատակերգութեան: Ծնունդով խեղկատակներ էք կ'երեւի...

Ընկեր Փարոս լախտի հարուած մը կերած էր: Յանկած, սակայն, ցցուեցաւ եւ բղաւեց.

— Կը բողոքեմ...

Ու այսքան:

Գեղամ ըսաւ.

— Որո՞ւ կը բողոքե՞ս, ինչո՞ւ կը բողոքես, ի՞նչ կը բողոքես... Ու եթէ դուն ալ բողոքե՞ս՝ մենք ի՞նչ ընենք...

«Ընկեր» Փարոս ըսաւ.

— Կը բողոքեմ ու կը հեռանամ...

— Ո՞ւր կը հեռանաս...

— Հեռուները կը հեռանամ...

Ընկեր Փարոս հեռացաւ Գեղամին քովէն: Իր վրայ կապարէ ահազին հարցական նշան մը ծանրացած էր:

Գեղամ ետեւէն վազեց ու ըսաւ Փարոսին.

— Մենք Հայ ենք ու պարտինք Հայ մնալ: Մեր

աջակողմն ալ պէտք է ըլլայ միակ հայութիւն, ձախակողմն ալ միակ հայութիւն: Ամէն ազնիւ Հայ պէտք է շրջապատռած ըլլայ հայ ոգիով: Մնացեալը կը պատկանի համաշխարհային զգուելի կատակերգութեան: Գիշեր բարի:



### ՀՐԱՇԱԼԻ ՅԱՂԹԱՆԱԿ

Կողմունիի տուած պատկերազարդ դասը՝ մասամբ լախտահար էր ըրած ընկեր Փարոսը:

Ուրիշ տառապանք ալ ունէր Փարոս: Իր խմորով չինուած մէկը չէր կընար ապրիլ, առանց պատկանելու կազմակերպութեան մը: Ընկեր Փարոս գիւտ մը ըրաւ: Անդամագրուեցաւ ազատ որմնադիրներու միջազգային մեծ կազմակերպութեան: Ներկայ եղաւ խել մը հաւաքոյթներու: Իրեւ Փրան մասոնականներ, տեսաւ հայ յեղափոխականներ, ինչպէս նաեւ հայ յետադիմականներ: Տեսաւ մէկ օթեակի մէջ հայ ազատականներ ու հայ պահպանողականներ: Տեսաւ ի մի խմբուած հայ աջակողմեաններ ու հայ ձախակողմեաններ: Փարոս աղաղակեց իւրովի.

— Հրաշալի յաղթանակ:

Եւ օր մը, իր խանութին մէջ, գինիի ծաղկեալ սեղանի մը շուրջը, ըսաւ իր բարեկամներուն, մասնաւորապէս կողմունիին.

— Միթէ քի՞չ կան անաստուածներ որոնք եկեղեցասէրներ են, չկա՞ն կղերականներ որոնք համայնավարներ են, չկա՞ն կապիտալիստներ որոնք պուրժուա են իրանց մտայնութիւնով: Չկա՞ն աղատասէրներ որոնք բոնակալ են, բարեգործներ որոնք աւաղակ են, անիրաւուածների պաշտպաններ որոնք դահիճների դաշնակիցներն

Են : Զկա՞ն հեթանոսներ որոնք քրիստոնեայ են եւ քրիստոնեաներ որոնք հեթանոս են : Մանաւանդ չկա՞ն աղեր որոնք ձախ են ու ձախեր որոնք աջ են : ԱՇ, ընկեր կողմունի, ասա՛, չկա՞ն իրար գլխովին հակառակ հայ կուսակցականներ որոնք բոլորն էլ Փրան մասոնականներ են : Կան : Կան ասում եմ : Ես աչքերովս տեսել եմ, մատներովս շօշափել եմ : Աջ հոսող ու ձախ հոսող շատ գետեր միեւնոյն ծովի մէջն են թափւում :

Ընկեր Փարոսի խօսքերը ջախջախիչ տպաւորութիւնն էին գործած : Բաժակներ լեցուեցան ու պարպաւեցան :

Փարոս նստած տեղէն աւելցուց .

— Հայ աջակողմեան եւ ձախակողմեան բոլոր կեատաները, պիտի խոստովաննեն, Աստուծոյ եւ մարդկանց առաջ, որ իրանց մասոնական միութեան հիմնադիրը ե՞ս եմ : Թող բոլորը խմեն ընկեր Փարոսի կենացը :

Շատեր աղաղակեցին .

— Կեցցէ՛ ընկեր Փարոսը ...

— Կեցցէ՛ հայ փարոսականութիւնը ...

Փարիզ, 1935



# ՄՈՒՐԱՏ ՏԱՎԻՏԻՑ

## կամ

ՄԻՌԻԹԻԿՆԸ ԶՈՐՈՒԹԻՒՆ Ե

---

Կիրակի առաւօտ է : Դերձակ Մուրատ Դաւիթեան  
ժամէ մը ի վեր բացած է իր խանութը, որուն անունն  
է «Մուրատ Տավիտ», եւ կը սպասէ յաճախորդի :

Յիսունըհինդ տարեկան գիրուկ մարդ մըն է Դա-  
ւիթեան : Դերձակ ըլլալէ աւելի առեւտրական ու առեւ-  
տրական ըլլալէ աւելի ազդայնական : Իր գերձակատու-  
նը արդէն բացած է ի նպաստ մարդկութեան եւ ի պա-  
տիւ հայութեան : Եկէք տեսէք որ մարդկութիւնը նը-  
պաստառուիլ չի փափաքիր իսկ հայութիւնը պատուը-  
ուիլ չուզեր :

Ու գործերը գէշ են :

Դաւիթեան շաբաթներէ ի վեր ջղայնացած է, պե-  
ղելով հանքը իր հնարամտութեան :

Ժամը տասնեւմէկուկէսին գերձակատունը պիտի  
վերածուի ժողովասրահի, որովհետև Մուրատ Դաւիթ-  
եան, իրեւ սրտցաւ հայրենակից, կը փափաքի հայկա-  
կան հոսանքները իրար միացնել, առաջ բերել միացեալ  
գետ մը, այսինքն զօրաւոր հոսանք մը ջուրի, դարձնե-  
լու համար իր իտէալին ջրաղացը :

Մէկը ներս կը մտնէ խանութէն ու Փրանսերէն  
կ'ըսէ .

— Իսրայէլացի<sup>®</sup> էք...

Դաւիթեան հազիւ քանի մը տասնեակ բառ գիտէ  
Փրանսերէն : Այդ քանի մը տասնեակ բառը սակայն,

Հայերէն խօսած ատենն իսկ կը գործածէ, ոմանց կարծէլ տալու համար որ քաջ Փրանսախօս է: Հարցումը ուղղին պատասխանեց հարցումով.

— Քոմա՞ն, միւսիւ...

Մտնողը որ Հրեայ մըն էր, կրկնեց հարցումը.

— Իսրայէլացի՞ էք...

— Բա քոմբրի, միւսիւ...

Հրէան ժպտեցաւ ու ըստ.

— Հրէա՞յ էք...

Դերձակին երեսը ճառագայթեց ու փութաց եռանդով պատասխանել.

— Վի, միւսիւ, վի... մուա ժուիֆ, եահուտի... մոն բէր խախամ, մոն տէտէ խախամ պաշի... ժուիֆ, նաթիւրէլըման ժուիֆ...

Հրէան, խիստ ժպտուն, կը հարցնէ.

— Ո՞ր երկրէն...

Դաւիթեան կրկին չի հասկնար ու կ'ըսէ.

— Բա քոմբրի, միւսիւ...

Վերջապէս հրէան կը յաջողի հասկցնել ու դերձակը կը պատասխանէ.

— Ժուիֆ թիւրքի, եահուտի տիւ Բստամպոլ, Ջըֆըտ աը Խասքէօյ...

Հրէան խիստ զոհ է ու կ'ըսէ.

— Հասկցած էի ձեր հրէայ ըլլալը:

— Ի՞նչպէս:

— Ձեր քիթէն ու անունէն: Խանութին վրայ գրած էք «Մուրատ Տավիտ»:

Դերձակը խանդավառ է, վստահ ըլլալով որ հրէան ապսպրանք մը պիտի ընէ ու իր կրօնակիցները պիտի կապէ խանութին, որով զեղումով կը պատասխանէ.

— Վի, վի, Տավիտ: Մուա Տավիտ, մոն բէր Ավրամ, մա մէր Սառա, մոն Փրէր Սամուէլ, մա Փամ Ռաշէլ, մա Փիյ Սոլոմէ, մոն կարսոն Սալոմոն...

Հրէան կը ժպտի : Դերձակը կըհարցնէ կեղծ միա-  
մտութեամբ .

— Ե վու , միւսիւ ... Դո՞ւք ալ հրէայ էք ...

Հրէան կը հաստատէ :

Դերձակը աշխուժօրէն կը սեղմէ հրէային ձեռքը :

Իսրայէլացին կ'ըսէ .

— Աղուոր հազուստ մը պիտի կարէք ինծի ...

Դերձակը կ'ըսէ .

— Կարեմ հազուստ մը որ ըլլայ չիք , լիւքս , մոտա ,  
րէքլամ ...

Հրէան կ'ընտրէ կերպասը , դերձակը կ'առնէ չափե-  
րը , հրէան կանխավճար մը կ'ընէ , դերձակը կը գրպանէ  
ու կ'ըսէ .

— Բաէք ձեր բարեկամներուն որ ես հրէայ եմ ...  
մուա պոն թայեոր ջրֆըտ ... մուա ֆէ քոմբլէ չիք ,  
լիւքս , մոտա , րէքլամ : Տակաւին կարանթի եւ ասիւրէ :

Հրէային դուրս ելլելէն կէս ժամ յետոյ դերձակա-  
տունէն ներս կը մտնէ գորդավաճառ ալճերիացի մը , ո-  
րուն ուսին նետուած գորդերուն վրայ՝ արքայավայել  
կերպով կը ճեմեն լուեր եւ մլուկներ :

— Պոնզուր , քամարատ :

— Պոնժուր , պոնժուր :

Ալճերիացին գրեթէ Փրանսերէն չի գիտեր : Հիմա  
դերձակ Մուրատ Դաւիթեանն է որ Փրանսախօսի հո-  
վեր կ'առնէ :

Ալճերիացին կ'ըսէ .

— Ին պոն բարտէսի քոմպիէն :

Մուրատ Դաւիթեան աջ ճեռքին հինգ մատները կը  
բանայ ու Ալճերիացիին ճիշտ քիթին բերնին դնելով՝  
կ'ըսէ , հանդիսաւորապէս .

— Սէնք սան Փրանկ , միւսիւ քամարատ , ամմա  
պոն բարտէսիւ , հէ՛ ... ուն բարտէսիւ չիք , լիւքս ,  
մոտա , րէքլամ ... բա չէր , հէ՛ ...

Ալճերիացին կը դայթակղի .

— Սէնք սա՞ն Փրան . . . մոնտիօ , մոնտիօ :  
Եէր , պոքուշէր . . .  
— Սէնք սան Փրան , չէ՞ր . . . : Մանժ բա սուր , հէ՞  
(Ապուր մ'ուտեր , կ'ուզէ ըսել) :  
— Քէլ չէր , մոն տիօ , քէլ չէր : Մուա աշըթէ ուն  
մէղոն է ուն Փամ ան Ալժէ , ավէք սէն սան Փրան . . .  
ուշալա . . .

Մուրատ համոզուելով որ այդքան դրամ անկարելի  
պիտի ըլլայ հանել գորդավաճառին գրպանէն՝ կը նայի  
մեծատարած դորդի մը ու կը հարցնէ .

— Քո՞մպիէն սա :  
— Մոնղամի , սա պոն թափի . . . թափի տի Մար-  
րաքէշ . . . թափի տի սիլթան . . .  
— է՞ , քո՞մպիէն . . .  
— Մուա սաքրիֆիէ սա բուր վու , միսի , բուր  
քաթրը սան Փրան . . .

Դերձակը կը հասկցնէ որ գորդը իրեն տայ ու վը-  
րան ալ երկու հարիւր Փրանք եւ ինք կարէ «չիք , լիւքս ,  
մոտա , ոչքլամ , կարանթի , բիւր , ասիւրէ , էլէկան »  
վերարկու մը :

Ալճերիացին , մտածելէ վերջ , կ'ըսէ .  
— Կուտամ , գորդը , սակայն , դրամ չեմ կրնար  
տալ : Ինձմէ գորդ , ձենէ վերարկու :

Դերձակը կը պնդէ .  
— Լաւ վերարկու մը պիտի կարեմ քեղի , լաւ կեր-  
պասով , լաւ դերձանով , լաւ կոճակներով , մէջը դուրսը  
ամբողջ լաւ . . . չիք , լիւքս , մոտա , ըէքլամ վերարկու  
մը որուն բուն դինն է եօթը հարիւր Փրանկ : Եթէ գոր-  
դին հետ երկու հարիւր Փրանք ալ տաս , պիտի ունենաս  
վերարկու մը որ տասը տարի կրնաս հազնիլ :

Ալճերիացին կ'ըսէ .

— Փոխանակ գորդս եւ երկու հարիւր Փրանքս տա-

լու վերաբերուի մը համար՝ իրրեւ վերաբերու դորդս կը հաղնիմ որ ինծի աւելի կը տաքցնէ, վերմակի տեղ աւ կը բռնէ ու երկու հարիւր Փրանքն աւ գրապանս կը մը-նայ՝ զիս աւելի տաքցնելով:

Դերձակը սրամտած կը պատասխանէ խորաման-կօրէն.

— Ես ոչ հրէայ եմ, ոչ ալ անհաւատ... Ես, «Էլ համ տիւլլահ» միւսլիւման եմ... սուտ չեմ խօսիր, մարդ չեմ խարեր, աւելի գին չեմ պահանջեր...: Այո՛, Ես միւսլիւմ եմ... «Եա իլլա իլ Ալլահ, Մուհամմէտ էլ րէսուլ ուլլահ»: Եա-Բապպի, Եա Բապպի...

Ալճերիացին խորապէս յուզուած կը հարցնէ, յար-գանքով, սիրով եւ մտերմութեամբ.

— Թիէ միւսլի՞ւմ, միւսլի՞ւմ:

— Նաթիւրէլլաման միւսլիւմ: Մուտ «Մուրատ», թիւրք, միւսլիւմ...: Մոն բէր մուէզզին, թու լէ ժուր, Այա Սոփիսա, մինարէ, շանթէ «Ալլահ ու էքուէր»:

— Թիէ թի՞ւրք, միւսլի՞ւմ...

Ալճերիացին հիացած է, սքանչացած ու մօտ է ծունկի գալու:

Դերձակը աղուէսի խորամանկութիւնով կ'աւելցնէ.

— Մուտ պոն միւսլիւմ, բա քոմ թուր հէ՛...

Ալճերիացին կ'այլայլի, կ'երդնու ու կ'ըսէ.

— Վալլահ, սիտի, վալլահ, ես ալ բարի միւսլի-ման մըն եմ:

Դերձակը կ'ըսէ.

— Եթէ բարի միւսլիման ես, ինչո՞ւ կ'ուզես խա-րել ինծի...

Ալճերիացին կը մօտենայ աւելի ու կ'ըսէ անկեղծ ու միամիտ շեշտով մը.

— Վալլահ, չէի գիտեր քու մահմետական ըլլալդ ու չէի գիտեր որ քեզ կը իսարեմ:

Ու կը բոնէ դերձակին ձեռքը եւ իր ցուցամատը  
կը համբուրէ իրրեւ կրօնակցական ողջոյն :

Դերձակը, գործնականօրէն կ'ըսէ .

— Ուրեմն ...

— Համաձայն եմ : Ահա գորզը եւ ահա հարիւր  
ֆրանք :

Գորզը կը նետէ գետինը, հանելով փոշիի ամպ մը  
ու կուտայ հարիւր Փրանք, իբրեւ կանխավճար, իսու-  
տանալով հարիւր Փրանք ալ տալ վերարկուն ստացած  
ատեն : Դերձակը առնելէ վերջ չափերը՝ կը ճամրէ ալ-  
ճերիացին սիրալիր, կրօնակցի ժպիտներով :

Քիչ վերջ երկու Ֆրանսացիներ կը կենան իր խա-  
նութին առջեւ ու կը սկսին տաք տաք վիճարանիւ : Խօ-  
սակցութիւնը հետզետէ կէս կոխիւ հանդամանք մը կը  
ստանայ : Դերձակը դուռը կ'ելլէ ու կը փափաքի ըսել  
«Անուշի կապեցէք խնդիրը» :

Այս խօսքը մտքին մէջ թարգմանելով՝ կ'ըսէ Ֆր-  
րանսացիներուն .

— Աթաշէ լաֆէր ա լա քոնֆիթիւր ...

Տեղացիները ապշահար կը նային դերձակին երե-  
սը : Դերձակը հեղինակարար կը կրկնէ .

— Աթաշէ լաֆէր ա լա քոնֆիթիւր ...

Քիչ յետոյ Ֆրանսացիներէն մին կ'առնէ կը քալէ :  
Միւսը կը մտնէ դերձակատուն ու կ'ըսէ .

— Ի՞նչ ազգ էք ...

Դերձակը կը պատասխանէ .

— Աղջիկս Փրանսացի է, տղաս Փրանսացի, կինս  
ֆրանսացի :

— Դուք ի՞նչ ազգ էք ...

— Ես օրիանթալ եմ . բայց իմ սիրտս Փրանսացի է :

Ֆրանսացին տափաս մը կ'ապսպըէ :

Երբ մինակ կը մնայ դերձակը կը մտածէ ու կ'ըսէ  
ինքնիրեն .

— Ժամը իննուկէսէն տասը հրէայ եղանք, տասնէն  
տասնուկէս թուրք եղանք, տասնուկէսէն տասնըմէկ  
ֆրանսացի եղանք, տասնըմէկուկէսին ալ հայ պիտի  
ըլլանք: Զըֆըտ ըլլալով շահեցանք երկու հարիւր յի-  
սուն ֆրանք, տաճկնալով շահեցանք դորդ մը, ֆրէնկ  
ըլլալով շահեցանք հարիւրնոց մը, նայինք հայ ըլլալով  
ի՞նչ պիտի շահինք:

Մուրատ Դաւիթեան պոռաց.

— Թագուհի, աղանդերները պատրա՞ստ են:  
Խանութին ետեւի կողմէն յայտնուեցաւ կինը ու  
պատասխանեց.

— Ամէն բան պատրաստ է: Հիմա կերակուրով  
զբազած եմ:

Դերձակը պոռաց.

— Բերկրուհի, աղջիկս, դուն ալ սա գրուածքը բեր  
ու պատէն կախէ, յետոյ ալ ոտանաւորիդ վրայէն ան-  
ցիր, քանի մը անդամ:

Բերկրուհի, դերձակին քսան տարեկան աղջիկը,  
պատէն կախեց խոշոր խաւաքարտ մը որուն վրայ գըր-  
ուած էր, մեծատառ.

— Մի՛Ռիթիինը ԶօՐՈՒԻԹԻԻՆ է,

ԶօՐՈՒԻԹԻԻՆԸ ԶՐԱՀՈՒԻԼ է,

ԶՐԱՀՈՒԻԼԸ ՀԱԳՈՒԻԼ է:

Ժամ մը վերջը ահազին եռուղեր կար դերձակա-  
տան մէջ: Հաւաքուած էին զանազան հոսանքներու եւ  
հաստատութեանց անդամներ, իբր թէ ներկայացուցիչ-  
ներ: Դաշնակցական մը, հնչակեան մը, համայնավար  
մը, ուամկավարազատական-բարեգործականեան մը,  
Մուրատ Ռափայէլեան սան մը ու չէզոք մը:

Խօսակցութիւններ, վէճեր, կատակներ, քաշքը-  
շուքներ:

Մուրը էր ժողովականներուն թիւը, քանի որ եօթը  
հոգի կ'ըլլային դերձակով: Օրիորդ Բերկրուհի գոցեց

դերձակատան դուռը ու ժողովականները նստան։ Ներս  
սէն խոռվիչ հոտեր կուգային սխտորի, սոխի, ուլա-  
կանջի, ձուկի, չամանի, ավուխտի, երշիկի, լուրիայի  
եւ այլ ուստեստեղինաց։

Ամէն ոք դիտէր որ խորհրդակցութենէն վերջ կար  
օղեժողով մը, հանդերձ աղանդներով, որուն ալ պի-  
տի յաջորդէր ճաշասեղան մը, պէս պէս խորտիքներով։

Ամէն ոք դրեթէ կ'ուզէր որ կարճատեւ ըլլայ խոր-  
հրդակցութիւնը։

Ոմանք կ'ըսէին։

— Ժամանակ չկորսնցնենք։

Այսինքն ըսել կ'ուզէին։

— Առանց օդիի անցուած ատենը ժամավաճառու-  
թիւն է։

Ուրիշներ, իրենց կամազրկութիւնը ծածկելու հա-  
մար, կ'ըսէին։

— Կորովի ըլլանք, կարճ, կտրուկ եւ վճռական։

Դերձակին դործին կուգային այս արտայայտու-  
թիւնները։

Մուրաստ Դաւիթեան մեր բանիմաց, սրտցաւ, աղ-  
դայնական դերձակը լուրջ, բայց խիստ լուրջ, դէմք մը  
առնելով, նստաւ սեղանին առջեւ ու սկսաւ կարդալ իր  
ճառը։

— Սիրելի հայրենակիցներ, այսօր այստեղ հաւաք-  
ուած ենք ամենանուիրական նպատակով։ Այդ նպա-  
տակն է Մի՛Ռիթիինը։ Ամբողջ աշխարհի մէջ մէկ մարդ  
չկայ որ անդիտանայ հետեւեալ ճշմարտութիւնը։ —  
Մի՛Ռիթիինը ԶՕՐՈՒԹԻՒՆ է։ Կա՞յ Հայ մը որ ուրա-  
նայ թէ Հայոց ազգին համար փրկութիւն է միութիւնը։  
Ազգիս Հայոց ամէնէն խոշոր թերութիւնը անմիաբանու-  
թիւնն է, աւա՞զ։ Անմիաբանութիւնը եղած է մեզի հա-  
մար ցեղային քրոնիկ հիւանդութիւն մը։ Մենք, այսօր,  
ամենամաքուր նպատակով, հաւաքուած ենք, իրեւ-

վիրաբոյժներ, մեր մատը դնելու համար աղղային վէր-  
քին վրայ եւ յայտարարելու. — Հայոց վէրքը մեծ է,  
սակայն անրուժելի չէ: Եւ նշղրակներու հարուածներով  
պաշտօն ունինք ճեղքելու վէրքը ու դարձանելու ցաւը:  
Աւա՛ղ, հին հին դարերէն մնացած առած մըն է «Հայք  
ոչ միաբանին»ը: Մարդ Հայոց պատմութիւնը կարդա-  
լով չիկրնար զսպել իր աչքերէն բխող յորդահոսան ար-  
տասուբները: Ամէն դարու, միջավայրի ու դէպքի մէջ  
անմիաբանութիւն անմիաբանութեանց: Հայոց աղըը կը  
գտնենք միշտ պարակտուած, բաժնուած, փշուած,  
տկարացած, նոյնիսկ ազգային մեծ աղէտներու ընթաց-  
քին, վերածուած եօթանասունեւմէկ կտորի, որով ու-  
ժասպառ, որով աւելի մատնուած պատիժներու եւ պա-  
տուհասներու: Չեմ ըսեր, քաւ լիցի, որ երկրագունդի  
վրայ գտնուող ժողովուրդներուն մէջ միակ անմիաբան  
աղդը մենք են, սակայն, ափսո՞ս, մանուկ մը անգամ՞  
քաջ դիտէ որ ամէնէն անմիաբան աղդը մենք ենք, դըժ-  
բախտաբար: Եւ մանաւանդ ամէնէն շատ միաբանու-  
թեան կարօտ աղդը մենք ենք, ըլլալով փոքր ածու: Ան-  
միաբանութիւնը ամենախայտառակ չափերու հասած  
է մեր մէջ: Սա դաշնակցական է, դա հնչակեան է, նա  
համայնավար է, սա ոամկավար է, դա բարեգործա-  
կան է, նա աղքատախնամ է, սա Մուրատեան է, դա  
կեղրոնական է, նա Պէրպէրեան է, սա թրքահայ է,  
դա ոուսահայ է, նա պարսկահայ է, սա պոլսեցի է, դա  
վանեցի է, նա սասունցի է, սա վերէն է, դա վարէն է,  
նա մէջտեղէն է, սա աջ է, դա ձախ է, նա չչղոք է, սա  
լուսաւորչական է, դա կաթոլիկ է, նա բողոքական է,  
սա քաղաքացի է, դա գիւղացի է, նա լեռնցի է, սա  
քիւրտ է, դա հրէայ է, նա ջինկէանէ է: Բաւական գոր-  
ծեց «սա, դա, նա»ն մեր մէջ: Այսօր մենք հաւաքուած  
ենք վսեմ նպատակով. — Մի՛Ռիթիիին: Եւ կը կրկնեմ.  
— Մի՛Ռիթիիին ԶօրՈՒԹԻՒԻՆ է: Միութեան զօրու-

թիւն ըլլալը բիւրաւոր վիաստերով ապացուցուած է : Ահաւասիկ Գերմանիան որ չկրցաւ զօրանալ՝ մինչեւ որ բոլոր գերմանական թագաւորութիւններն, իշխանութիւններն ու կոմսութիւնները չմիացան : Ահաւասիկ իտալիան որ չկրցաւ մեծնալ մինչեւ որ բոլոր իտալական իշխանապետութիւններն ու հասարակապետութիւնները չմիացան : Միանանք եւ մենք, եղբայրներ, որպէսզի մենք ալ մեծնանք, զօրանանք : Մէկդի նետենք բոլոր կործանարար վէճերը ու միանանք, գլուխ հանելու համար ազգօգուտ ձեռնարկներ : Մեր միացումը նոր դարագլուխ մը պիտի բանայ մեր ազգային պատմութեան մէջ : Միանալը մեր ամէնէն սրբազան պարտականութիւնն է : Ամէն ոք թող մնայ իր նախասիրած կուսակցութեան ու կրօնքին մէջ, սակայն, այդ բոլորէն վեր, մնանք միացած : Կազմենք մարմին մը որ վեր ըլլայ կուսակցութիւններէն եւ ամէն վէճ թող լուծէ այդ մարմինը : Կազմենք այսօր իսկ, սուրբ ուխտով, Միութեան մարմինը : Կեցցէ՛ հայկական միութիւնը :

Ծափահարութիւններ :

Ճառախօսը շունչ մը առնելէ վերջ, շարունակեց ընթերցումը .

— Անմիարանութիւնը քանդեց մեր տունը, մեր այդին, մեր խանութը : Աւա՛ղ, բնաւ անցեալէն դաս առնել չենք դիտցած : Մեր նախարարներուն անմիարանութեան երեսէն կորսնցուցինք մեր հայրենիք, մեր ժողովուրդին անմիարանութեան երեսէն կորսնցուցինք մեր տէրութիւնը . մեր կրօնաւորներուն անմիարանութեան երեսէն կորսնցուցինք մեր մեծասքանչ լեզուն՝ դրաբարը, մեր կուսակցութիւններուն անմիարանութեան պատճառով ալ պիտի կորսնցնենք մեր ազգը որ դատապարտուած է մոմէ արծանի մը պէս հալելու՝ ձուլումի տաքցած կաթսային մէջ : Միութիւն, եղբարք պատուականք, միութիւնը զօրութիւն է, ինչպէս

զօրութիւնը միութիւն է : Հեղեղները կը կազմուին ջուրի կաթիլներով, ամպերը շոգիներով եւ հարստութիւնները տասնոցներով, ինչպէս կերպաները թելերով : Նոր, իրական, վաւերական միութիւն մը : Մեր ցարդ ուսնեցած միութիւններն ու միաբանութիւնները հիմնուած են զարկ տալու համար անմիաբանութեան : Ընդհանուրական միութիւն մը : Թող մենէ իւրաքանչիւրը դիտնայ որ ինք արդիւնքն է միութեան մը : Մեր հօր ու մօր օրհնեալ միութիւնն է այն : Լոկ միութիւնն է որ կը բեղնաւորի, կը յդանայ, կը ծնանի : Մանաւանդ մարտ ամսուան մէջ ենք : Կենդանական աշխարհին միաւորութեան շրջանը : Բլլանք միութիւն, ըլլանք միացեալ, ըլլանք մէ : Աստուած մի է եւ մենք, փա՛ռք Երկնաւորին, միաստուածեան ենք : Մի ըլլալ կը նշանակէ միտք ունենալ : Մի չըլլալ կը նշանակէ, ըստ հին ձայոց, ըլլալ անմի կամ անմիտ : Բլլանք միաբանակ, միահոյլ, միագունդ եւ միախումք : Ամէն խնդրի մէջ մեր ձայնը հանենք միաբառաչ : Բլլանք միաբուն ճիւղերու ծաղիկներ : Բլլանք միադլուխ, միամիտ, միաբերան, միալեզու եւ միականի : Բլլանք միահամուռ, միահեծան եւ միակողմանի : Կրկին կ'աղաղակեմ . — Կեցցէ՛ հայկական Միութիւնը :

Դարձեալ ծափահարութիւններ :

Պահ մը տիրեց լոութիւն :

Զէզոքը ըստաւ .

— Պարոն Մուրատեան, պէտք է դիտնալ որ մարդկային իմացականութիւնը չի կրնար համախմբուիլ միակ նպատակի մը ու դաղափարի մը շուրջը : Մարդկային միտքը իր անկախութիւնը կ'ուղէ եւ անկարելի է զայն կաշկանդել միութիւն կոչուած բանտին մէջ : Միութիւնը զօրութիւն է, սակայն շատ անդամ ալ բըռնակալութիւն է :

Պ Մուրատ Դաւիթեան համոզիչ շեշտով մը ըստաւ .

— Եղբայր, խնդիրը պարզապէս մեր Հայոց ազգին փրկութեան մասին է : Ո՞ր Հայը համաձայն չէ ազդային փրկութեան : Եւ երբ համաձայն ըլլալով չի միանար, ուրեմն կեղծ է իր միութենականութիւնը : Ուրեմն ապօռը կ'ուտէ : Մեզի պէտք է շիք, լիւքս, մոտա, բէքլամ միութիւն մը :

### Զէզոքը ըսաւ.

— Եւ սակայն դուն ինքդ ինչո՞ւ չես միանար որ եւ է հայ կազմակերպութեան...

— Ի՞նչպէս միանամ, աղբար, եթէ մէկուն միանամ, միւսին պիտի չմիանամ... Ասիկա միութի՞ւն եղաւ : Ահա, այսօր, ամէնքդ ալ հոս հրաւիրեր եմ որ ամէնքդ ալ միանաք, ես ալ ամէնքուդ միանամ :

Ուամկավարը, որ վանեցի մըն էր, ըսաւ.

— Քեզ կը մնայ միանալ այն խմբակցութեան որուն ծրագրի մաս կը կազմէ միութիւն :

### Դերձակը պատասխանեց .

— Ահա ճիշտ այլտեղ է շուարումս : Ամէն խմբակցութիւն ալ միութիւնը իրեն նպատակ է ընտրած, տարօրինակ ձեւով մը : Անոնցմէ մին կ'ըսէ . — Եկէք, միացէք ինծի, դուռս ուզիրկս բաց են : Միւսը կ'աղաղակէ . — Պէտք է միայն ինծի միանաք ազգը փրկելու համար : Ոչ ոք սկզբունքով դէմ է միութեան : Գործնական հողի վրայ սակայն՝ անոնք միութիւն ըսելով կը հասկնան՝ ձուլել իրենց մէջ, իրենցմէ դուրս գտնուողները : Իմ պահանջած միութիւնս ընդհանուր է, կարանթի եւ ասիւրէ :

Ուամկավարը ըսաւ.

— Որոշ չափի ճշմարտութիւն կայ, պարոն Դաւիթեանի խօսքերու մէջ :

Դաշնակցականը հարցուց .

— Ի՞նչ կը նշանակեն սա խաւաքարտին վրայ նը շանակուած խօսքերը...

Դերձակը ըստաւ:

— Միութիւնը զօրութիւն է,

Զօրութիւնը զբահուիլ է,

Զբահուիլը հագուիլ է...

Առաջին երկու տողերը պարզ են, կը խոստանամ  
քիչ վերջը բացատրել անոր երրորդ տողը:

Ու հրամայեց.

— Թագուհի, Բերկրուհի, սա օղիները ու աղան-  
դերները բերէք:

Ժողովականները քաղցր ժպիտներով բոլորուեցան  
սեղանին շուրջը:

Կերան, խմեցին, ծխեցին, խօսեցան, ճառեցին ու  
երդեցին: Ժամուկէս վերջը համայնակարը կը պոռար.

— Պրոլետարներ բոլոր երկիրների, միացէ՛ք:

Դաշնակցականը կ'երդէր.

— Մշակ, բանուոր, բէնչպէր աղբէր

Արի՛ք, միանանք, յառաջ դնանք,

Աշխատանքի դատին պաշտպան

Դաշնակցութեան թեւ, թիկունք տանք:

Հնչակեանը, խիստ յուզուած, յայտարարեց, փոք-  
րիկ ճառի մը իբրեւ վերջաբան.

— Մենք միանալով կ'ուզենք մեռնիլ:

Ու յետոյ, աչքը օղիի շիշին յարած, երդեց.

— Մենք հնչակեան, եղբայր, գուք դաշնակցական,

Մենք երկուքս էլ կուլանք վիշտը հայկական:

Արիք, եղբարք, միանանք,

Բաւական է մեր տանջանք,

Ի սէր ճնշուած հայ ազդին,

Գործ դնենք մեր ճիգ ու ջանք:

Արիք, եղբարք, հոգւով սրտով միանանք,

Զեռք ձեռքի տանք ապա գործենք արշաւանք:

Հնչակեանը առանց միանալու արշաւեց... աղան-  
դերներուն վրայ:

Մուլրատ - Ուսպիայէլեան սանը, կիթառ մը ճարե-  
լով, սկսաւ նուազել ու երդել.

— Տուր ինձ քու ձեռքդ, եղբայր ենք մենք,

Որ մըրկաւ էինք զատուած,

Բազդին ամէն ոխ չար ու նենդ,

Ի մի համբոյր ցըրուին ի բաց:

Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,

Քան զանձկալի եղբայր անուն:

Վերսկսան խմել, ներդաշնակ համաձայնութեան

մը մէջ:

Ուսմկալար - Ազատականը կը պոռար.

— Միութիւնն ալ մենք ենք, երկուութիւնն ալ...

Զէզոքը բաւական գինով կը պոռպրար.

— Կեցցէ՛ միութիւնը ...

Ուսմկալարը կ'ըսէր.

— «Միութիւն»ը Բարեգործականի պաշտօնաթերթն

է: Քսան Փրանք է տարեկանը, վճարումը կանխիկ:

Դերձակ Մուլրատ Դաւիթեան փոքրիկ լոռութենէ մը

օգուտ քաղելով ըսաւ բոլորին.

— Ուրեմն ի՞նչ եղբակացութեան հասաք: Պիտի

կազմենք Միութեան Մարմինը:

— Կազմենք, պոռաց հնչակեանը:

— Կազմեցինք գնաց, աղաղակեց չէզոքը:

— Կազմենք ու կազմակերպենք, ըսաւ դաշնակցա-

կանը :

— Կազմելու է, ըսաւ համայնավարը:

Ու դերձակը հրամայեց.

— Բերկըուհի, ուրեմն շիշ մըն ալ օղի բեր: Թա-

դուհի, ուրեմն աղանդերները նորոգէ:

Օր. Բերկըուհի արտասանեց «Արիք Հայկազունք»ը,

խիստ բարձրացնելով իր ձայնը ոտանաւորին վերջին

— Հայեր միանանք, մեր մօր հետ օրհնենք,

Զանոնք որ մեղի տըրին սուրբ օրէնք:

Դերձակը Երբ տեսաւ որ ամէնքն ալ բաւական քաշած են օղին, հազաց ու ըսաւ.

— Ճաշի սկսելէ առաջ, պաշտօնապէս կազմենք Միութեան Մարմինը ու լմնայ:

— Կազմենք, պոռացին քանի մը հոդի:

Դերձակը չարունակեց.

— Ուրեմն կազմուած կը յայտարարեմ Միութեան Մարմինը որ գերազոյն խորհուրդի մը հանդամանքը պիտի ունենայ: Անոր անդամները եօթը հոդի են, բոլոր այստեղ ներկայ: Անոր իւրաքանչիւր անդամը պէտք է մնայ հեղինակաւոր, պատկառելի, ազդեցիկ եւ տպաւորիչ: Եւ գիտէք որ, սիրելիներ, հինէն ի վեր, ամէն իշխող կամ զեկավարող, ըլլայ աշխարհական թէ կրօնաւոր, որսէսզի ազդեցութիւն գործէ ժողովուրդին վրայ, պէտք է լաւ հագուի: Ատոր համար է որ ստեղծուած է համազդեստը: Մեր Միութեան Մարմինին անդամները անհրաժեշտ է, պատշաճ է որ միշտ սեւ զգեստ հաղնին: Մենէ իւրաքանչիւրը առնուազն երկու ձեռք սեւ զգեստ պէտք է ունենայ: Մին հաղնելու համար կիրակի օրերը: Եղբայրներ, ըլլանք միատարազ, միապատմուճան, միավերարկու: Ես, ինչպէս գիտէք, գերձակ ըլլալով այս պահանջին գոհացում կրնամ տալ, որոշ գոհութիւն ընելով ձենէ իւրաքանչիւրին համար: Քիչ վերջ, սլիտի առնեմ ձեր չափերը ու ձենէ ամէն մէկուն համար պիտի պատրաստեմ երկու ձեռք զգեստ: Զմեռուան մօտ ալ մէյ մէկ սեւ վերարկու. շիք, լիւքս, մոտա, բէքլամ: Վերջին զեղչուած դին, երկու ձեռք սեւ զգեստի՝ հազար երկու հարիւր ֆրանք: Տակայն կը կրկնեմ՝ շիք, լիւքս, մոտա, բէքլամ: Տոկուն կերպաս, արդուկը պահող, կարանթի: Օր մը, հակառակ կողմն ալ կրնաք հաղնիւ: Բերկրուհի, մէթրոն տուր, տետրակը առ:

Զգայացունց տպաւորութիւն:

Դերձակը ելաւ ոտքի:

Դաշնակցականը ըսաւ.

— Հիմա կը հասկնամ որ բանը ինչումն է: Հիմա  
կ'ըմբռնեմ խաւաքարտին վրայ նշանակուած իրթին  
խօսքը «զօրութիւնը զրահուիլ է, զրահուիլն ալ հազ-  
ուիլ է»: Աւելի պարզաբանելով միանալը հազուստ ա-  
պսպրել է:

Դերձակը, ժպտուն, ըսաւ.

— Այդպէս, գրեթէ, համաձայն եմ, համաձայն

ենք ...

Զէղոքը ըսաւ.

— Աղբար, կեցիր նայինք...

Դերձակը, մկրատի պէս կտրուկ, պատասխանեց.

— Ապուր մ'ուտեր:

Եւ ամէնէն առաջ սկսաւ չէղոքին չափերը առնել:

Դերձակը թիւերը կը պոռար ու Բերկրուհի կը գրէր:  
Կարգով ամէնուն չափը առաւ եւ վերջը հրամայեց.

— Թագուհի, Բերկրուհի, շուտով սեղանը վերցու-  
ցէք ու ճաշի սկսինք: Գինի բերէք:

Մտքէն հաշիւ կ'ընէր ու կ'ըսէր.

— Վեց հոդի են, իւրաքանչիւրին երկու ձեռք սեւ  
հազուստ, ուրեմն տասներկու ձեռք: Իւրաքանչիւր ձեռ-  
քին կը շահիմ 250 Փրանք: 12 անդամ 250 կ'ընէ 3500:  
Երկու հարիւր օղիի, գլնիի, աղանդերի, կերակուրի  
ծախս՝ կը մնայ՝ 3300: Յիսուն Փրանք ճառը գրող տի-  
րացուին տուինք՝ մեղի կը մնայ զուտ շահ 3250 Փրանք:  
Այս առողու ըլֆը եղանք, 250 շահեցանք: Թուրք ե-  
ղանք, գորդ մը շահեցանք: Ֆրէնկ եղանք, 100 շահե-  
ցանք: Հայ ըլլալով ամէնէն շատ պիտի շահինք: Եւ տա-  
կաւին ըսողներ կան որ հայութիւնը վնաս է:

Միութեան Մարմնի անդամներէն մէկը հեղնական  
կերպով կը ժպտէր, ուրիշ մը կը զայրանար, երբորդ  
մը խնդուքը հազիւ կը զսպէր, չորրորդ մը իր դէմքով

զզուանք կ'արտայայտէր, հինդերորդ մը արմանք զարմանքի մէջ էր իսկ վեցերորդ մը չափազանց գոհ էր եղածէն :

Չափազանց գոհ եղողը աչք կ'ընէր միւսներուն որձայն չհանեն :

Ճաշը անցաւ միութենական խորին համերաշխութեան մը մէջ, առատ գինիով ու երկու երեք ուղերձով :

Զէղոքը շատ գինի փախցուցած էր ու սուրճի պահուն՝ ըստ .

— Ո՛չ մէկ բանի կը հաւատամ :

Դերձակը ըստ .

— Ի՞նչ ըսել կ'ուզես : Մեր Միութեան Մարմնի՞ն ալ չես հաւատար :

— Ո՛չ :

Վանեցին ըստ, կատակի փոխելով խօսակցութիւնը .

— Քո կերած ֆէօֆքներին էլ չե՞ս հաւատար :

Զէղոքը պատասխանեց, զսպուած զայրոյթով .

— Կերած ֆէօֆքներուս չէ բայց խմած գինիներուս կը հաւատամ :

Դաշնակցականը ըստ .

— Ամէն բանի տակը հաշիւ կայ :

Մուրատ-Ռափայէլեանցին ըստ .

— Այո՛, ամէն բանի տակը թիւ մը կայ :

Հնչակեանը ըստ .

— Կը բողոքեմ : Ամէն բանի տակը զէրօ կայ :

Համայնավարը ըստ .

— Ամէն բանի տակն ալ, վրան ալ զէրօ կայ :

Զէղոքը ըստ .

— Միութեան տակն ալ թիւ կայ եղեր : Մէկ թիւը :

Դերձակը ըստ .

— Մէկը կ'ըսէ թիւ կայ, միւսը կ'ըսէ զէրօ կայ :

Ահա սկսաւ մեր Միութեան համերաշխութիւնը։ Կեց-  
ցէ՛ք, հայրենակիցներ։

Դերձակին տրամադրութիւնը բարձր էր։

Ժողովական հիւրերուն մեկնած պահուն՝ դերձակը  
կամաց մը ըստ։

— Զորեքաբթի օր հազուստի փորձերը կը սկը-  
սինք, անչուշտ ամէն ոք կանխավճար մը կ'ընէ, այդ  
օրը

Հետեւեալ օր, դերձակը երկտող մը ստացաւ չէ-  
զոքէն։

« Յարդելի բարեկամ, եթէ զիս իմ հազուստովս,  
եղածիս պէս, կ'ընդունիս՝ կը մնամ Միութեան Մարմնի  
անդամ, ապա թէ ոչ՝ ջնջէ անունս միութեան ցանկէն»։

Դերձակը ըստ։

— Վա՛յ խայտառակ։ Զէզոքին հրաժարականով կը  
կորսնցնենք ・・・ հինդ հարիւր Փրանք։

Վաղեց չէզոքին տունը եւ ըստ։

— Ապուր մ'ուտեր։

— Ապուր մի հրամցներ որ չուտեմ։

— Ապուր մ'ուտեր, կ'ըսեմ։

— Ես ալ մի՛ հրամցներ կ'ըսեմ։

— Ապուր ուտել է, ըրածդ։

— Ապուր ճուպուր բան է քու ալ ըրածդ։

— Նորէն կ'ըսեմ, փոխէ միտքդ, ապուր մ'ուտեր։

— Աղբար, ես հազուստի պէտք չունիմ։

— Ունիս։ Ես քեզի չիք, լիւքս, մոտա, ըէքլամ հա-  
դուստներ պիտի շինեմ։ Կարանթի։

— Զեմ ուզեր, աղբար։

— Ինչո՞ւ չես ուզեր եղեր։

— Փափաք չունիմ, ախորժակ չունիմ, սէր չունիմ,

դրամ չունիմ։

— Մաս առ մաս կը վճարես։

— Զեմ ուզեր։ Միութիւն կազմեցինք՝ սեւ հազուստ

պիտի հագնինք եղեր : Աղբար , մեր կազմած Մարմինը  
ի՞նչ է վերջ ի վերջոյն պարահանդէսի միութի՞ւն է ,  
մեռելաթաղի ընկերութի՞ւն է թէ չէ Փաշական կազմա-  
կերպութիւն է : Սեւ շապիկ , սեւ վարտիք մը ըլլար նո-  
րէն կը հասկնայի , անոնք երկուքն ալ գործի կուղան :  
Աղտը ցոյց չեն տար : Բայց սեւ հագո՞ւստ , երբե՞ք :

— Հարսանիք է , ծօ՛ : Միութեան փեսայ պիտի ըլ-  
լաս : Վերջին անգամ կ'ըսեմ . գործ մ'աւրեր : Ապուր  
մ'ուտեր :

— Արդէն ապուր կերանք ժողովի դալով : Զեմ ու-  
զեր ըսինք , աղբար : Չեն երկնցներ :

— Գոնէ միութենէն հրաժարիլդ , հիմակուհիմա ,  
միւս անդամներուն մի՛ ըսեր :

— Աղբար , ես միութենէն հրաժարած չունիմ : Ես  
հագուստներէն է որ կը հրաժարիմ :

Դերձակը ըսաւ , վճռականօրէն .

— Միութենէն հրաժարած կը նկատուի հագուստէն  
հրաժարողը : Մե՛ղք : Ցը՛ : Մե՛ղք : Դուն նորէն խորհէ :

Դերձակը խանութ վերադառնալով բաց նամակ մը  
դտաւ : Գրողը դաշնակցականն էր .

« Ապուշ աղուէս , պատիւը ունիմ հրաժարելու  
Միութեան Մարմնի անդամակցութենէն՝ այսինքն եր-  
կու ձեռք հագուստէն » :

Դերձակը պահ մը շանթահար մնալէ վերջ , հծծեց .

— Ես երկու անգամ ապուր կերեր է : Վա՛յ դաւա-  
ճան , վա՛յ :

Ժամ մը վերջը այցաքարտ մը եկաւ , տղու մը ձեռ-  
քով : Գրողը համայնալվարն էր :

« Քաղաքացի , դուք խաւաքարտին վրայ դրած էիք  
«զրահուիլը հագուիլ է» : Ես կողմնակից եմ զինաթա-  
փութեան՝ այսինքն երկու ձեռք պուրժուական հագուս-  
տի դէմ եմ : Անկցին սեւ դլխարկները , սեւ փողկապնե-  
րը , սեւ շապիկները , սեւ դուլպանները : Կեցցեն սեւա-

մորթները միայն։ Անոնք են խսկական պրոլետա-  
րիատը »։

— Դուն ալ ապուր ես կերեր, սեւ հոգի դուն ալ . . .  
Երկրորդ օրը, Մուրատ-Ռափայէլեան սանը դրկած  
էր կարճ նամակ մը .

« Կը ինդրեմ որ փոխանակ կերպասը կտրելու՝ ձեր  
չափի տետրակին այն մասը կտրէք ուր իմ չափերս նշա-  
նակեցիք։ Դուք իմ մարմինս չափած ատեն՝ ես ալ ձեր  
խելքը չափեցի։ Դժբախտաբար մէկ մէթրէն պակաս  
դտայ »։

Դերձակը տակնուվրայ էր եղած։

Եկաւ երկտող մըն ալ հնչակեանէն.

« Գերագոյն պաշտօն տրուեցաւ ինձի Հնչակեան  
կուսակցութեան կեդրոնը Ամերիկա փոխադրելու։ Այս  
առթիւ կը հրաժարիմ Միութեան Մարմնի տարագէս »։

Դերձակը ըսաւ.

— Ծօ՛ ճիշտ հիմա սեւ հազուստ պէտք է քեղի՝  
քանի որ մեռել մը Ամերիկա պիտի փոխադրես։

Վանեցին եկաւ անձամբ ու ըսաւ.

— Սիրելի Դաւիթեան, իմ երկու ձեռք զգեստներ,  
աւարտէք, որքան կարելի է շուտով։ Անոնցմէ մէկ էս  
շաբաթ օր, միւս՝ յաջորդ հինգչաբթի երեկոյ հարկա-  
ւոր է ինձ։

Աս հրաշք էր, դերձակին համար, ու ըսաւ.

— Ի՞նչ, չե՞ս հրաժարած հազուստներէդ։

— Հրաժարի՞ւ . . . ի՞նչ է պատճառ որ այդպէս  
կ'արտայայտուէք։

— Միւսները հրաժարեցան։

— Լո՞ւրջ . . .

— Առ, կարդա սա նամակները։

— Էդ խայտառակներ ես դիմակաղերծ կ'անեմ,  
հրապարակով։ Ինչ եւ իցէ։ Ամենայն դէպս դուք կըտ-  
րէք ու կարէք, շտապով, իմ երկու ձեռք զգեստներ։

Վաղը երեկոյեան փորձի կը դամ։ Էսպէս էլ անհամու-  
սութիւն...։ Ես ձեղ յաճախորդ կը բերեմ, միամիտ  
կացէք։ Սրանից յետոյ բոլոր վանեցիներ դուք կը հազ-  
ուեցնէք։ Խօսք։

Վանեցին համողելով, լոլողելով, աղասիկ, առանց  
սանթիմ մը վճարելու, առաւ երկու ձեռք զգեստը ու  
աներեւութացաւ։

Ու այսպէս, անբարունակ կերպով վերջացաւ «Մի-  
ութիւնը զօրութիւն է, զօրութիւնը զբահուիլ է եւ զը-  
րահուիլը հաղուիլ է»ի «շիք, լիւքս, մոտա, բէքլամ»  
պատմութիւնը։

Երբ, օր մը, դերձակ «Տավիտ» այս բոլորը պատ-  
մեց, անշուշտ իրեն համար պատուաբեր ձեւով մը,  
բարեկամի մը, ան ըստ, ժպիտ մը ծածկելով իր քթին  
տակ։

— Քեզի պէս Հայը՝ կրնայ ամէն ազդ խարել սա-  
կայն չի կրնար Հայ մը խարել։ Քեզի պէս Հայը՝ կրնայ  
ամէն ազդէ խարուիլ, սակայն չի խարուիր Հայէն։  
Դուն խարուեցար որովհետեւ խարել ուղեցիր։ Դուն  
խարուեցար կարծելով որ անոնք միացած են։ Անոնք,  
այդ օրը, միացեր են ուտելու, խմելու եւ երդելու հա-  
մար։ Պէտք է դիտնայիր որ ճոխ սեղանի մը շուրջը՝ բո-  
լոր մարդիկ, անխտիր, կը միանան։

Դերձակը ըստ։

— Անոնք միացած էին, սակայն, ինձի դէմ միա-  
ցած էին։

Բարեկամը աւելցուց։

— Արդէն միութիւն ըստածդ կը նշանակէ միանալ  
որ եւ է բանի մը դէմ։

Վենսէն, 1939

# ՄԵԾ ԾԱՂԲԱԾՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ · — ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՒ ՄԱՆՈՒԿԸ  
ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՑ

Կը ճանչնամ մեծ ծաղրածու մը, գերբնական կա-  
րողութիւնով : Ան՝ մեծազոյնն է արուեստագէտներուն :  
Իր հեղնանքը մերթ կոշտ է, մերթ ալ չափաղէտ եւ  
նուրբ : Ան՝ կը ծաղրէ ամէն բան : Նախ՝ ծաղրելիները,  
որոնք շնչաւորներն են : Նաեւ անշունչները · — հա-  
զուստ, կարասի, չէնք, փողոց, քաղաք, երկիր : Կը  
ծաղրէ մինչեւ անդամ բնութիւնը : Նոյնիսկ դրախտնե-  
րուն պարունակութիւնը, հող, ջուր, քար, ծառ : Աքեւն  
անդամ ազատ չէ այդ մեծահանճար ծաղրածուին կա-  
տակներէն :

Անողորմ է ծաղրածուն եւ միանգամայն խորապէս  
բանաստեղծ : Իր ողբերգութիւններուն ներքեւ անդամ  
դոյ են միշտ իր ծաղրանքին սրափուշերը :

Ծաղրածուն դադար չունի : Անզուլ կը խնդայ, դա-  
ժան ժպիտով : Եւ իր հեղնութիւնը միշտ յաջող է :

Այդ ծաղրածուին անունն է ժամանակ :  
Աշխարհի վրայ եթէ Աստուած ամէն տեղ է, իբրեւ  
չըջիկ՝ մեր ծաղրածուն ամէն տեղ է, իբրեւ տեղացի :

×

Յոյց տալու համար ծաղրածուին ծաղրանքին  
սաստկութիւնը՝ իր զոհերէն կ'առնենք մարդը : Քանզի  
մարդն է գլխաւոր թիրախը ծաղրածուին սրամիտ նե-  
տերուն :

Կը ծնի մանուկը : Ծաղրածուն գործի վրայ է ար-

դէն, ամիսներ առաջ: Կէս լուրջ, կէս կատակ, ըսել  
կուտայ շատերու.

— Ծնաւ նոր արքայ ...

Նորածինը միշտ թագաւոր է կամ առնուաղն ար-  
քայական՝ քանի որ բոլորը կը ծառայեցնէ իրեն՝ լուալ  
կամ մաքրել տալով իր մեծ գործերը ...

Մանուկ-թագաւորը երջանիկ է քանի որ կը քամէ  
ու կը քնանայ: Երջանիկ՝ որովհետեւ ոչ մէկ հոդ ու-  
նի: Չունի սակայն իր թագաւորութեան կամ երջան-  
կութեան գիտակցութիւնը: Մանուկը աններդաշնակ է  
ու անհաւասարակշիռ: Ասոր ալ գիտակցութիւնը չունի:  
Մարմինը թարմ է, հոդին սակայն բացակայ է իր մէջ:  
Միտքը սպիտակ է, սակայն ընդամէնը չիթ մը կաթ է,  
որուն մէջ չկայ մտածումին ջերմութիւնը, յիշողու-  
թեան շաքարը կամ աղը եւ երեւակայութեան շողին:

Թագաւոր է: Իր իւրաքանչիւր շարժումին, նայ-  
ուածքին ու վանկին ներքեւ կը տեսնենք իմաստ եւ ի-  
մաստութիւն, խորք ու խորհուրդ, արտակարդ, կան-  
խահաս մտածում եւ հանճար:

Թագաւորահայրը կամ մայրը ամէնէն կը պահան-  
ջեն հիացումի մեծ տուրք մը:

Փորձեցէք անդամ մը տալ, սա հարկը.

— Այս մանուկը տաղանդաւոր մէկը պիտի ըլլայ...

Ծնողքը արդէն վշտացուցիք: Անոնց համար մա-  
նուկը առնուաղն հանճարեղ է:

Ծաղրածուին խաղերը բազմազան են:

Ծաղրածուն կը զբօսնու. դիմացը նստած է մանու-  
կին ու զայն կը խնդացնէ, կը լացնէ, կը շարժէ:

Աչք տուած է մանուկին, սակայն կատարեալ տե-  
սողութիւն չէ տուած: Ականջ տուած է, սակայն լսո-  
ղութիւնը պակաս է տուած: Յաճախ այս ժլատութիւնը  
կը շարունակուի անվերջ:

Ամիսներ ու տարիներ կ'անցնին: Մանուկին վրայ

բարդուիլ կը սկսին տարիները։ Իրը թէ կ'ապրի մանուկը, սակայն իրականին մէջ դեռ չէ ծնած կատարելապէս։

Ծաղրածուն ուրիշ բան մըն ալ չատ կ'ընէ։ ահաւոր կատակ մը։ — մանուկը ցոյց կուտայ իրեններուն ոչ միայն բացառիկ հանճար այլ նաեւ անզուդական գեղեցիկ։ Օր մը որո՞ւ հետ ամուսնացնել ասանկ հրաշալի մը։ — ահա հարցը եւ հոգը։ Ոմանք այս երկու դլխաւոր կատակները կը վերադրեն ծաղրածուին բարութեան։ — Բարեմիտնե՛րը……

### ×

Ժամանակին ոլաքին վրայ մանուկը եղած է երիտասարդ։ Ժամանակը իր նորանոր խաղերուն թատերավայրը կ'ընէ երիտասարդին միտքն ու հոգին, ինչպէս նաեւ մարմինը։

Տղան իր հայրն ու մայրը կատարեալ էակներ կը կարծէր՝ հիմա տարբեր կարծիք ունի անոնց մասին։ Անոնք յետադիմական են, տղէտ են ու աններկայանալի։

Երիտասարդը ասպարէղ ունի, սակայն չունի բանդիտութիւն եւ փորձառութիւն։

Կ'երթայ կեանքին, զայն կարծելով վարդաստան։ Քանի կը մօտենայ ու մանաւանդ կը մտնէ կարծեցեալ դրախտէն ներս՝ կը հանդիսպի տատասկներու եւ վիհերու՝ ծածկուած ծաղիկներով։

Վարդաստանին իւրաքանչիւր փուշը ծուէն մը կը խլէ իր յաւակնութիւններէն, որոնք սնկազդի ըլլալով՝ կրկին կ'աճին ու կը բազմանան։

Երիտասարդը եթէ առեւտրական ասպարէզի պիտի հետեւի՝ կը յաւակնի ըլլալ, քիչ ատենէն, միլիառատէր մը, ինչպէս Ռոչիլտը, Բաքէֆէլլը կամ Գալուստ Կիւլպէնկեանը։ Աւա՛զ, քանի մը տարի վերջ, երիտասարդը կը նախանձի Ռոչիլտի յետին գրադրին։

Եթէ երիտասարդը պիտի հետեւի երաժշտութեան՝  
կը յաւակնի ըլլալ Պախ մը, Պէթհովէն մը, Շոփէն մը,  
Շուման մը, Կարա-Մուրզա մը կամ Կոմիտաս մը։ Քա-  
նի մը տարիէն կ'ըլլայ աւաղերգու մը...

Եթէ դերասանութեան պիտի հետեւի՝ կ'երազէ ըլ-  
լալ Դալմա մը, Քին մը, Տավիտ Կարիք մը, Սալվի մը,  
Նովէլլի մը, Քոքլէն մը, Մունէ մը կամ Աղամեան մը։  
Քանի մը տարիէն կ'ըլլայ ափսոսերգակ մը։

Եթէ բանաստեղծ է՝ կ'երազէ ըլլալ Տանթէ մը, Կէօ-  
թէ մը, Պայրըն մը, Պոտլեր մը կամ Մեծարենց մը,  
Վարուժան մը։ Քանի մը տարիէն կ'ըլլայ Սրապիոն Ա-  
րամեան մը։

Ու այսպէս, ընդհանրապէս :

Օր մըն ալ երիտասարդը իր բոլոր յաւակնութիւնե-  
րով կը գտնէք ծունկի եկած, օրիորդի մը առջեւ որ հա-  
մակ պղպջակ է։ Օրիորդին սիրտը օճառ է, խելքը ջուր  
ու լեզուն շարժում, որով ամբողջ ինքնութիւնը պղպ-  
ջակ։

Երիտասարդը անպայման բանաստեղծութիւններ  
գրած է՝ իր սիրուհին նմանցնելով ծովածին Ափրոտի-  
դէին, պղպջակները նմանցնելով ծովուն փրփուրնե-  
րուն։

Երիտասարդը քնարը սրտին վրայ ու ձեռքը քնա-  
րին վրայ՝ կ'երգէ, ծունկի եկած ու կ'ըսէ։

— Ո՞վ, ո՞վ իմ ամենապեղեցիկս, ամենապաշտե-  
լիս, ամենաչքնաղս, դուն դլուխ-գործոցն ես մեր Ժա-  
մանակին... կը սիրեմ, կը սիրեմ, կը սիրեմ քեզ...  
յաւիտեան... դուն ծնած ես ինծի համար... ոչ այս-  
պէս չէ սիրած, ինչպէս ես կը սիրեմ քեզ... երեք ան-  
դամ կ'երդնում որ եօթն անդամ կը պաշտեմ քեզ...

Կը պատահի որ աղջիկը մերժեց զինքը, սիրահարը  
ա՛լ ամբողջ իր կեանքի ընթացքին կը ցանկայ այդ ան-  
հասանելի մնացած սիրուհիին, եթէ նոյնիսկ Ժամանա-

կը, հետզհետէ, իրեն տայ քանի մը հարիւր օրիորդ կամ կի՞ն: Զգոհացուած ցանկութեան անվերջանալի կատակերգութիւնը սիրահար մը կը քաշքչէ Գողգոթայէ Գողդոթայ, մինչեւ Տարտարոս:

Իսկ եթէ Օր. Պղպջակը փոխադարձեց իր զգացումը՝ Սէրը կ'ելլէ պտոյտի լուսնի լոյսով, ծովեղերքի փրփուրէ ժապաւէնով, լեռներու պարով, բնութեան դրախտներով:

Ու սոխակները կ'երգեն, ճաշակելով իրարու բերնի պատառը որ համբոյրն է.

— Ամբոս կ'ըմպեմ, կեռաս կ'ուտեմ...

— Գինի կ'ըմպեմ, սեր կ'ուտեմ...

— Աւելի, կը սիրեմ, աւելի... յառիտեա՞ն...

Ժամանակը կ'անցնի: Քանի մը ամիս վերջ, նոր ասուլիս:

— Առաջուան չափ չես սիրեր զիս:

— Կը սիրեմ, հոգիս:

— Այո, հոգիդ է որ կը սիրես, ոչ սակայն զիս:

Որքան անձնասէր ես: Տեղ մը կարդացի արդէն որ սէրը ինքնասիրութիւն է որ երբեմն ինքնամոռացութեան կը տանի ...

— Բաի՝ կը սիրեմ...

— Ճի՞շդ է որ կը սիրես դեռ...

— Կը սիրեմ դեռ...

— Այդ «դեռ»իդ պերճախօս է ու գէշ է անոր իմաստը ...

— Բայց սէրը անփոփոխելի եւ անայլայլելի չէ, ինչպէս Աստուածն է:

— Հապա սէրը աստուածութիւն մըն է, կ'ըսէիր...

— Կրկին կ'ըսեմ. աստուածութիւն մըն է, սակայն աստուածութիւնը չէ, հրեշտակս...

Ու նորէն համբոյրներ, նորէն երդումներ, նորէն նուազուն նայուածքներ, «ահ»եր ու «վահ»եր, որո-

նումներ եւ յարձակումներ, յանուն կենսական տարածութեան :

Քիչ մըն ալ կ'անցնի ժամանակը : Մերթ մին կ'ըսէ .

— Թող կանդնի ժամանակը, երբ մենք համբոյրի մը մէջ ենք...

Եւ սիրակտուց աղաւնեակները կը հեռանան իւրաքմէ :

Վիրաւոր կողմին կ'ըսեն.

— Հեռաւորութիւնը եւ ժամանակը կը բուժեն վէրքերու :

Կը բուժուին վէրքերը, յանուն նոր վէրքերու:

Վիրաւորը կը խորհրդածէ.

— Սէ՞րը... Անիկա նման է ֆէջի պույնուզիի...  
պէտք է հարիւր օխա ծամել՝ ունենալու համար մէկ օխա քաղցրութիւն : Ու տակաւին ուրիշ անպատեհութիւն ալ կայ : Սէրը այնպիսի ֆէջի պույնուզի մըն է որ կերած ատենդ կրնայ ճեռքէդ փախիլ երկու հատը ու թառիլ ճակտիդ վրայ...

Ու ժամանակը շատերու բերնով ըսել կուտայ .

— Ժամանակ է... ամուսնանալու:

Եւ հէք երիտասարդը կը հագուի, զուարթ դէմքով, իր սեփական մահուան սուզի սեւ հագուստը ու կ'ըլլայ... վեսայ :

Խեղճ աղջնակն ալ, նոյնպէս, կը ծածկուի իր առաջին ու զարդարուն ճերմակ պատանքով ու կ'ըլլայ... հարս :

Ու մարդոց ուրախութիւնը այս ամուլին դժբախտութեան ի տես :

Ու ժամանակին նոր խաղերը, ահաւոր տրամախտութեան մը մէջ, նորակաղմ զոյտին .

— Մե՛ղք եղաւ ինծի...

— Ալրեցա՛յ...

— Դուն ուրկէ արժանի էիր ինծի պէս...

— Իրաւ արժանի չէի քեզի պէս պատիժի մը...

Ու աշխարհի մէջ գտնուող գերիներու, բանտարկեալներու, նահատակներու եւ դժբախտներու հաշիւը բոնող ինքնակոչ քարտուղար մը, կը բանայ իր տետրակը ու կը զրէ. —

Երկու հոգի եւս

Նախորդ գումար՝ 2450961

Հնդհանուր գումար՝ 2450963 հոգի

(Աստուած ողորմի ամէնուն) :

Ժամանակը կը գառնայ՝ աշխարհի վրայ անցուած գլանի մը պէս՝ ամէն բանի տալով տափակութիւն մը, կարելի հաւասարութեամբ:

Երիտասարդը եթէ չունի Գաղափարական մը, իբրեւ անդաւաճան սիրուհի՝ աւելի քան եղկելի է:

Երիտասարդը, իր բոլոր կարողութիւններով, անկարող է գեռ ըմբռնել ժամանակին հեղնական ոգին: Խսկ եթէ ըմբռնած է, թող շատ չտխրի: Յանուն միթթարութեան, կրնայ ակնարկ մը պտտցնել աշխարհի համայնապատկերին վրայ՝ տեսնելու համար որ մեծ ծաղրածուն ի՞նչ խաղերու կը բերէ, անհատներէն աւելի, հաւաքականութիւնները, ամբողջ ազգեր:

Պիտի տեսնէ, օրինակի համար, մեծ ազգ մը (մեծ ազգերը միշտ քրիստոնեայ կ'ըլլան) որ կ'ամուսնանայ ուրիշ մեծ ազգի մը (աւելի ճիշտ ազգուհիի մը հետ), զայն կնութեան առնելով պաշտօնապէս: Ժամանակը կ'անցնի: Ամուսին ազգը, օր մըն ալ, կը խարէ իր կողակից ազգը, ու կը կենակցի ուրիշ կնոջ մը հետ, յետոյ երրորդի մը հետ, չորրորդի մը հետ: Զէ՞ որ Յիսուս ըստ ասիրեցէք զիրար»: Շատ սիրելու համար կանանց մը պէտք է: Եւ երբ մարդ կանանց ունենայ՝ մահմետական կ'ըլլայ: Ու երբ մահմետական ըլլայ՝ կը սիրէ մահմետականները: Ահա թէ ինչու քրիստոնեայ

ազդերէն ոմանք պաշտպաններն են մահմետականներուն:

Երիտասարդը, երկրորդ ակնարկով մը, պիտի տեսնէ ուրիշ քրիստոնեայ ազդ մը — միշտ մահմետականներու պաշտպան — որ ինքն ալ, կ'ուզէ ... սիրել: Եւ շատ ու շատեր սիրել: Կանանցներ հիմել կամ արդէն դոյութիւն ունեցող կանանցներէն ներս մտնել:

Ու երկարատեւ իրարանցում մը՝ որուն բուն շարժառիթը Սէրն է, ի՞նչ փոյթ թէ քիչ մը հեթանոս:

Եւ եթէ երիտասարդը հայ է, պիտի ըսէ.

— Այս համաշխարհային սիրութուքին մէջ ինչո՞ւ անմասն է մեր հայ ազդը: Եթէ էրիկմարդ չէ մեր ազդը՝ ուրեմն կնիկմարդ է: Եթէ կնիկմարդ չէ՝ ուրեմն էրիկմարդ է: Մէր ազդը կամ շատ ծեր է եւ կամ շատ մանուկ որ սիրելու եւ սիրուելու մէջ դեր չունի: Եւ կամ բարոյական ազդ մըն է ... դժբախտաբար:

Ու երիտասարդը հաշիշ կը փնտոէ, մոռնալու համար այնքան խոհեր, տեսիլներ, իրողութիւններ:

Ֆիզիքական իր կարողութիւններուն քով նիւթականի անկարողութիւնը...

Յանկարծ իր մէջ կը խօսի... տիեզերքը:

Ու երիտասարդը կը պարէ, մաս կազմելով տիեզերական ներդաշնակութիւն:

Զէ՞ որ պար մըն է արեգակնային դրութիւնը: Ինք իր վրայ դառնալով, շրջանը ընել արեւին, իր շուրջն ալ դարձնելով... լուսինի պէս արբանեակ մը:

Ու ճաղը, ճաղը որ կը վերաբաշտէ ժամանակին քրքիջները:



### ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՒ ՏԱՐԷՑԸ

Ժամանակին սլաքին վրայ — աւա՛ղ, ի խորոց սրտի — երիտասարդը եղած է տարէց:

Ժամանակը անդութիւն խաղեր սարքեր է անոր գըլ-  
խուն :

Տարէցը կը նայի ետին ու խօսքը ուղղելով իր անց-  
եալին, կ'ըսէ .

Գարուն կորուսեալ, դրախտ կորուսեալ, ու ինչ-  
քան յիմարութիւն մէկուն մէջ, եւ որքան տխմարու-  
թիւն միւսին մէջ : Սիրտ պէտք է որ դիմանայ կորուս-  
եալ արքայութեան :

Ամէն տարէց, առաւել կամ նուազ, նման է Հայիլէ  
Սէլասիէին : Կամ սնանկացած վաճառականի մը : Կը  
սկսի ինքնաքննութիւնը : Ի՞նչ կը մնայ իրեն ու ի՞նչ  
վիճակի մէջ...

Կը նստի հայելիին առջեւ :

Կը նայի աչքերուն . անոնք գրեթէ նոյնն են : Նոյնը  
չեն սակայն յօնքերը, թարթիչները, ներքեւի ակօնները  
ու շուրջի կնճիռները : Դուրս են ելեր ճակտի գիրերուն  
գիծերը : Քիթին քովերէն կէս օղակներ են կախուեր  
կարծես : Համբոյրները տարեր են իր շրթներուն կար-  
միրը : Հապա ակռանե՞րը . . . : Բերնին մէջ Անի քաղաք  
մը կայ : Իր ատամները նման են Անի քաղաքին կործա-  
նած պարսպապատերուն, բերգերուն, աշտարակնե-  
րուն, կամուրջներուն, զօրանոցներուն, դատարաննե-  
րուն, պալատներուն եւ եկեղեցիներուն : Երբեմն, այդ  
չէնքերուն մէջ չէնութիւն կար : Աշխարհական չէնքե-  
րուն մէջ իրախ կար ու կրօնական չէնքերուն մէջ տո-  
նակատարութիւն : — Ժամանակը արարացեր, հոռմ-  
ցեր, տաճկցեր է եւ գրաւեր ու քանդեր ամէն բան— :  
Սա ակռան, ատենին, Հովիւի եկեղեցին էր, հիմա ա-  
ւելի քան կիսակործան : Սա ակռան ալ Աւագ Դուռն էր,  
հիմա ծակած : Սա միւս ակռան Ս. Փրկչի տաճարն էր,  
հիմա փոփլ սկսած : Հապա սա ակռա՞ն, ատենին կը  
կոչուէր Դւնայ Դուռ, հիմա փլած : Սա ալ Ապուղամ-  
րենց աղօթատեղին էր, ներկայիս մէկ կողմը պակաս :

Սա միւս ակուանե՞րը, երբեմն էին սպիտակ մարմա-  
րիոն, զօրաւոր ու փառաւոր եւ կը կոչուէին Միջնա-  
րերդ, Առաքելոց տաճար, Բեխենց վանք, Մայր Եկե-  
ղեցի, աղօրիք: Եւ դեռ ինչ ճարտարապետական հրա-  
շալիքներ որոնց հետքը չէ մնացեր: Գոյութիւն ունե-  
ցողներն ալ՝ կան ու չկան վիճակով: Բառերը կոտրած  
քարերու նման կ'ելլեն գուրս: Խորութիւն, ողի մը,  
կարծես կ'երդէ Շոփէնի «Տիրութիւն»ը եւ «Անի քաղաք  
նստեր կուլայ»: Տարէցը հողոց կը քաշէ.

— Աւա՛ղ փառացս անցաւորի... Հաղար ափսոս  
Մոկաց Միրզէն... Բերանս նման է էն փլած տներ...  
Օ՛, երանի ըլլար այսքան միայն՝ տարողութիւնը  
աղէտին:

Ժամանակը իր անողոք կատակները սարքեր է, ա-  
մենուրեք, վերն ալ, վարն ալ ու մանաւանդ մէջը: Ժա-  
մանակը, նախ, կամ իւղոտած է տարէցը կամ չորցու-  
ցած: Իւղոտելը աւելի կատակերգական է: Տարէցը ար-  
ջալին է հիմա կամ խողացեալ: Ո՛ւր երիտասարդական  
ոլացքը ու բարտիի բարակութիւնը իր կերպարանքին:  
Մատնանշեցէք տարէց մը, հարցնելով իւնթի մը կամ  
մանուկի մը.

— Ի՞նչ դործ կ'ընէ սա մարդը:  
Ու հետեւեալներէն մին պիտի ըլլայ գուշակու-  
թիւնը.

— Կամ մսավաճառ է, կամ նպարավաճառ:  
— Ճարպի ճարպիկ վաճառական:  
— Բմբիչ:  
— Պուրծուա, խողատէր:  
Ժամանակը աւելի այլանդակելու համար իր խեղ-  
կատակուած զոհը՝ անոր փորին վրայ զետեղած է ճար-  
պեղէն գունդ մը որ կը դառնայ, թէեւ գժուար, Աստղի-  
կի մը շուրջը:  
Մտնենք, քիչ մը, տարէցին մէջ: Ժամանակը ինչ

խաղքութիւններ ըսես չէ ըրած : Ժամանակը իր աղտոտ  
լաթերը սա արիւնին մէջ է լուացեր : Ստամոքսէն թըմ-  
բուկ շիներ է ու ծաղրերդ մը կը թնդացնէ , սադայէլա-  
կան խանդով : Ժամանակը միզեր է տարէցին երիկամ-  
ներուն մէջ , թքեր ու խնջեր է անոր լեարդին մէջ , կազ  
է լեցուցեր անոր աղիքներուն մէջ : Ժամանակը տարէ-  
ցին երակներով դիւային տաւիդ մը շիներ է ու մահ-  
ուան քայլերդը կը փորձէ հնչեցնել յամրաբար : Ժամա-  
նակը որքան ծիծաղեր ու ինչքան ծրտեր է անոր կոկոր-  
դին լարերուն վրայ : Ժամանակը տարէցին թոքերը իր  
կուրծքէն կախեր է իրը փողկապ ու միմոսի մը նման  
խաղացեր է անոր սրտին հետ , իրը գնդակ : Ա՛հ , այդ  
սիրտը , որքան աւրուած է : Անոր կէսը կարծրացեր է  
ու միւս կէսը սակայն որքան փափկացեր : Պիտի պայ-  
թի կարծես այս յոդնած , այս մաշած գնդակը : Եւայլն:  
Գիտէ՞ք ինչքան ողբերդութիւն կայ այս «եւայլն»ին  
մէջ :

Մտնենք , քիչ մը աւելի ներս մտնենք : Հոս հոդին  
է : Այստեղ արդէն , ժամանակը իր կատակին չափը ան-  
ցուցած է : Սա հրաշքին նայեցէք , Աստուած իմ , Աս-  
տուած : Սա անողորմ հեղնութեան նայեցէք : Տարէցին  
հոդին երիտասարդացեր է ամբողջովին : Ի՞նչ թարմու-  
թիւն , ի՞նչ գարնան հոտեր , որքան ցանկութեան ծա-  
ղիկներ , ինչ պարտէզ , որքան իմաստութիւն եւ միան-  
դամայն խենթութիւն , ինչ եղեմական հովիտ , ինչ մե-  
ներդներ , ինչ բոցեղէն բանաստեղծութիւններ : Հոդին  
իր զեկը դարձուցեր է դէպի կուսանաց վանքը , ինչ ան-  
բարոյականութիւն :

Զմայլի՞լ , ապշի՞լ , ցաւի՞լ , ուրախանա՞լ : Հին չէն-  
քի մը մէջ նոր պարտէզ մըն է կառուցուեր :

Հոդերանի մը քննել տուէք սա հոդիին տարիքը :  
Մասնագէտը վստահաբար պիտի ըսէ .

— Այս հոգին... քսանէն քսանեւհինդ տարեկան... կայ, չկայ...

Ու յետոյ բժշկի մը քննել տուէք այդ հոգին պարունակող մարմինը, տարիք ստուգելու համար: Բժիշկը պիտի պատասխանէ.

— Քառասունըհինդ յիսուն տարեկան:

Ուրեմն հոգին երիտասարդ, մօտաւրապէս քսանեւհինդոց, իսկ մարմինը տարէց, մօտաւրապէս յիսուննոց: Ինչ ամբողջութիւն, ինչ խայտառականոց:

Աս ինչ հակասութիւն է, ով եղբայրներ, ինչ հակապատկեր, ինչ հակադիր կատակերգութիւն:

Տարէցը կրնայ ըսել, ամենայն իրաւամբ.

— Երբ երիտասարդ էի՝ ասպարէզը իմս էր, սակայն ոչինչ գիտէի: Հիմա ամէն բան գիտեմ, սակայն ասպարէզ չունիմ: Հոգիս յօժար է, բայց մարմինս տկար ։

Մարմինը հին տաճար, մէջը հոգին՝ նոր սուրբ կամ նոր սատանայ:

Մարմինը հին պալատ, մէջը հոգին՝ նոր թաղաւոր:

Մարմինը հին զանգակատուն, մէջը հոգին՝ նոր զանգակ:

Մարմինը հին ախոռ, մէջը հոգին՝ նոր վագերաձի:

Ամէն տարէցի մէջ մաս մը կայ Երեմիա մարդարէէն: Կ'ողբայ ու կ'ըսէ.

— Ամիսո՞ս... Երիտասարդութեանս չապրեցայ իբրեւ մարդ: Աքլոր մըն էի: Հաճոյքին տեւողութիւնը պահ մըն էր: Հիմա կը զգամ որ ամենայն ինչ արարողութիւն է... հիմա միայն՝ Երբ ա'լ կը մնայ ինձ ողբալ եւ կրծտել ատամանց (Եթէ մնացած են): Ա՛հ, Եթէ անդամ մըն ալ գամ աշխարհ կամ Եթէ Փառւստանամ...: Փորձառութիւնը, Երբ ուրիշինն է անօգուտ գիտութիւն

մըն է, երբ սեփական է, ուշ մնացած զիտութիւն մըն է :

Հարուստ տարէցը հրաշալի առուտուր մը կրնայ ը-նել : Անցեալին պատեհութիւնները բերել ու գնել : Ժա-ժանակը անոր ալ խերը կ'անիծէ սակայն, նախ անոր կեանքը վերածելով ծաղրանկարներու թերթօնի մը :

Տարէցը կը սկսի շատ խօսիլ, ճշգելու համար երի-տասարդական շրջանին սահմանադման խնդիրը : Երի-տասարդ մը երբեք երիտասարդութեան շրջանի տեւո-դութեան տարիները ճշգելու մասին չի խօսիր, դայն կարծելով անվերջ :

Տարէցը նման է հարուստի մը որ զրկուած է ուտե-լու կարողութենէն : Կամ ընդհակառակն նման է ճաշա-կելու կարողութիւն ունեցողի մը որ սակայն չքաւոր է : Վերջապէս սղաւոր արարած մըն է տարէցը : Յաճախ սուզը իր դլխուն վրայ կը կրէ... սեւ ներկելով մա-ղերը :

Թոփչքի եւ խորացումի ընդունակ է եղած տարէցը : Ի՞նչ է սակայն իր թոփչքը . — հեռացում, մոռացումի համար : Պարտուածի շարժում : Ի՞նչ է իր խորութիւ-նը... դարձեալ հեռացում, կրկին յանուն մոռացումի :

Տարէցը սակայն Աշունն է : Ոսկեծով արտերու, պտղառատ մրգաստան, հրուանդան փիլիսոփայու-թեան, բուխերիկ հայրութեան, ու ամպեր, ու քամի, ու ջերմութեան կեղրոնացում կամ նուազում, ու ար-ցունք, տխրութիւն, անձրեւ, լեռ, վտանգաւոր գաղաթ եւ անխուսափելի վայրէջ կամ անկում :

Տարէցը ձմեռանոց շէնք մըն է որուն մէջ կայ ջեր-մանոց պարտէզ մը, լի տարաշխարհիկ եղեմի մը ծա-ղիկներով ու ծառերով :

Տարէցը իր երազանքի վէպին մէջ, ինքն իրեն, իր-բեւ դլխաւոր դերակատար, տարիք տուած է քսանեւ-հինդէն երեսուն : Ոչ մէկ գնով, իր երազանքին մէջ, ինքն իրեն աւելի տարիք չի տար :

իսկ երբ հարցնես իր տարիքը, կըսէ ճշմարտութիւնը — եթէ այր է անշուշտ — ու կը սպասէ հետեւեալ գովեստին.

— Որքան երիտասարդ էք մնացած... բնաւ ցոյց չէք տար ձեր տարիքը:

Եւ յաճախ ճիշդ է:

Տարէց մը երբ համողուի որ յիսուն տարեկան է՝ կը ցուցնէ վաթսուն տարեկան: Իսկ երբ յիսուննոց տարէց մը հաւատայ որ երեսուն տարեկան է դեռ, կը մեռնի, օր մը, դեռ չեղած... քառասուն տարեկան:

Լաւ կ'ըլլայ եթէ հարցնենք մահամերձներուն.

— Խ՞նչ տարիք նշանակենք քեզի:

Ու պատասխանը պոնելէ վերջ կը դրենք, մահաղդին մէջ.

— Մեռաւ եօթանասունըլիեց տարեկան, իր գարնանամերձ շրջանին...

Ու սուտ խօսած չենք ըլլար. չէ՞ որ ձմեռը այնքան մօտ է գարնանամուտին:

Մարդը ծառ մըն է, տնկուած դժբախտաբար որդերու թագաւորութեան պարտէղին մէջ:

Մարդ ծառը ինչո՞ւ չվերածաղկէր, չորս եղանակներէն վերջ ...

Տարէց վիճակը այն շրջանն է՝ երբ ծառը բազմապտուղ է, որով ամէնէն աւելի «որդնոտած»:



## ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՒ ԾԵՐՈՒԻՆԻՒՆ

Ժամանակի սլաքի տակ տարէցը եղած է ծերունի: Սլաքը յաճախ, նետ է ու նշղրակ, ծերունիին սրտին մէջ՝ որ նման է զարնուած եւ ձիւներու մէջ ինկածթոչունի մը:

Ժամանակը դահիճի մը նման կը կատակէ ծերու-

նիին հետ, խաղալով անսպատկառութեամբ, անոր ձիւնափառ կամ լերկ դադաթին վրայ:

Ժամանակը գծաղրեր է ծերունիին դէմքին վրայ լարիւրինթոս մը, որուն մէջ կորսուեր է կեանքը իր շքախումբով:

Ծերունին աւերակ մըն է, որուն վրայ դիզուեր է ձիւնը: Լաւանները գրեթէ պաղած են ու ձիւները սառիլ սկսած :

Հին բերդ մը ահա, որուն պատմութիւնը լի է հերոսական արկածներով, անպատում նահատակութեամբ, փառքերով ու սուպերով...

(Անցորդներ, կը հրաւիրեմ ձեզ խորին յարգանքի):

Ասող մը անդունդ է իջեր: Սառոյցը իր բիւրեղով, աղամանդով ու լոյսով պսակ է կազմեր ծերունիին ճակտին չուրջ:

Մարմին մը որ նման է յիշատակներու խորչոմած տոպրակի: Հին պատմութիւններու հինցած մատեան մըն է, առջեւէն ու մէջերէն շատ էջեր պակաս:

Մինակութիւն մըն է ծերունիին: Իր սերունդէն այնքան քիչ ներկայացուցիչ մնացած է: Ո՞վ կը հասկնայ իր լեզուն, ճաշակը, ըմբոնումները: Ժամանակը ամէն բան փոխեր է, մանաւանդ չարափոխեր: Ծերունին ինկած է նոր դարու մը մէջ, նոր անձերու մէջ, իբրեւթէ ինկած ըլլար օտար եւ հեռաւոր երկրի մը մէջ, իբր լուկակ, չունենալով ծանօթ ու ծանօթութիւն:

Կեանքը, հակառակ պակսած ու բացակայութիւնը յաճախաղէպ դարձած ըլլալուն՝ եղեր է ծանր, ծանրածանր բեռ: Խաչ մը չէ այդ բեռը: Խաչերու պուրակ, փուշերու կատար, ամբողջ Գողգոթայ մը, լի այլոց մատնութիւններով, ապերախտութեամբ եւ ոճրադործութիւնով: Կ'ըսեն թէ աւելորդ բեռ մըն է իր կեանքը, որ կը ճնշէ ոչ միայն իր այլ մանաւանդ իրեններուն

վրայ: Զինքը կը համարին լրացած գրութենէ մը վերջ  
և կող անիմաստ «յետ գրութիւն» մը:

Իրեն համար իր կեանքի բեռը կը բաղկանայ մեղքէ  
ու մոլեխինդէ, իրար խառնուած: Այսինքն՝ քաղցրա-  
ցած թոյն: Անկարելի է բաժնուիլ անուշութենէն որ կը  
շատանայ հետզետէ: Միւս կողմէ կը յորդի թոյնը:

Ծերունին ժպիտը շրջանակուած է տիրութիւնով:  
Ան կը ջանայ, կարելի եղածին չափ, իր մեղքը տալ  
իրեններուն եւ մոլեխինդը պահել իրեն: Իսկ երբ կրծեն  
իր համբերութեան ամբողջ պաշարը՝ ան իր իմաստուն  
սրտմտութեան զինարանէն կը քաշէ նետ մը, ծայրը  
կ'օծէ թոյնով ու կ'արձակէ, երիտասարդական թափով:

Ծերունին առատաձեռն է օրհնութեան եւ անէծքի  
մէջ: Իր օրհնութիւնը Աստուծոյ արքայութենէն բեր-  
ուած լոյս է ու իր նզովքը Եհովայի կայծակ: Քաղու-  
թիւն չէ չվախնալ իր անէծքէն: Ամէնէն անողորմ կըտ-  
րիճը անդամ թող սոսկայ ծերունիէ մը, ուր մնաց կին  
մը: Մի դպիք իր ծերութեան:

Ծերունին կը սիրէ այլ ուղեւորութիւն մը: Վերա-  
դարձ դէպի անցեալ, վերապրում հին օրերու ու յետոյ  
յոդնասպառ գալուստ ներկային դերբուկներուն վրայ:

Եթէ թոռնիկ ունի՝ կը կրթնի անոր: Շատ կը սիրէ  
թոռնիկը որովհետեւ գիտէ որ անոր ապերախտութիւնը  
սլիտի չտեսնէ, թէեւ տեսնող ծերունիներ ալ եղած են:  
Կը սիրէ որովհետեւ մանուկ թոռնիկը իրեն կը նմանի:  
Մանուկն ալ ծերունի մըն է ու ծերուկն ալ մանուկ  
մըն է:

Եկէք քիչ մը մտնենք իր մէջ ու անկիւնէ մը նայինք  
իր հոգիին որ մահամերձ է իր հիւանդ մարմնին մէջ:  
Մի վախնաք ցուրտէն եւ աղքատութենէն: Զմեռուան  
մէջ ո՞վ վառարանը չի վառեր բացի սատկած կծծինե-  
րէն: Ո՞վ ըսաւ որ ջերմութիւն չկայ այնտեղ: Կրակ ու-  
նեցողները միայն հրաբուխները չեն. դեռ ի՞նչ կրակ-

ներ կան։ Եւ հոն ուր հուր կայ՝ հոն օձը չէ թմրած։ Դրախտի պէս աղուրոր է ծերունիին հոդին։ Արքայութիւնը իր մէջէն սկսեր է։ Իմաստուն մանուկ մը կը զբոսնու իր հոդիին մէջ։ Կը տեսնուին հնութեան վաճառատուններ, թանգարաններ, դեղնած պատկերներ եւ անպատճառ լուսեղէն դէմքը կնոջ մը որ մտերիմ ու հոդածու՝ կը փայփայէ ծերուկին մորթը, վերջին երազանքներու մէջ ապաստանած թագուհիի մը նման։

Ունայնութեան հովը չուշանար, կը փչէ եւ ոսկի երազները կը վերածէ փոշիի։ Այդ հովը կը մտնէ իր բերնէն ներս ու նախ կը փճացնէ քիմքը որ ալ չառներ հին համերը։ Հովին ուժգնութեան առջեւ կը ցնդի խելքը, կը պլպլայ տեսողութիւնը։ Իր հողմահար մտածումներուն փոշիները կը խցեն իր լսողութիւնը, խուցնելով զինքը։ Կ'ուտաէ սակայն։ Զեռքը կամ դպալը լեցուած է կարծես կաւերով ու բերանը կակուղ հողով։

Բիւրաւոր թելերով ինքզինքը կապուած կը զգայ աշխարհին, որուն ամբողջական Սուտն ու Սիսալը զինքը աւելի կը կապեն իրերուն, հոգիներուն։ Կը պահպանէ աւանդութիւնները։ Անառակներուն, ինչպէս խելօքներուն, միշտ իրատ կուտայ։ Անշուշտ ինք կ'ըսէ ու ինք կը լոէ։ Ու գուցէ կը մտածէ։

— Անբարոյականութիւնն ալ աւանդութիւն մըն է։

Ամէն ծերունիի մէջ նստած է պահպանողական մը։ Ո՞րքան անկեղծ է սակայն այդ պահպանողականութիւնը։ Եթէ անդամ մըն ալ կարենար երիտասարդանալ, պիտի ըլլար մինչեւ իսկ անիշխանական։ Շատ կը խօսի բարոյականէ ու միւս կողմէ որքան կ'ափսոսայ որ պէտք եղածին չափ մեղանչած չէ։ Մարդ միշտ ուրիշին մեղանչումը կը գտնէ կործանարար իսկ իրը դեղեցկացնող, ինչպէս երջանկացնող։ Կը զգայ որ սուղ եւ գուցէ անօգուտ եղած են սրբութիւնները, որոնք արժած

Են այնքան նահատակութիւն։ Կը դատապարտէ, անց-  
ևալին մէջ մնացած, իր անմեղութեան փակագիծերը։  
Մեղանչել անկարելի ըլլալով կը փարի Աստուծոյ  
եւ երկնային շքախումբին։ Հաղար անդամ աւելի, երի-  
տասարդ սիրահարի մը նման, կը փարի Կեանք սիրու-  
հին։

Ու միւս կողմէ, գրեթէ ամէն օր, կ'ընդունի Ժամա-  
նակին կոռուփները։ Կը դիմադրէ, կը նահանջէ, աչքերը  
կը լցուին, կը յարձակի ալ, կ'ընկճուի ալ։

Ով եղած ըլլայ, ինչ եղած ըլլայ, գրեթէ ամէն ծե-  
րունիի մէջ կայ հերոս մը ու հանճար մը, քանի որ ան-  
կեանքի տաժանելի ճամբորդութեան ընթացքին անցած  
է ամբողջ վշտի հովիտը եւ կոկիծի կիրճերը։ Ամէնէն  
անսուրբ ծերունիին մէջ խոկ կայ մարտիրոսական կեն-  
սագրութիւն մը։

Ու ամէն ծերունի մատուռ մըն է, որուն մէջ կամ  
շուրջը կան բազմաթիւ մեռեալներ, սիրելի գերեզման-  
ներ։

Քառասուն հեղ վա՛յ այն թշուառականներուն, ո-  
րոնք չեն արժանանար իրենց ծերունազարդ հօր կամ  
մօր լուսացնցուղ օրհնութեան։

Ու ճշմարտապէս երանեալ են անոնք որ իրենց  
մարմնոյն նշխարները զբահած են օրհնութեան շա-  
պիկով։

Յողնավաստակ ծնողներու օրհնութեան մէկ շիթին  
մէջ՝ գոյ է ովկէանոս մը բարեք։

Կեանքի ճամբուն վրայ ամէն ուղեւոր հարկ է հա-  
ւատայ օրհնութեան հրաշքներուն, ինչպէս նզովքին ու-  
ղիղ նշանառութեան։ Անէծքը անլրիպելի կայծակ մըն  
է երբ նետաձիզը սպիտակափառ լիր արքայ մըն է։

Յարգանքը թող ծանրանայ ձեր մտքին մէջ ու թող  
ամէնէն սէդ գլուխը խոնարհի։

Քանդի այր Աստուծոյ է ծերունին։

Վերջապէս ինկած է, երկարատեւ գուղարին մէջ,  
ծերունին:

Ոչ եւս է: Փակուած եւ կնքուած են իր աչքերը:  
Աշխարհը ալ յաւիտեան բացակայ է: Լուսանման ժպիտ  
մը, յաճախ, կը ծփայ իր անդորրագեղ դէմքին մագա-  
զաթներուն վրայ:

Այս այն անհուն պահն է երբ Ժամանակն իսկ, մա-  
սամբ կը կենայ յարգանքի:

Դուրսը, բոլոր ճամբաներուն վրայ ու ամէն սրտի  
մէջ, կեանքը կը հոսի, սակայն, խորհուրդ մը, պահ մը  
ծիածան կը նետէ արքայութենէն մինչեւ դժոխք:

Առաջին անգամ ըլլալով ծերունիին սիրտը կը  
հանդչի, քանզի պարպուած է խինդէ ու մանաւանդ կըս-  
կիծէ: Սիրտը այն բաժակն է որ մարդ միշտ կը պահէ  
առլցուն, մասնաւորապէս վիշտերով եւ յոյսերով:  
Նոյնիսկ երբ մարդ ունի վշտագերծ սիրտ մը, վիշտեր  
կը ստեղծէ՝ լեցուն պահելու համար այդ սկիհը: Ի՞նչ-  
քան տխուր եւ որքան տխմարական ստեղծագործու-  
թիւն :

Ահա դատարկ է սրտին սկահը, մտքին թասին հետ:

Անխլիրտ պառկած է ծերունին. կոնակը գետնին  
գալը կը խորհրդանշէ պարտութիւնը: Եւ ամէն ոք —  
ահա բացառութեան պակասը — դատապարտուած է այս  
անփառունակ պարտութեան:

Եւ սակայն վերջացած չեն Ժամանակին խաղերը,  
դիտապաստ դոհին վրայ:

Դեռ կը դործէ անողորմը: Քանզի դիակին մէջ դեռ  
մաս մը կեանք կայ: Մեռեալին միսերուն եւ ոսկորնե-  
րուն մէջ տակաւին կեանքին ակամայ շարունակութիւ-  
նը կայ:

Ժամանակին ստքին շարժումով դիակը կ'իջնէ փո-  
սին մէջ :

Գերեզմանին մէջ ալ, ինչպէս ամենուրեք, կը շա-  
րունակուի մեծ Ծաղրածուին յաւիտենական կատակեր-  
պութիւնը :



Ուրեմն ի՞նչ ընել ...

Որպէսզի ըլլայ նուազ դահճապետ մեծ Ծաղրա-  
ծուն ...

Ով մահկանացու եղբայրներ եւ քոյրեր. — Օդնե-  
ցէք իրարու, ներեցէք իրարու եւ սիրեցէք զմիմեանո :  
Եւ երբ ոչինչ ունենաք ընծայաբերելու ձեր նժանին,  
մատուցէք ժպիտ մը : Քանզի այն ճառագայթն է ժպի-  
տը, որ դրախտէն ժառանդ մնաց անմահութենին վորն-  
տուած այն տկար արարածին, որուն անունը մարդ ըլ-  
լալով հանդերձ, կը սոսկայ մարդ ըլլալէ, շատ ան-  
դամ : Զի մարդը պարտականութիւններով կը մար-  
դանայ :

Ժպիտը, իբրեւ լուսածաղիկ ու լուսահաց, բաշխե-  
ցէք, բաշխեցէք Ծաղրածուին բազմաչարչար զոհերուն,  
երբ մանաւանդ անոնք հագած են ծերութեան ծանր  
պատմուճանը :

Գաշան, 1938

# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՍՎՈՒԹՅՆԵՐՈՒ

(Եաբսարտեան հարստութիւն)

242 - 404 (Ց. Ք.)

Աշխարհագրութիւնը .— Ասավուտիան 350.000 քառ. քելոմետր տարածութիւն ունեցող երկիր մըն էր : Ասավուտիայի սահմաններն եղած են Հիւսիսէն Ֆահարիստանը, արեւելքէն Բարատէնիան եւ Ռուկատիստանը, հարաւէն Ալիակիան, իսկ արեւմուտքէն Բալալուտիան : Հիմա, երբ հասկցուեցաւ թէ ո՛ւր կը գտնուէր Ասավուտիան՝ պէտք է զիտնալ որ անոր վերին մասը լեռնային էր ու վարինը դաշտային : Հիւսիսը կը գտնուէին Անտի Ամատա եւ Մաւրովունա լեռնաշղթաները : Ասավուտիան իր փառքի օրերուն՝ ընդարձակած էր իր սահմանները, հարաւէն համնելով մինչեւ Կանանչ ծով : Երկիրը կ'ոռոգեն բազմաթիւ գետեր, որոնցմէ գլխաւորներն են Օձ, Սուր, Կայծակ, Կորա եւ Եռուլահ՝ որուն ափերուն վրայ շինուած էր մայրաքաղաքը Պարլապան : Ունէր լիճեր ալ որոնց մեծագոյնը կը կոչուէր Վասա : Գլխաւոր քաղաքներն էին Մասալա, Եաքսարտուպոլիս, Եւսքինոս, Մականի, Ճերա : Երկիրը հարուստ էր Ճիերով, ջորիներով, աւանակներով ու խոզերով : Կ'արտադրէր ցորեն, գարի, հաճար, խաղող, լուբիա, ճակնդեղ եւ մոլեխինդ :

Շըջապատուած էր Երկիրը թշնամիներով — բոլոր Երկիրներուն պէս — սակայն իր գլխաւոր թշնամին ներսն էր : Գլխաւորը ...

Յեղը. — Ասավուտները կը պատկանէին Արխական ցեղին իւրալեան ճիւղին : Կ'ըսուի թէ գաղթած են հիւս . Ճնդկաստանէն ու ատեն մը դէս ու դէն թափառելով օ- դափոխութիւններ կատարելէ վերջ՝ հաստատուած են Վրկանի հիւսիսը . յետոյ անցնելով արեւմուտք՝ հիմ- նած են իրենց հայրենիքը , Եռւլլահ դետին հովիտին մէջ :

Ասավուտները բազմաթիւ ժողովուրդներու պէս բարի , համբերատար , կոշտ ու տգէտ էին : Աղսոտ ըլ- լալէ աւելի քաջ էին՝ քանի որ չէին վախնար աղտեղու- թենէն :

Բարձրահասակ էին , երկարավարս ու մօրուսաւոր , կապտաշուի եւ գեղակազմ :

Կրօնէը. — Կոապաշտ : Բոլոր արտուածութիւնները ներկայացուցած էին սուրի կերպարանքով : Այդ մետա- ղէ սուրերը կախուած էին մեհեաններուն առաստաղէն : Ո եւ է մէկը կրնար առնել այդ սուրերէն մին ու ըլլալ անձնասպան : Այդ կարգի անձնասպանութիւն մը կը հա- մարուէր նուրիրական : Խորապէս կը հաւատային որ ինքնասպանը կ'արժանանայ Ճումմիի պարտէզներուն (արքայութիւն) : Աստուածահայրը մեհեանին կերպոնէն կախուած մեծ սուրն էր , սաղայէլի կերպարանքով ու կը կոչուէր Ասամաթ : Սուր մըն էր պատերազմի աս- տուածը որ կը կոչուէր Քաբութ : Սուր մըն էր նոյն- պէս սիրոյ աստուածուհին որ կը կոչուէր Սիլիպիլլի : Նոյնպէս սուրեր էին իմաստութեան , Արդասաւորու- թեան եւ նոյնիսկ Խաղաղութեան աստուածները : Մա- թեան եւ նոյնիսկ Խաղաղութեան աստուածներով : Այդ սո- սալա քաղաքը անուանի էր իր մեհեաններով : Այդ սո- տանէն հիւսիս՝ կը գտնուէր Սուրբ լեռը որուն զմբէ- թին ներքեւ , շքեղ պալատներուն մէջ կ'ապրէին աս- տուածները : Կը սպասէին , Հրէից եւ Սիամցիներուն պէս , փրկէչի մը գալստեան (Մանուրա) : Կը հաւատա- յին բարի ոգիներու , չար ոգիներու , ինչպէս նաև չէ-

զոք ողիներու։ Պայքար կար բարի եւ չար ողիներուն մէջ ու ոչ ոք գիտէր թէ ո՛ր կողմին պիտի պատկանի յաղթանակը։ Ամէն ինչ չէզոքներուն կամքէն կախուած էր։

Զանազան տեղեկութիւններ. — Ասավուտիայի մէջ, ամէն ոք, կը համարուէր ստրուկ։ Գիւղացին ստրուկն էր իր տիրոջ, քաղաքացին ստրուկն էր քուրմերուն, զինուորականներուն եւ աստիճանաւորներուն։ Ասոնք ալ, տէրերուն հետ, ստրուկներն էին թագաւոլին, որ իր կարգին ստրուկն էր Սուր աստուծոյն։ Կը բաժնուուէին ստրուկները երկու դասակարգի. — ազնուական եւ ոամիկ։ Իրական ստրուկները գիւղացիներն էին ու շխատաւորներ։ Ամէն գիւղի մէջ կար աշուարակ մը, որուն վերի յարկին մէջ կը բաղմէր տէրը, իրեններով, կ'ուտէր, կը խմէր, կը զուարձանար, հսկելով շէնին ու դաշտերուն մէջ դործողներուն վրայ։ Կը պոռար մերթ տէրը, ստենառեան ձայնով. — « Ամէն բան կը տեսնեմ, ամէն բան կը լսեմ, ամէն բան գիտեմ։ Քիչ աշխատողը կ'ուտէ ծեծ, չարաչար աշխատողը՝ սոխ ու հաց։ » Կը մոռնար աւելցնել տխուր ճշմարտութիւն մը. « Աշխարհի մէջ ամէն բարիք կը պատկանի բնաւ չաշխատողին։ » Տիրոջ բացակայութեան լրտես մը կը կանգնէր աշտարակին մէջ։ Ամիամիտոս պատմէչը, խօսելէ վերջ «տէր»երուն եւ ստրուկներուն վրայ, կը գրէ. « Օր մը, այս բոլոր անիրաւութիւնները պիտի պատկանին միայն Անցեալին. ու Անցեալը իր ամօթէն պիտի ծածկէ իր երեսը, Ապագային առջեւ։ » Միամիւտ Ամիամիտոս... Գլուխը վեր վերցնէր ու տեսնէր որ 17 դար վերջը, Անցեալը ծածկած է իր երեսը... սոսկումէն միայն։

Ասավուտները կը զբաղէին գերիներու առուտուրով, ձկնորսութեամբ, ձիու գողութիւնով։ Իբրեւ արհեստ՝ սուսերագործ, վիրաբոյժ, վհուկ, ըմբիշ, գինե-

գործ։ Գիւղացիները խաշնարած ու երկրադործ։ Զօրաւ ւոր հակում ունէին զէպի բանաստեղծութիւն, երաժշտութիւն եւ պար։

Ասավուաները իրարու որպիսութիւնը հարցնելու համար կ'ըսէին. — « Լաւ կը ծամե՞ս », « ակռայի ցաւ ունի՞ս », « փորդ կո՞ւշտ է », « վերջերս կրցա՞ր մարդ խարել, հացդ ուտելու համար »։

Ասավուաները հասկնալու համար թէ տարւոյն մէջ պատերազմ պիտի ըլլայ կամ ոչ՝ կը բազմեցնէին գահի մը վրայ իրենց քրմապետը, որուն առջեւ հարիւրաւոր մերկ կոյսեր կը պարէին։ Պարուհիներէն եօթը հոդի պարտէին քրմապետին առջեւ գալ ու ցուցազրել յայրաւու տեսարաններ՝ եթէ կրօնապետը չշարժէր ամբողջ խմբապարի ընթացքին, որ կը տեւէր ժամեր, այդ տասրին ապահովուած կ'ըլլար խաղաղութիւնը։ Եւ որովհետեւ կարելի չէր որ ծերունի քրմապետը յաջողէր այդքան ժամանակ, այդքան շարժուն եւ մանաւանդ շարժեցուցիչ պատկերի մը առջեւ անշարժանալ, որով առմէն տարի տեղի կ'ունենար պատերազմ։ Ասավուաները սրապաշտ ըլլալով կ'ըսէին. « Կեանքի մէջ սուրը ամէն տեղ է »։ Ասավուաները կը ճաշէին սուրով, կը քնանային սուրով ու իրենց մեռելները կը թաղէին սուրով։ Սովորութիւն ունէին օտարականները անուանելու « վայրենի »։ Ուրիշ ժողովուրդներ ալ ունեցած են նոյն սովորութիւնը։ Իւրաքանչիւր ժողովուրդ դիւրութեամբ տեսած է վայրենութիւնը իրմէ դուրս գտնուողներուն մէջ։ Իրմէ դուրս գտնուողներն ալ տեսած են իր վայրենութիւնը։ Ամէնն ալ իրենց իրաւունքին մէջ են։

### Ե Ա Գ Ս Ա Ր Տ

Ասավուափայի սպարապետը Եաքսարտ՝ դաշունակարելով Եւսքինոս Բ. թագաւորը՝ բարձրացաւ գահ

(242) : Մահուան դատապարտեց չորս նախարար : Այսպ  
մէս՝ վերջացաւ կորիլուսեան հարստութիւնը ու հիմ-  
նուեցաւ Եաքսարտեանը որ Ասավուտիայի վերջին հա-  
րըստութիւնն է :

Եաքսարտ հիմնեց Եաքսարտուպոլիսը, սակայն,  
միշտ հարբուխ ստանալուն, լքեց նոր քաղաքը ու հաս-  
տատուեցաւ բուն մայրաքաղաքին՝ Պարլապայի մէջ։  
Իր օրով Ասավուտիան ապրեցաւ խաղաղութեան բացա-  
ռիկ շրջան մը։ Եաքսարտ շինեց ճամբաներ, ջրանցք-  
ներ, հիւանդանոցներ, չինցնելով բազմաթիւ ոստան-  
ներ :

Եաքսարտ ժողովուրդէն կոչուեցաւ « Միայն հինգ  
անգամ ոճրագործ՝ բարի թագաւորը » :

Եաքսարտ, իր վերջին տարիներուն, եղած էր ան-  
դամալոյծ, ճախ կողմէն։ Կը պատմուի թէ փոթորկոտ  
օր մը, երբ Եաքսարտ թաղաւորը ընկողմանած բարձ-  
կնեարի վրայ, իր պալատին մէկ պատշգամին մէջ, կը  
դիտէր բնութեան կատաղութիւնը, ճարճատող կայ-  
ծակներէն մին կ'իջնէ իր վրայ ու կը մտնէ իր մէջ։ Կայ-  
ծակը փոխանակ մահացնելու արքան, ընդհակառակն  
անմիջապէս կը բուժէ՝ ոտքի հանելով թաղակիրը։  
Եաքսարտ թէեւ իր անդամալոյծ վիճակէն կը փրկուի,  
սակայն, կլած ըլլալով կայծակ, կը սկսի յարատեւո-  
րէն շարժիլ ու ցնցուիլ։ Եաքսարտի այդ յարաշարժ,  
տարօրինակ վիճակը տեսնելով՝ հասարակութիւնը կը  
կարծէ թէ կը պարէ իր թագաւորը։ Ժողովուրդը ինքն  
ալ ընդօրինակելով իր արքային շարժուձեւերը կը հնա-  
րէ աղդային պար մը որ կը կոչուի « Յունցիկ », ինչ-  
պէս նաեւ « Յուցանք »։ Այդ հին « Յուցանք » պարը  
վերջերս վերարտադրուած է անդիացիի մը կողմէ,  
կոչուելով « Սուինկ »։

Եաքսարտ թագաւորեց 33 տարի։

## ԿԱՏՎԱԾ ՎԱՆԿԵԼԻ

Երբ մեռաւ Ասավուտիայի ծերունի թաղաւորը Եաքսարտ (275 Յ. Ք.) , գահը ժառանգեց իր որդին Վանկէլի : Բարձրահասակ, թիկնեղ, պլուզ աչքերով ու սաղաւարտուած մաղերով անձ մըն էր Վանկէլի : Անսանձելի բնաւորութիւնով : Իր առաջին գործը ըրաւ՝ ջարդել իր հպատակներէն եօթը հաղար հողի , սարսափ տարածելու համար : Այդ ջարդը կոչուեցաւ « Արշալոյանի վարդեր » : Սովորութիւն ունէր յարձակելու, արքունիքին մէջ գտնուող կիներուն եւ այրերուն վրայ եւ զանոնք խածնելու : Այս պատճառով կոչուեցաւ « Կատղած » :

Ասավուտիայի եւ Ուլկատիստանի թաղաւորները միշտ խաղմերու մէջ եղած էին երկու երկիրներուն մէջ տարածուած աշխարհի մը համար որ կը կոչուէր Բարատէնիա : Այս հողամասը ունէր 40.000 քառ. քիլոմետր տարածութիւն եւ հոն կ'ասլրէր 700.000 հողիէ բաղկացած բնակչութիւն մը , խառն Բարատէնիացիներով , Ացած բնակչութիւն մը , խառն Բարատէնիացիներով , Ասավուտներով եւ Ուլկատներով : Կատղած Վանկէլիի գահ բարձրացած շրջանին՝ այդ նահանգը կը դտնուէր Ուլկատիստանի սահմաններուն մէջ : 700.000 բնակիչ Ուլկատիստներու մէջ , 250.000 Ասավուտներ եւ նոյնքան ալ Ուլկատը ներ : Ասավուտ թաղաւորները կ'ըսէին .

— Բարատէնիան զաւակն է մայր հայրենիքին : Բարատէնիան կը պատկանի Ասավուտիային :

Իսկ Ուլկատներու թաղաւորները կը յայտարարէին :

— Բարատէնիան որդին է Ուլկատիստանին : Զաւակը հօրը կը պատկանի :

Վանկէլի որոշած էր աղատարդել Բարատէնիան : Ուլկատիստանի թաղաւոր Զահամատ Ղուտիսին ալ վըճ-

ուած էր պաշտպանել Բարատէնիայի ազատութիւնը:

Վանկէլի վերակազմել տուաւ բանակը ու վերին հրամանատարութիւնը յանձնեց Քոլա զօրավարին, որպէսզի երթայ ու վերագրաւէ Բարատէնիան:

Բանակին շարժած օրը, Վանկէլի, կատղած, ճառ մը խօսեցաւ իր զինուորներուն եւ զինուորականներուն, ըսելով.

— Պիտի երթաք Ուլկատ վայրենիներուն դէմ, բարպարոսներու պէս կոռուելու: Զենէ ով որ ողջ դառնայ, առանց յաղթութեան, կը ջարդեմ: Զենէ ո'վ որ առանց անձնական քաջազդործութեան ետ դառնայ, տանջանքով կը սպաննեմ, նոյնիսկ յաղթութեան պարագային: Գացէք ու մեռցուցէք՝ եթէ ապրիլ կ'ուզէք:

— Կեցչ՝ մեր յաղթական, մեր փառապանծ թագաւորը, աղաղակեց բանակը ու ճամբայ ելաւ:

Ասավուտները խորին համզզումը ունէին որ կը կոռուին, յանուն արդարութեան: Ուլկատներն ալ խորին հաւատքը ունէին որ կը կոռուին յանուն ազատութեան:

Երկու բանակները իրար դարնուեցան Զիմկայա կոչուղ դաշտին մէջ, մերձ ի Բարատէնիա:

Ուլկատներու բանակին մէջ կը կոռուէին բազմաթիւ ցեղեր՝ Գըփչաքներ, Զաղաթաներ, Թողուզներ, Չըչփակներ, Խալմուկներ, Նուլուխաթմաներ, Եւայլն:

Մէկ կողմը կը կոռուէր վայրենութիւնով, միւս կողմը բարբարոսութեամբ: Խառնուրդին մէջ գերի բռնուեցաւ Ուլկատներու սպարապետը Փիր Մանքօ: Ուլկատ բանակը երեք կողմէ պաշարուեցաւ ու դրեթէ ընաջնջուեցաւ: Բարատէնիան անցաւ Վանկէլիի տիրապետութեան տակ: Այդ ճակատամարտին մէջ մեռան վաթսուն հաղար հոգի, երկու կողմէն:

Քոլա զօրավարը յաղթական մուտք մը ըրաւ Ասավուտիայի մայրաքաղաք Պարլապայէն ներս, անցնելով յաղթական կամարներու տակէն, ընդունուելով ծափե-

րով, ծաղիկներով, դրօշներով, գալինիներով, երգերով  
ու երաժշտութիւնով:

Գիշերը լուսազարդուեցաւ քաղաքը: Ժողովուրդ,  
նուագ եւ ըմպելի: Զինուորներ ու կիներ:

Մեծ հրապարակին վրայ քակորով, փինով ու փայ-  
տերով պատրաստեցին խարոյիկ: Կեդրոնը տնկեցին  
սիւն: Այդ սիւնին կապեցին, մերկ վիճակի մէջ, Ուլկա-  
տիստանի զօրապետ Փիր Մանքոն:

Պիտի վառէին խարոյիկը, առաւօտուն միայն: Եղա-  
նակը ձմեռ ըլլալով, Փիր Մանքօ զօրավարը կը պոռար.  
« Շուտ այրեցէք զիս, ապա թէ ոչ պիտի սառիմ »:

Տեղի ունեցաւ անսանձ խրախնանք որ տեւեց եօթը  
օր, տիւ եւ գիշեր: Կոչնականներով կը յորդէր մեծ բա-  
գոսարահը որ ունէր քովնտի բեմեր, օթեակներ, խո-  
րաններ, վերնատուններ, շատրուաններ ու խուցեր:  
Աստղաձեւ դահլիճին մէջ իրարու կը յաջորդէին խա-  
ղեր, պարեր, երգեր, ներկայացումներ եւ աճպարարու-  
թիւններ: Պերճաղիճները կը զուարձացնէին իշխաննե-  
րը, զինուորականները եւ բոլոր բազմականները: Ան-  
պակաս էր ելեւմուտքը կամարակապ դուներուն մէջ:  
Ստրուկները կը կրէին երէներ, խորտիկներ, համա-  
դամներ, ձուկեր, պտուղներ ու դինիներ:

Խրախին վերջին օրը կը մերձենար իր վախնանին:  
Բարբարոս բագոսատօնին մէջ, զանազան պատճառնե-  
րով, սպաննուած էին տասնեւչորս հոգի, պարուհի, ա-  
ղախին, զինուորական եւ աղիճ: Կը նշանակէր որ բա-  
ւական վայելուչ անցած էր հանդէսը, քանի որ կոչնա-  
կաններուն մեծ մասը ողջ էր: Դէպէ մը սակայն եկաւ  
վերջ տալ վայելչութեան: Խումբ մը զօրականներ,  
տասներորդ անդամ ըլլալով, բաժակ առաջարկեցին  
Քոլա յաղթական զօրավարին կենացը:

Վանկէլի թագաւորը բոնուեցաւ կատաղութեան  
մոլուցքէ մը ու շանթահարեց Քոլա զօրավարը դաշոյնի

Հարուածով մը, յետոյ անոր հիացողները պատշգամէն նետեց վար, մարմարներուն վրայ: Քսան հոգի մեռցուց սիւներուն մէջ, քանի մը հոգի ճզմեց դուռներուն մէջ, ուրիշներ փոեց գետին ու կոխկրտեց եւ կոխկրտել տուաւ, տասը զոյդ՝ մարդ՝ երկուքական երկուքական բոնելով՝ պատերուն զարկաւ, գլուխներ ջախջախելով ու պատերը ծռելով: Կը խոյանար մէկ սեղանէն միւսը ճզմելով, կոտորելով, չարդելով ամէն բան: Բաւական կիներ ու այրեր կորան լեզապատառ, ուրիշներ զիրար սպաննեցին: Միայն իր ձեռքով մեռցուց հարիւր քսան մարդ, իսկ իր մարդիկը մեռցուցին երկու հարիւր յիսուն կոչնականներ: Այդ օրը կոչուեցաւ պատմականօրէն «Գինիի եւ Արինի Օր»:

Այդ օրէն զրեթէ տարի մը վերջը՝ Զահամաթ Ղուտտի թագաւորը, նոր բանակի մը գլուխը անցուց իր անդրանիկ որդին՝ Մուր Ուխատա իշխանը, որ արշաւեց Բարատէնիա ու մէկ շաբթուան մէջ գրաւեց նահանգը, սրահարելով բնակչութեան մէկ մասը: Ասավուա զօրքը նահանջեց, կրակի տալով Բարատէնիայի դիւդերն ու քաղաքները:

Այս տիտուր լուրը երբ Վանկէլիի պալատը հասաւ՝ բոլոր պալատարնակները փախան արքունիքն քանզի պինդ կատղած էր թագաւորը ու խածնելիք մարդ կը վնատոէր: Վանկէլի երբ պալատին մէջ վազելով մարդ մարդասանք չդտաւ՝ սկսաւ իր ձեռքը խածնել ու ցաւէն ոռնալ :

Ամիս մը վերջը Վանկէլի գլուխը անցած բազմացեղ բանակի մը, հաւաքուած հիւսիսէն ու արեւմուտքէն, քալեց Մուր Ուխատային վրայ: Ահաւոր եղաւ պատերազմը եւ Վանկէլի վերագրաւեց Բարատէնիան:

Ուկատներու արքան կու չտուաւ այդ նախատինած քը ու տարի մը յետոյ, ամբողջ արեւելքը սպառազինած, խուժեց Բարատէնիայի վրայ:

Քար քարի վրայ չմնաց : Առվլ եւ հիւանդութիւնները հնձեցին մնացեալ ժողովուրդը : Զահամաթ յաղթական էր : Մօտեցաւ Ասավուտիայի հողերուն, դրաւեց գաւառներ, կոտորելով, փճացնելով, այրելով մէն բան : Վանկէլի հազիւ յաջողեցաւ փախչիլ : Վեց ամիս վերջ նոր բանակով մը երեւցաւ Վանկէլի ու դըժուարութեամբ յափշտակեց Բարատէնիայի կէսը :

Աւանդութիւնը կ'ըսէ թէ, այդ շրջանին, օր մը, Բարատէնիայի մէկ անտառին մէջ, կատղած Վանկէլի թագաւորը, ելած էր կինծի որսի : Նոյն օրը ու նոյն անտառին մէջ որսի ելած էր նաեւ Զահամաթ թագաւորը : Երկու արքաները, շրջապատուած հետեւորդներով ու շուներով, կը հանդիպին իրարու :

Զահամաթ ձիուն վրայէն կը պոռայ .

— Ո՞վ ես, ո՞վքեր էք :

— Ես Վանկէլին եմ, Ասավուտներու առիւծը : Դուն ո՞վ ես հապա :

— Ես ալ կորիւն Ուլկատներուն մեծ առիւծն եմ,

Զահամաթ Պուտաին եմ :

— Տիավոլօ, կը պոռայ Վանկէլի կատղած :

— Շայթան, կը պոռայ Զահամաթ :

— Ի՞նչ յանդգնութիւնով զօրք կը բերես ինծի պատկանող Բարատէնիայի վրայ :

— Բարատէնիան իմ հայրենական հողս է :

— Իմ պապերս երեք դար տիրեր են Բարատէնիայի :

— Անոնցմէ առաջ իմ ցեղակիցներս հինգ դար բնակեր են ա'յնտեղ :

— Բարատէնիան մեր մայր հայրենիքին հարազատ զաւակն է :

— Բարատէնիան մեր աչքին լոյսն է, մեր թոքը, մեր սրտին հատորը : Մեր երկրին առաջին զաւակն է ան :

Այդ պահուն Բարատէնիացի Պարպանաս ծերունի ճղնակեացը կ'անցնի անտառէն, ու լսելով անոնց վէճը, կ'ըսէ.

— Զուր տեղը մի՛ վիճիք, ո՞վ թագակիրներ, ու մի՛ կոռուիք մանաւանդ: Դացէք հողին հարցուցէք որ ձենէ որո՞ւն կը պատկանի: Զեզ կը վստահեցնեմ որ քարերը պիտի աղաղակեն ու հողերը պիտի պատասխանեն:

Կ'ըսեն թէ այս ըսելէն յետոյ Պարպանաս մերկիմաստակ փիլի սովան աներեւութացաւ, լոյսի մը նման:

Վանկէլի եւ Զահամաթ Ղուտափի թագաւորները, իրենց ձիաւորներով ու չուներով, կ'ուղղուին դէպի մօտակայ դաշտը եւ այնտեղ կը հարցնեն հողին.

— Ե՛յ Բարատէնիայի հող, շո՛ւտ, ըսէ՛ մեղի, մենէ ո՞ր մէկուն կը պատկանիս:

Ու հողը կ'աղաղակէ, խորունկէն.

— Ես հող եմ: Կը պատկանիմ անոր որ կը գործէ իմ վրաս: Ուռողեցէք զիս քրտինքներով: Մարգրիտներու կրնամ փոխել քրտինքները: Մինչդեռ դուք կ'ողոզէք զիս արիւնով, անպատուելով Արարչագործութիւնը: Ոչ ոքին կը պատկանիմ ձենէ: Դո՛ւք էք որ կը պատկանիք ինծի:

Աւանդութիւնը կ'աւելցնէ որ պատասխանէն դըժդոհչ՝ երկու արքաները կը մենամարտին տեղւոյն վրայ ու երկուքն ալ կը մահանան եւ կը թաղուին նոյն հողին մէջ: Կատղած Վանկէլիի գերեզմանին վրայ կը բուսնի եղիձ, իսկ Զահամաթի գերեզմանին վրայ ալ՝ ուղտափուլ:

Քիչ ժամանակ վերջը Բարատէնիացի հայրենասէր մը, Հարմինէ, կը յայտարարէ. — «Մեր Բարատէնիային հայր կը ներկայանայ Ասավուտիան: Հայր կը ներկայանայ նաեւ Ուլկատիստանը: Մեր չարչարուած Բարատէնիան անհարազատ որդիի տեղ կը դնեն: Բարա-

տէնիան չափահաս զաւակ մըն է և ա'լ հայրերու խը-  
նամքին կարօտ չէ : Կը բաւէ որքան այրած է իր բերանը  
հայրերու բարեխնամ վերաբերումէն : Ան այլեւս ի'նք  
պէտի անօրինէ իր ճակատագիրը : Կը յայտարարէ ան-  
կախութիւն : Կեցցէ՛ աղաս Բարատէնիան » :

### ԳԱՂՏՆԱՍԵՐՆ ԱՄԱՍԹՐԻՍ

Կատղած Վանկէլիի յաջորդեց իր երէց որդին Ա-  
մասթրիս (281), որ կասկածելով իր եղբայր Ապոնոտի-  
կոսէն, իբրեւ դաւաճան, Թիրաս վարչապետին խոր-  
հուրդ տուաւ սպաննել «ապիրատ»ը : Օր մը վերջ կա-  
տարուած էր Ամասթրիսի փափաքը : Արքայեղբօր մահը<sup>1</sup>  
կը վերագրուի անձնասպանութեան : Ամասթրիս կը  
սպայ եւ կախնել կուտայ քանի մը կասկածելիներ : Ա-  
մասթրիս, խիստ զաղոնասէր ըլլալով, կը փափաքի որ  
ամէն բան մնայ ծածուկ : Ատեն մը վերջը կ'ըսէ իր  
սպարապետ Աղամանին . — « Եղբօրս սպաննիչը վար-  
չապետ Թիրասն է : Կուղեմ որ սպաննես զինքը, գաղտ-  
նօրէն » :

Աղաման իր ամառանոցը կը հրաւիրէ Թիրասը ու  
փոյթեռանդն կը սպաննէ : Կը յայտարարեն .

— Թիրաս վարչապետը յանկարծամահ եղաւ :

Ամասթրիս սուգի մէջ կը մտնէ ու Թիրասի աղջիկ-  
ները պալատ առնելով, կը մխիթարէ զանոնք, ամէն  
դիշեր, իրախներ սարքելով յանուն վշտի մոռացու-  
թեան :

Քանի մը ամիս վերջ կանչել կուտայ Կիւրիս քրմա-  
պետը ու կ'ըսէ անոր .

— Զախջախիչ փաստերով ինծի ապացուցին որ Ա-  
ղամանն է իմ սիրելի ծառաս՝ Թիրաս վարչապետը  
սպաննողը : Քեզի պաշտօն կը յանձնեմ տեսնել իր հա-  
շիւը շուտով : Զանա որ գաղտնի մնայ ամէն բան :

Կիւրիս քրմապետը թունաւորել կուտայ Ազամանը :

Ամասթրիս վախնալով որ Կիւրիս օր մը գաղտնիքը դուրս կը հանէ՝ կը հրամայէ Սարնիուս պալատականին որ քանի մը օրուան մէջ սպաննէ Կիւրիս քրմապետը :

Սարնիուս չի յաջողիր սպաննել Կիւրիսը, այլ մի-այն կը վիրաւորէ : Քուրմեր ու քրմուհիներ վրայ հաս-նելով նոյնպէս ծանրապէս կը վիրաւորեն Սարնիուսը : Քանի մը օր վերջ ծերունի Կիւրիսը կը մեռնի, իր ստա-ցած վէրքին հետեւանքով : Ամասթրիս կը յուսայ որ Սարնիուսն ալ կը մեռնի քանի մը օրէն եւ գաղտնիքը մութի մէջ կը մնայ : Սարնիուս սակայն կ'առողջանայ : Գաղտնասէր թաղաւորը կը հրամայէ պերճաղիճի մը — որ հիւանդ սպահաննել եւ սպեղանիներ էործածել գիտէր — սպաննել Սարնիուսը, կէս դիշերէն վերջը, քնացած պահուն : Պերճաղիճը կը կատարէ արքայական ցանկութիւնը, իր սովորական վարժութիւնով : Ամաս-թրիս չափազանց կը նեղանայ ինքզինքին դէմ՝ Սար-նիուսի սպանութեան գործը կնոջ մը յանձնած ըլլալուն համար ու կ'ըսէ իւրովի .

— Եղո՛ւկ, գաղտնիքը ուշ կամ կանուխ պիտի պար-զուի : Յիմարութիւն ըրի սպանութեան գործ մը թուլ-բերան սեռին պատկանող մէկուն յանձնելով :

Գաղտնասէրն Ամասթրիս կ'ուղէ սրբազրել իր սը-խալը ու ծառայի մը սպաննել կուտայ պերճաղիճը : Ա-տեն մը վերջ ծառան կը խենթենայ ու անդադար կը խօսի, ըսելով .

— Ե՛ս, Ե՛ս եմ որ սպաննեցի Նոնոշիքա պերճաղի-ճը : Սպաննեցէ թաղաւորիս կամքով :

Լսած էին, խելազարած ծառային յայտարարու-թիւնը, պալատին պահապանները որոնք Մաւրովունա լեռներէն եկած հսկայորդիներ էին : Ամասթրիս ջարդել սոււաւ այդ լեռնականները : Այս անդամ անկարելի կըլլայ ծածկել գաղտնիքը : Լսելով իրենց հայրերուն

նահատակութիւնը, կ'ըմբոստանան, լեռնականներուն  
տղաքը: Մաւրովունայի արեւմտեան կողմի նահանդը  
կը միանայ ապստամբներուն: Ամասթրիս ապստամբնե-  
րուն դէմ կը զրկէ Կալլաս զօրավարը, բազմաթիւ զօր-  
քով: Կալլաս, խստասիրտ, կը ջարդէ դիւղացիները,  
այրելով տուն ու տեղ: Շէներ կը վերածուին մոխրա-  
կոյտի: Գիւղերուն մէջ լոյսին չի յաջորդեր մութը  
քանդի տիւ եւ գիշեր լուսաւորուած կ'ըլլայ նահանդը՝  
հրդեհներով: Կը սկսին խլրաիլ միւս դաւառները:  
Գաղտնասէրն Ամասթրիս ետ կը կանչէ Կալլասը ու կը  
դաշունահարէ, ի'ր ձեռքով, բացէ ի բաց, այսպէս վերջ  
տալով ապստամբութեան:

Աւանդութիւնը կ'ըսէ թէ Ամասթրիս բարիքներ ալ  
ըրած է, սակայն, դաղտնի պահած է անոնք ալ: Բարիք  
մը սակայն որ հանրածանօթ եղաւ՝ այդ ալ իր շուտա-  
փոյթ մահն էր: Թաղաւորեց հազիւ տարիուկէս: Իր հի-  
ւանդութիւնն ալ դաղտնիք մնաց իր ժամանակի բժիշկ-  
ներուն:

### Վ Ո Ւ Լ Կ Ա

Ամասթրիսի յաջորդեց իր միակ զաւակը Վուլկա  
(282):

Վուլկա ունէր ըմբիշի կազմուածք: Իր մարմինը  
նման էր սիւնախումբի մը որուն վրայ իր գլուխը խո-  
ժոռ խոյակ: Իր արեան շրջանը կ'երեւէր իր աչքերէն:  
Անխիղճ էր. կատարեալ բռնակալ: Գահակալութենէն  
քիչ վերջ հարատարակեց նոր օրէնքներ, դբաւ նոր հար-  
կեր, կեղեքելով ժողովուրդը ու նոյնիսկ շինականնե-  
րուն թողլով հազիւ պատառ մը հաց:

Պատերազմ յայտարարեց Ֆահարիստանի դէմ ու  
անկէ խլեց երկու նահանդ (284): Պատերազմեցաւ նաեւ  
բալավուտիայի դէմ (286):

Իր տիրապետութեան հինգերորդ տարին ժողովուրդը մնացած էր ցնցոտիներու մէջ, անսուադ վիճակով։

Անդադար էլ ճոխացնէր իր գանձն ու կանանցը։ Շարաթը քանի մը անզամ պալատը բագոսատօնի մէջ։ Փառասէր ըլլալով կը սարքէր հրապարակային շքեղանքներ ու կ'երեւէր ժողովուրդին, անողորմ աստուծոյ մը երեւոյթով։

Ունէր առածի կարգ անցած առողջութիւն մը ու իրրեւ իրական բոնակալ կը խոստանար երկար ապրիլ։

Ամուսնացած էր Ուլլուրիայի թագաւորին աղջկան՝ Մոտայի հետ, ուրկէ ունեցաւ մանչ մը եւ երկու աղջիկ։

Վուլկայի ամուսնութենէն քսանեւվեց տարի յետոյ մեռաւ Մոտա թագուհին ու տարի մը յետոյ բոնակալը որոշեց վերամուսնանալ։

Ասավուտներու աւանդական սովորութիւնն էր՝ մեծահանդէս շքով տօնել, աշխարհախումբ բազմութեամբ, արքայական ուրախ դէպքերը. — գահակալութիւն, յաղթանակ, տարեդարձ, ծնունդ, ամուսնութիւն։ Պարլապայի ամբողջ բնակչութենէն զատ, մօտաւոր ու հեռաւոր գաւառներէն բազմութիւններ, մարդկային գետեր կազմած, կը հոսէին մայրաքաղաք, հանդիսական օրէն առաջ, տեղ գտնելու, տեղ վարձելու համար։ Եկողներուն մէջ կ'ըլլային նոյնիսկ հարիւրամեայ ծերունիներ, ինչպէս նաեւ հիւանդներ ու մանուկներ։ Հանդիսական ժողովուրդին մեծամասնութիւնը կիսամերկ, կիսաքաղց։ Զքաւորները, անկարող վարձելու նստուկ ու հանգստաւէտ սեմ մը կամ պատուհան մը, կ'ընտրէին տեղ մը, պողոտային վրայ, ուրկէ պիտի անցնէր թագաւորը։ Ու չկորսնցնելու համար իրենց կրաւած տեղը՝ չքաւորները պարտաւորուած էին տիւեւ գիշեր կենալ տեղւոյն վրայ, ստրկային համբերութիւնով, սպասելով արեւուն կամ ձիւնին ներքեւ ու գի-

շերելով քարերուն վրայ, պարզապէս ներկայ ըլլալու համար չքեղ աշխարհահանդէսին :

Տօնակատարութեան օրը, անխուսափնլիօբէն կը կոխկրտուէին քանի մը տասնեակ հոդի, ուրիշներ կը մահանային արեւահար կամ ցրտահար, նաեւ անօթութենէ ու ծարաւէ :

Ժողովուրդը երբեք չէր անդրադառնար որ իր խոր թշուառութեան միակ պատասխանատուն այն թագաւորն էր որուն համար կը սպասէր ինք, ամէն դնով տեսնելու, ծափահարելու եւ «կեցցէ»ներ աղաղակելու համար :

Վուլկա բռնակալը որոշած էր վերամուսնանալ Ալփակներու թաղաւորին դուստր՝ գեղանի Սիրասուրասյին հետ : Կը փափաքէր աննախընթաց չքեղութեամբ տօնել հիմէնեան հանդէսը, մանաւանդ որ Ալփակ մեծամեծեր ալ հիւրաբար կը դանուէին Պարլապա :

Վուլկայի բռնակալութիւնը պատճառ դարձած էր որ մայրաքաղաքին մէջ կազմուի յեղափոխական խմբակ մը, «Մեռնելու Աղատութիւն » պիտակով եւ Ապսոն կոչուող մարդու մը զեկավարութիւնով :

Վուլկայի հիմէնեան հանդէսէն շաբաթ մը առաջ այդ խմբակը նիստի մէջ էր, ապաստանած Սուրբ լեռան մէկ քարայրին մէջ :

Ժողովականները ակմբոււած կռանակուռ սեղանի մը շուրջը, որուն վրայ գանկ մը գծագրուած էր, կը վիճէին տաք տաք, զարնելով մերթ իրենց կռուփները օդին :

Կը փափաքէին խոռվութիւններ ստեղծել հանդէսին օրը :

Կ'ըսէր, անդամներէն մին .

— Մեցամէս է պետութիւնը : Հարուա՛ծ մը : Միակ հարուած մը մենէ ու ան փլած է : Կը ցատկենք իշխանութեան քամակը :

Ուրիշ մը, Պինտոս, կ'առաջարկէր.

— Քալենք շխտակ ու շանթահարելով: Պէտք է բըռս նակալը տեղն ու տեղը մահացնել, արքայական հրապարակին մէջ, թափօրին անցած պահում: Ես յանձնառու եմ կատարելու մահափորձը:

Լոթարիոս կ'ըսէր.

— Բաւականանանք հակացոյցերով եւ առաջ բերենք մուստ:

Պինտոս կը գոռար.

— Մա՛հ, մա՛հ կը պահանջէ «Մեռնելու Ազատութիւն»ը:

Կարիտոս կը յայտարարէր.

— Ամէն բանէ առաջ պէտք է նախատել Վուլկան, «Եռուհա» եւ «Անկցի» աղաղակներով: Հարկ է որ հաւաքուինք թափօրին ճամբուն վրայ ու քարկոծենք բըռս նակալը սոխերով, սխտորներով, հաւկիթներով, լոլիկներով եւ այլ ուտելիքներով:

Կրակու վիճաբանութիւններէ վերջը, Ապսոն խօսք կուտայ ծերունի Մալէշէսին որ կ'ըսէ.

— Ո՛չ պետական հարուած, ո՛չ մահափորձ, ո՛չ ցոյց ու մուստ, եւ ո՛չ ալ զռեհիկ նախատինք...

— Հապա ի՞նչ, ուրեմն ոչի՞նչ, հապա ո՞ւր մ՞նաց «Մեռնելու Ազատութիւն»ը, կը պոռագուն անհամբեր տաքղուխները:

Ապսոն հազիւ կը յաջողի զսպել ժողովականները:

Մալէշէս ծերունին նորօրինակ առաջարկ մը կը բերէ: Հաւանութիւն: Կ'որոշեն գործադրել Մալէշէսին առաջարկը, աշխատելով ոգի ի բոին:

Հարսանիքին օրը մայր քրմատունէն կը սկսի դուրս հոսիլ, կարդապահութիւնով, արքայական գունագեղ թափօրը: Լայն պողոտայէն նախ կ'անցնին փողահարները, ահիպարան ձիերու վրայ, ծանուցանելով արքայական ամոլին մօտալուս ժամանումը: Յետոյ այլու-

ձին, զէնուզարդերու մէջ, յետոյ դրօշակիր պաշտակ-ներ, համհարդներ ու անջատ խումբերով զօրականներ, ներքինիներ ու աղիմներ, չքնաղներու փունջներ, լի հարճերով, նաժիշտներով, երգչուհիներով, յետոյ քուրմերու, քրմուհիներու եւ քրմանուշներու խումբը:

Վերջապէս հարս ու փեսան:

Վուկան դժոխքի աստուած: Աիրասուբան Եղիմի աստուածի, նուաղած դիսակներու եւ գոհարներու մէջ:

Թագաւորն ու թագուհին ոսկեծոպ դեսպակի մէջ, զէնքերու, դրօշներու, դրասանզներու, բրաբիոններու, ընծաներու ճոխառատ շրջանակի մը մէջ:

Կիներ՝ իրենց կուրծքին վրայ բոնած զարդաբարձեր, որոնց վրայ շարուած են գոհարեղէններ: Պուստրիկի նման աղջնակներ, ծաղիկ սփոռդ: Ալփակ մեծամեծները, վագերաձիերու վրայ, ոսկեհիւս կուպալաներու մէջ: Անոնց ետեւէն՝ կորնթարդ ամպհովանիներ բոնած՝ Ասալուտ ձիաւորներ: Իշխաններ, պալատականներ, նախարարներ, բղեշխներ, զօրավարներ, զաւառապետներ, բարձրաստիճան անձեր, հեծած աղնիւ ձիերու վրայ: Զգեստները ոսկեծամուկ իսկ թամբերը արծաթապատ: Անոնցմէ յետոյ վահանակիրներ, տէզաւորներ, լախտաղէններ: Ծերունի գաւազանակիրներ: Զահակիրներ, դրօշակիրներ, նշանակիրներ: Պերճակառքեր, մեղուակ աղջիկներով: Տակաւին հոյլը կիսամերկ կոյսերու, պարի մէջ, շղարչներ նետելով օդին մէջ, իրարու: Նուագողներ: Սպիտակ փիղեր, եօթը հատ մէկ կարգի վրայ ու ընդամէնը քառասուն շարք: Ռազմակառքեր: Պահապաններ, բերդապահներ, զինուորներու ջոկատներ, հանդիսական տարազներով:

Պողոտան վերածուեր էր հէքեաթի տեսիլի: Ճանապարհին երկու կողմերը մեծ խնկամաններ, այրելով զմուռներ ու կինամոններ: Դրօշագագաթ եւ ծաղկարդ կամարներ: Հիմէնեան երգեր:

Թափօրը սակայն անհուն զարմանքի մէջ է : Ամէն  
ոք սահմոկած :

Ո'չ ոք, ժողովուրդէն ո'չ ոք ճամբուն եղերքը, ոչ  
իսկ պատուհաններուն մէջ ու երդիքներուն վրայ : Ո'չ  
ոք հրապարակին վրայ : Ո'չ ոք՝ ո'չ մէկ տեղ :

Միայն քանի մը շուներ :

Կատարեալ ամայութիւն :

Ժողովուրդը պոյքոթի ենթարկած էր Վուլկայի  
հիմէնեան հանդէսը : Վուլկա գետնին տակը անցած էր  
իր մարդոց առջեւ, մանաւանդ Ալփակ հիւրերուն առ-  
ջեւ, նամանաւանդ իր չքնաղաղեղ թագուհիին՝ Սիրա-  
սուբային առջեւ : Վուլկայի արժանապատուութիւնը  
ստացած էր մահացու հարուած : Զայրոյթէն իր հոգին  
կ'ուտէր :

Մալէշս ծերունիին առաջարկն էր որ գործադրած  
էր յեղափոխական խմբակը, շաբաթ մը աշխատելով,  
անխոնջ կերպով :

Մալէշս ըսած էր .

— Լաւագոյն պիտի ըլլայ եթէ աշխատինք որ ժո-  
ղովուրդէն մէկ հոգի չդատնուի հարսանեկան թափօրին  
ճամբուն վրայ եւ ոչ ալ ուրիշ որեւէ տեղ : Այսպէս մենք  
Վուլկան սպաննած կ'ըլլանք բարոյապէս :

Խմբակը յաջողած էր ապահովել ժողովուրդին բա-  
ցակայութիւնը մերթ համոզելով, մերթ կաշառելով,  
մերթ վախցնելով :

Վուլկա բոնակալը չափազանց ազգուած այդ նորօ-  
րինակ ցոյցէն՝ կը մտնէ պալատ ու իյնալով իր սուրին  
վրայ, կ'ըլլայ անձնասպան (313) :

## Պ Ո Ն Ս Ի Փ Օ

Վուլկայի յաջորդեց իր զաւակը Պոնսիքօ (314) որ  
վերակազմեց բանակը՝ սպարապետութիւնը յանձնելով

Պոքանեկը զօրավարին իսկ նախարարապետութիւնը հանձարեղ քաղաքադէտի մը որ կը կոչուէր Փիճինօ : (Կարդ մը լեզուագէտներ կը պնդեն որ «փիճ» ու «փիճութիւն» բառերը ծագում առած են այս նախարարապետին անունէն) :

Պոնսիքօ թագաւորը գինեմոլ էր, կնամոլ, փառամոլ ու պատերազմասէր : Քսաներկու տարի տեւող իր տիրապետութեան շրջանին՝ սկզբնական երեք ամիսները միայն անցան խաղաղութեամբ երբ արքան ամուսնացաւ Բալավուտիայի Հիմոլէոն թագաւորին քրոջը՝ Միմոզայի հետ, ունենալով տասներկու զաւակներ :

Պոնսիքօ թագաւորին գահակալութեան ընթացքին, շրջան մը, մեծապէս ընդարձակուեցաւ Ասալուտիան : Շրջան մըն ալ փոքրացաւ բոլորովին, իր նահանգներուն մեծ մասը գրաւուելով դրացի թագաւորութիւններէն : Պոնսիքօ արքային մեռած ժամանակ սակայն՝ երկիրը ունէր այն սահմանները որոնք իրեն ժառանգ մնացած էին : Պատմագէտներէն ոմանք կ'ըսեն թէ Պոնսիքօ զուր տեղը իր հայրենիքը մտցուց պատերազմի մէջ, ամբողջ քսանեմէկուկս տարի, քանի որ Ասալուտիան մնաց, վերջ ի վերջոյ իր հին սահմաններուն մէջ : Այլ պատմագիրներ սակայն տարբեր տեսակէտով մը կ'արդարացնեն Պոնսիքոյի պատերազմները ըսելով . — Անոր մզած խաղմերը պատճառ եղան որ քաղաքակրթութիւնը նոր թափ մը ստանայ՝ աշխարհի այդ մասին մէջ :

Պոնսիքօ գահ բարձրանալէն անմիջապէս յետոյ՝ առաջարկեց Ուլկատիստանի Քեահանդու Գ. թագաւորին որ զինակցութիւն մը կնքեն ու իրենց մէջ բաժնեն Բարատէնիան ու Ֆահարիստանը : Ուլկատիստանի մայրաքաղաք Ղուրտուղարայէն ճամբայ ելան խումբ մը նախարարներ եւ զօրավարներ՝ Պարլապա նրթալու եւ բանակցելու համար : Երկու խնդրոյ առարկայ երկիր-

ները բաժնելու հարցը չկրնալով կարդադրել՝ պատ-  
ղամաւորները վերադարձան Դուրտուղալա: Իւրաքան-  
չիւր կողմ կ'ուզէր ունենալ առիւծի բաժինը: Զգտում  
առաջացաւ երկու երկիրներուն մէջ: Այդ առթիւ Փի-  
ճինո նախարարապետը ճառ մը խօսելով, մեծ խորհուր-  
դին առջեւ, ըստ:

— Ուշկատիստանը մեր երկրին մահացու թշնամին  
եղած է, դարերէ ի վեր: Մեր ազգային պատիւը կը  
պահանջէ որ մենք ալ իր երդուեալ թշնամին մնանք յա-  
ւիտեան: Ուշկատ վայրենիները ոչ մէկ ատեն չեն ու-  
զած համաձայնիլ մեզի հետ: Մեր սրբազն երկրը իր  
հիմնարկութեան օրէն մինչեւ մեր օրերը՝ ութսունեւ-  
չորս անգամ պատերազմի մէջ գտնուած է անիծեալ  
Ուշկատիստանի դէմ: Ինչպէս կ'երեւի մեզի կը վիճակի  
փառքը՝ մղելու ութսունեւհինդերորդ օրհնեալ կոիւր:  
Պէտք է ջախջախել, միանգամ ընդմիշտ, այդ վիշապին  
բոլոր զլուխները: Աստուածները մեզի հետ են, մեզի  
հետ են Արդարութիւնը, Զօրութիւնը եւ Դժոխքը: Ամ-  
բողջ աշխարհին, մանաւանդ մեր երկրին, քաջ ծանօթ  
են վայրենի Ուշկատներուն գործած ոճիրները: Ա՛լ բա-  
սական է:

Քանի մը ամիս վերջ սակայն բանակցութիւնները  
վերսկսած էին ու յանգած համաձայնութեան:

Այն ատեն Փիճինո նախարարապետը խօսեցաւ նոր  
ճառ մը, Ասավուտ եւ Ուշկատ մեծամեծներուն առջեւ,  
ըսելով.

— Ասավուտիան եւ Ուշկատիստանը երկու սիւներ  
են որոնք բարձր կը պահեն քաղաքակրթութիւնը: Մեր  
նոր զինակցութիւնով ոսկեղար մը կը բանանք երկու  
մեծ երկիրներու բարի դրացնութեան տարեզրութեանց  
մէջ: Մեր նոր զինակցութիւնով ապացոյցը կուտանք որ  
չէ մոռցուած դար մը առաջ ստեղծուած մեր կապը,  
երբ մեր Ասավուտիա թագաւորը եւ Ուշկատիստանի

Տուղղա մեծ խաքանը, զէնքի եղբայրակցութիւնով, կը խուժէին դէպի հիւսիս, բարբարոս Զէփէլուքներուն, Զրբօղարօղակամաններուն եւ Քումտըքումներուն դէմ: Այդ զինակցութիւնը վերանորոգուած է Զուշա եւ Ղարաղուլ արքաներուն շրջանին, Մազանմուրշայի դաշնադրով: Ուլկատ քաջ եւ ազնուական զինուորը ուրեմն առաջին անգամը չէ որ պիտի կոսուի իր Ասավուտ հարազատ եղբօրը հետ, կողք կողքի: Կեցցեն Պոնսիք եւ Քեահանդու Գ. իմաստուն թագաւորները: Կեցցէ՛ մեծ Ասավուտիան, կեցցէ՛ մեծ ու լուսապայծառ Ուլկատիստանը:

Ասավուտ եւ Ուլկատ բանակները խուժելով Բարատէնիայի վրայ, իրենց մէջ կիսեցին երկիրը (314): Բարատէնիայի մայրաքաղաք Արմի անցաւ Ուլկատներուն ձեռքը:

Ասավուտ եւ Ուլկատ միացեալ բանակները քանի մը տարի պատերազմ մղելով Ֆահարիստանի դէմ, այդ երկիրն ալ կիսեցին իրենց մէջ (317): Ասավուտներու եւ Ուլկատներու մէջ սակայն վէճ ծագեցաւ Ֆահարիստանի մայրաքաղաք Ամուտէրի մասին: Խրաքանչիւր կողմինք ունենալ կ'ուղէր այդ գեղեցիկ ոստանը: Ամուտէրի վէճը պատճառ եղաւ որ Ասավուտ եւ Ուլկատ բանակները իրենց զէնքերը դարձնեն իրարու դէմ: Տասը տարի տեւեց պատերազմը, առանց համելու որոշ արդիւնքի: Պոնսիք թագաւորը հրաժարեցուց Պոքանեկրան սպարապետութենէ եւ զօրագլուխ նշանակելով ինքինքը, հարաւէն բարձրացաւ հիւսիս ու քաղեց Ուլկատիստանի մայրաքաղաք Ղուրտուղալայի վրայ ու դրաւեց (328): Նոյն օրերուն ալ Ուլկատիստանի թագաւոր Պուրունտուղը (յաջորդը Քեահանդու Գ.ի) հիւսիսէն հարաւ իջնելով զրաւած էր Ասավուտներու մայրաքաղաք Պարլապան: Երկու թագաւորները, հաւասարապէս յաղթական ու պարտեալ, պարտաւորուեցան համաձայ-

նիւ ու վերադառնալ իրենց քաղաքը։ Հաղիւ սակայն իւշ  
ըաքանչիւրը հասած իր մայրաքաղաքը՝ վերսկսաւ պա-  
տերազմը։ Ուկատներու Պուրունտուղ թագաւորը զի-  
նակցելով Ալֆակներու, Բարատէնիացիներու եւ Ֆա-  
հարներու հետ՝ խուժեց Ասավուտիա ու երկրին մեծ  
մսուը զբաւեց ու բաժնեց իր զինակիցներուն հետ։ Պոն-  
սիքօ թագաւորը, ճարահատ, Բալավուտիայի արքային  
եւ հիւսիսի բարբարոս Զըրօզարօզակամաններուն օդ-  
նութիւնով տասը տարի եւս պատերազմ մղեց իր սկըզ-  
բնական սահմաններուն տիրանալու համար։ Խաղաղու-  
թեան դաշինք կնքուեցաւ 337ին։ Խաղաղութեան դա-  
շինքէն անմիջապէս վերջ մեռաւ Պոնսիքօ թագաւորը,  
աղաղակելով իր մահուան անկողնին մէջ։

— Կեանքը կոիւ է։ Երբ գաղըի կոիւը ա՛լ կեանք  
չի մնար։

Պոնսիքօ թագաւորին մահուան փոսին մէջ նետուե-  
ցան հինգ հարիւր զինուորներ, կտրելով իրենց կոկորդ-  
ները։ Երկրին զանազան կողմերը հինգ հազար ոազ-  
միկներ անձնասպան եղան։



Եթէ սիրուած էր Պոնսիքօ թագաւորը՝ պատերազ-  
մասէր դասի մը կողմէ, միւս կողմէ սակայն հարկ է  
դիտնալ որ ժողովուրդը իր անդերազանցելի հանձա-  
րով, կ'արհամարհէր ու կը հեզնէր իր արքան։ Հետեւ-  
եալ Ասավուտ առածները ապացոյցն են մեր խօսքին։

— Երբ թագաւորը պաղ առնէ՝ ամբողջ ժողովուր-  
դը կը տառապի հարբուխէ։

— Երբ թագաւորին աչքին մէջ երկու կաթիւ ար-  
ցունք ըլլայ՝ ամբողջ ժողովուրդը միւսոնաւոր թաշկի-  
նակներու պէտք կ'ունենայ։

— Երբ թագաւորը թքնէ ամանի մը մէջ, այդ ա-  
մանը կը ճաթի հպարտութենէն։

— Թագաւորը չի կրնար քացախը օշաբակի վերածել, սակայն կրնայ օշաբակը վերածել քացախի:

— Թագաւորը երբ ապուշ է՝ անոր կ'ըսեն թագաւոր: Ասավուտ դիւղացի մը երբ ապուշ է՝ անոր կ'ըսեն ապուշ:

— Երբ թագաւորը իշու մը նայի՝ այդ աւանակին գինը տասը արծաթ կը բարձրանայ:

— Երբ թագաւորը ջորիի մը նայի՝ այդ ջորին կը փոխուի ազնիւ ձիու:

— Թագաւորը շատ կիներ կը սիրէ, «ժողովուրդի հայր» կոչուելու համար:

— Երբ թագաւորը կնոջ մը հաւնի ու անոր հետ պառկի՝ այդ կինը կը կոչուի «գեղեցկութեան թագուհի»: Իսկ երբ դիւղացի Ասավուտ մը նոյնը ընէ կնոջ մը հետ՝ այդ կինը կը կոչուի պոռնիկ:

— Թագաւորը սուրբ է երբ կը քնանայ, հանճար է երբ կը զառանցէ ու հերոս է երբ կ'արթննայ քունչն:

— Թագաւորը աշխատասէր է երբ մատը մատին դպցնէ, իսկ Ասավուտ դիւղացին ծոյլ է երբ օրը տասը ժամ աշխատի:

— Դիւղացին երբ մէկուն քիթը արիւնէ՝ ազգատա եաց է. թագաւորը երբ քանի մը հարիւր հազար հոգիի արիւնը թափէ՝ մեծ հայրենասէր է:

— Դիւղացին երբ դինին շատ փախցնէ՝ մէկը երկու կը տեսնէ, իսկ թագաւորը երբ շատ կոնծէ՝ հազար հոգին մէկ մարդու պէս կը տեսնէ:

— Թագաւորը « բարեխնամ » կը կոչուի, « բովհետեւ լաւ կը խնամէ ինքզինքը »:

— Աստուածները կը ներեն ժողովուրդին մեղքերը, ժողովուրդները կը ներեն թագաւորին մեղքերը, թագաւորը սակայն աստուածներուն իսկ չի ներեր, եթէ բռնէ զանոնք յանցանքի մէջ:

— Թագաւորին համար միայն երկու տեսակ մարդիկ կան, — երախոտապարտներ եւ ապերախտներ :

— Թագաւորը բաւական բարի է, իբրեւ դեւերու չերկայացուցիչ :

— Մի՛ փոխէք ձեր սոխը՝ թագաւորին չուշաններուն հետ :

— Թագաւորին երկիրը սահման ունի : Երկրին մէջ սակայն թագաւորին յիմարութիւններուն համար սահման դոյցութիւն չունի :



### ՄՈԾԻԿՈՆ ԹԵԹԵՒԻ

Պոնսիքոյի յաջորդեց իր անդրանիկ ղաւակը Մոծիկոն (338) :

Մոծիկոն կոչուեցաւ «Թեթեւ», իր անլուրջ վարք ու բարքին պատճառով : Իր ժամանակակիցներէն ումանք սակայն Մոծիկոնի թեթեւաբարոյ վարքին ներքեւ իմաստ մը կը տեսնեն ու կը պնդեն որ թագաւորը մտացի եւ ծանրախոհ անձ մըն էր :

Մոծիկոն Թեթեւ խիստ վարպետորէն կը կեղծէր կենդանիներու ձայները :

Կը պատմեն թէ անդամ մը երբ, կրօնական տօնի մը առթիւ, Մասալա քաղաքին մէծ քրմատունը կը գըտնուէր՝ սկսաւ աւանակի մը նման զռալ :

Ուրիշ անդամ մը, իր նախարարներուն հետ նիստի մէջ, երբ վէճի մը առթիւ իր կարծիքը խնդրուեցաւ՝ թագաւորը սկսաւ աքլորի պէս « կուկուլիկկու » երգել : Ամէն անդամ որ նախարար մը իրեն մօտենար՝ Մոծիկոն կը սկսէր հաջել :

Զօրահանդէսներու մէջ երբ հանդիպէր քաջութիւն ցուցադրող զօրականներու՝ կը սկսէր մլաւել կատուի մը պէս :

Մոծիկոն թեթեւ պատերազմ յայտարարեց Բալա-  
վուտներուն դէմ ու պարտուեցաւ (347) :

Տիրապետեց տասներկու տարի :

Օր մըն ալ հրամայեց իր Բալոմա պերճաղիճին որ  
սպաննէ զինքը : Բալոմա ստիպուեցաւ կատարել թագ-  
ւորական հրամանը՝ արքայասպան ըլլալով (350) :

Բալոմա պերճաղիճը Սուր աստուծոյ պատուանշա-  
նով վարձատրուեցաւ թաղաւորական հրամանը կատա-  
րած ըլլալուն ու անմիջապէս վերջ ալ սպաննուեցաւ՝  
թագաւորը մեռցուցած ըլլալուն համար :

Մոծիկոն գրած էր իր կտակին մէջ .— Կեանքը ծանր  
բեռ է, թաղաւորութիւնը ծանրածանր բեռ : Կը հրա-  
ժարիմ երկու բեռներէն ու կը թեթեւնամ ամբողջովին :

Հակառակ իր « թեթեւ » մակդիրին, Մոծիկոնի  
դիակը չորս հսկաներ հաղիւ կրցան վերցնել :

Պլուալինդոս պատմիչը կը գրէ այդ առթիւ .— Մո-  
ծիկոն թեթեւ՝ մեռնելին վերջ ցոյց տուաւ իր ծանր  
մարդ ըլլալը :

## Լ Ո Ւ Ց Ի Գ Ա.

Մոծիկոն թեթեւ ամուսնացած էր, դեռ դահաժա-  
ռանդ, եւ ունեցած երկու դուստր՝ Լուցիքա եւ Հելիոշ-  
քա : Ասավուտները, բոլոր ազգերուն պէս, սովորու-  
թիւն ունէին կնոջ մը չյանձնել պետական պաշտօն : Կին  
մը չէր կրնար ոչ նախարար ըլլալ, ոչ ալ հասարակ պաշ-  
տօնեայ : Կին մը կրնար, սակայն, ըլլալ թաղուհի : Այս-  
պէս հաւանաբար կ'ուղէին ըսել թէ կին մը կամ ոչինչ  
է եւ կամ ամէն ինչ : Եւ Մոծիկոնի երէց աղջիկը Լուցի-  
քա բարձրացաւ գահ, 351 թուին, երբ դեռ 19 տարե-  
կան էր : Իր առաջին գործը եղաւ թունաւորել իր ամու-  
սինը Ռուփանոս իշխանը, գործելու համար ազատ : Իր

Երկրորդ գործը ըրաւ թունաւորել իր քոյլը՝ տիրանաւ-  
լու համար անոր գեղեցիկ ամուսնոյն՝ իշխան Ատամա-  
նին։ Լուցիքա ունեցաւ Ատամանէն երկու մանչ եւ աղ-  
ջիկ մը։ Զարդել տուաւ պալատին մէջ գտնուող գեղեց-  
կուհիները եւ անոնց տեղ դնել տուաւ ուժեղ, գեղա-  
կազմ երիտասարդներ։ Սպաննել տուաւ Պարլապայի  
մէջ, աղուոր մարդ ունեցող կիները։ Հալածեց իդական  
սեռը, մանաւանդ չքնաղները, որպէսզի ամէնէն դեղե-  
ցիկը կիներուն ինք մնայ։ Հաստատեց Լինկամի  
պաշտամունքը եւ ստիպեց Շիմարէս քրծապետը որ  
հրատարակէ նոր օրէնք մը, որուն համաձայն պար-  
տաւոր էր թագուհին ամուսնանալ, ամէն օր։ Լու-  
ցիքա սպաննել տուաւ իշխան Ատամանը, ունենալով օ-  
րական մէկ ամուսին։ Ամէն երեկոյ հարս էր թագու-  
հին ու ամէն գիշեր հարսանիք էր զահլիճներուն մէջ։  
Վերածուեցան պալատին կանանցները այրանոցներու-  
նորեր ալ հիմնուեցան, կարենալ պարունակելու հա-  
մար, օրէ օր բազմացող, ամուսինները։ Լուցիքայի մը-  
տերիմներն էին հաւահմայ քուրմերը որոնք արքայա-  
կան պարտէզին մէջ գտնուող տարաշխարհիկ թուչուն-  
ներուն ձայներէն ու թոփէքներէն կը գուշակէին թագու-  
հիին ապագան։ Լուցիքա շրջապատուած էր նաեւ աստ-  
ղահմաններով եւ վհուկներով։ Կը լրջէր պալատին մէջ  
գրեթէ կիսամերկ։ Զդեստաւորուած կ'ըլլար աւելի գո-  
հարներով քան կերպասով։ Կը հաղուէր, քիչ անդամ,  
թափանցիկ հանդերձ մը։ Քակել ու աւելի բարակ վեր-  
հիւսել կուտար չինական մետաքսը, ցուցադրելու հա-  
մար իր մարմնոյն գեղեցկութիւնները։

Լուցիքա իր գործունէութիւններուն հանրային բը-  
նոյթ մը տալով՝ պատերազմ հռչակեց, յամին չնորհաց  
353ին սկիզբը, ու գրաւեց Բարատէնիան։ Այդ երկրին  
գեղեցիկ այրերը գերի վարեց ու տարաւ Պարլապա։  
Գիշեր մը, իր ամենօրեայ հիմէնեան հանդէսէն վերջ,

երբ կը քնանար իր առազաստի անկողնին մէջ, իր թիւ  
715երորդ ամուսնոյն հետ, տեսաւ երազ մը. արծիւ մը  
կ'ուտէր դառնուկ մը ու վիշապ մը եկաւ կերաւ արծիւ-  
:ը: Պատմեց երազը մեկնիչներուն, պահանջելով բա-  
ցարութիւն: Մեկնել վախցան: Սպառնալիքի առջեւ,  
ծերունի երազաղէտ մը ըստաւ. — « Գառնուկը Բարա-  
տէնիան է որ կլլուեցաւ արծիւ Ասավուտիայէն. իսկ  
վիշապը Ուլկատիստանն է որ պիտի գայ կլել գառը  
ուսող արծիւը »: Եւ իրապէս, Ուլկատիստանի թագա-  
ւոր Ղազան Մողոնը, շարժած էր իր բանակները: Ղա-  
զան գրաւեց Բարատէնիան ու մտաւ Ասավուտիա: Մա-  
կանի քաղաքին արեւելքը տեղի ունեցաւ ճակատամար-  
տր եւ Ուլկատները յաղթեցին ու առաջանալով եկան  
պաշարեցին Պարլապան: Պաշարումը տեւեց վեց ամիս:  
Ամէն օր տաք կոխւ: Օգնութեան հասնող Ասավուտ բա-  
նակներն ալ ջախջախուած էին: Պաշարուածները կոր-  
սընցուցած էին ամէն յոյս, երբ Լուցիքա Ղազանին դըր-  
կեց գիր մը, որուն մէջ կ'ըսէր.

— Փոխանակ Պարլապան գրաւելու, գրաւէ՛ իմ  
մարմնոյս բերդը ու հեռացիր գոհացած:

Ղազան Մողոն, բարկացած, պատասխանեց Լուցի-  
քային.

— Մարմինդ բերդ մը չէ այլ ազատ ճանապարհ՝  
ուրկէ, ամէն օր, կ'անցնի մի փեսայ:

Զայրացաւ Լուցիքա: Գտաւ իրեն սիրահարուած Ա-  
սավուտ երիտասարդները, որոնք տղեղ ըլլալով չէին  
արժանացած իրեն փեսայանալու երանութեան, ու ը-  
սաւ անոնց.

— Ղազան Մողոնը իր հետ բերած է իր կիները, աղ-  
ջիկները ու տղաքը: Անոնք կը գտնուին կարմիր պեր-  
ճավրաններուն մէջ: Այս գիշեր, կ'ելլէք պարիսպէն  
դուրս ու ամէն վարպետութիւն գործադրելով, Ղազա-  
նի կիները, աղջիկներն ու տղաքը կը փախցնէք, բերե-

լով մօտս : Զեզ կը վարձատրեմ , իւրաքանչիւրիդ չնոր-  
հելով երկօրեայ փեսայութիւն :

Գիշերը , տղաքը , արհամարհելով ամէն վտանգ ,  
զգեստաւորուած Ուլկատներու պէս , դուրս ելան պա-  
րիսպին մէկ դարպասէն ու խառնուեցան թշնամիին :  
Երկու օր յետոյ , կէս գիշերէն վերջ , անոնք յաջողեցան  
թագուհիին պահանջած ահճերը տանիլ պալատ :

Լուցիքա շարել տոււաւ , պարիսպին վրայ , Ղաղանի  
կիները , աղջիկները ու տղաքը եւ Ուլկատներու թագա-  
սորին զրկեց թուղթ մը որուն մէջ զրած էր .

— Քու տղաքդ զրաւեցին իմ մարմնոյս բերդը : Ա-  
նոնք քենէ աւելի արժանի էին , ըլլալով աւելի երիտա-  
սարդ : Եթէ այսօր չվերցնես պաշարումը , քուկիններդ  
պիտի զլիստուին , երեկոյեան :

Ղաղան շատ կը սիրէր իր կիներն ու զաւակները :  
Ժողով գումարեց , ծիրանի վրանին տակ , ու երեկոյ չե-  
ղած վերցաւ պաշարումը :

Լուցիքա թագուհին , 354 թուին , պատերազմ հրա-  
տարակեց Ալփակներուն դէմ ու զրաւեց քանի մը նա-  
հանգ :

355 թուին պատերազմ յայտարարեց ֆահարիստա-  
նի դէմ ու զրաւեց Ամատա լեռները պարունակող հա-  
մանուն նահանգը :

356 թուին պատերազմ հռչակեց Բալավուտիարի  
դէմ ու զրաւեց Կալայի լրջանը :

357 թուին կրկին յարձակեցաւ Բարատէնիայի վը-  
րայ , ամբողջովին զրաւելով :

358 թուին խուժեց Ուլկատիստան , զրաւելով Վըր-  
պան նահանգին կէսը :

359 թուին կրկին արշաւեց Ալփակիա ու զրաւեց  
Հույտուրիա քաղաքը որ շինուած էր Կանանչ գետին ա-  
փերուն վրայ :

Լուցիքա իր մղած պատերազմներէն վերջ՝ եղաւ ա-

ւելի անխիղճ ու սկսաւ խումբ խումբ սպաննել տալ, այ-  
րանոցներու մէջ բանտարկուած իր ամուսինները: Ասա-  
վուած մայրերը վրավովուեցան ու Մարինկօ անուն կին  
մը, որուն զաւակներէն եօթը հատը մեռած էին պա-  
տերազմներու եւ չորս հատն ալ սպաննուած այրանոց-  
ներու մէջ, սկսաւ շրջիլ քաղաքէ քաղաք, զիւղէ զիւդ  
եւ քարոզել, հրաւիրելով մայրերը որ պոյքոթ յայտա-  
րաբեն մայրութեան դէմ: Լուցիքա բռնել տուաւ Մա-  
րինկոն ու սպաննել տուաւ, չարչարելէ վերջ: Մարին-  
կոյի խօսած քարոզները սակայն ունեցան իրենց ազգե-  
ցութիւնը: Ասավուած մայրերը որոշած էին զաւակ չբե-  
րել աշխարհ: Թագուհին հրատարակեց օրէնք մը որուն  
համաձայն եթէ կին մը չյղանար հինգ տարուան ըն-  
թացքին՝ պիտի սպաննուէր: 364ին կը լողար երկիրը ա-  
րիւնի մէջ: Կազմակերպուած էր մայրերու ջարդը:  
Պայթած էր յեղափոխութիւն մը ու քաղաքացիական  
կոլու կար, երկրին մէջ: Օգտուելով առիթէն, Ուկա-  
տիստանի Ղաղանը արշաւեց Ասավուտիայի վրայ: Դրա-  
ցի երկիրներն ալ մասնակցելով արշաւանքին՝ բաժնե-  
ցին Ասավուտիան իրենց մէջ: Լուցիքա՝ հմայելով Լա-  
ունան՝ Ալփակներու թագաւորը՝ անոր օգնութիւնով,  
դուրս մղեց թշնամիները, պատերազմելով երեք տարի:  
Իր զբաւած նահանգները վրայ տալէ զատ, կորսնցուց  
երկու նահանգ (367): Երկիրը եղած էր ուժաքամ: Կը  
շարունակուէր մայրերու պոյքոթը: Լուցիքա, 371ին,  
վարակուած զանազան ախտերէ, ինկաւ անկողին: Բը-  
ժիշկները չկրցան բուժել թագուհին որուն վիճակը  
հետզհետէ ծանրացաւ: Լուցիքա համոզուելով որ իր  
վերջին օրերը հասած են՝ հրամայեց որ իր ամուսին-  
ները իր առջեւ բերեն ու մորթեն: Խրաքանչիւր ամու-  
սին իր անկողնին քով բերին, զանուկի պէս, ու թա-  
գուհին համբուրեց ամէն մէկուն բերանը, նշան տալով  
դահիճներուն որպէսզի մորթեն: Ննջասենեակը վերած-

ուեցաւ կատարեալ սպանդանոցի: Լուցիքա, այսպէս,  
ապահով եղաւ որ իր մահէն վերջ ուրիշ կիներու պի-  
տի չպատկանին իր գեղեցիկ ամուսինները:

Լուցիքա իր վերջին վայրկեաններուն հրամայեց որ  
իր մահէն վերջ երկիրը խոր սուզի մէջ մտնէ ու ոչ մէկ  
Ասպուտ հինգ տարի չամուսնանայ:

Թագուհիին վերջին կամքը գործադրուեցաւ, անա-  
սելի խստութիւնով: Կամքը գործադրող պաշտօնեանե-  
րը, օրէնքի տառին կառչած, ջանացին արդիւկ նոյնիսկ  
այր մարդու մը աղջկան մը մերձենալը:



### Ֆ Ի Գ Ո Ւ

Լուցիքա թագուհիին յաջորդեց իր դաւակը Ֆիքոն  
(371), որուն համար կարելի չէ ըսել որ բարձրացաւ  
դա՛, որովհետեւ ան աւելի անկողին է որ բարձրացաւ:  
Կը պառկէր ցերեկները ու կը քնանար դիշերները: Պառ-  
կեցաւ եւ քնացաւ, անդադար, հինգ տարի: Անկողնա-  
կալ թագաւորը պատուիրած էր պալատականի մը որ  
օրական տասն անդամ կրկնէ իրեն՝ Սոլոմոնի հետեւ-  
եալ խօսքը. — « Կե՛ր, ա՛րք եւ ուրախ լե՛ր »: Դահլիճի  
մը կեղրոնը հաստատել տուած էր իր խորանածեւ մա-  
հիճը ու այնտեղ կ'ընկողմանէր ամբողջ օրը, լսելով օ-  
րորներ, պարերդներ եւ դիտելով օդին մէջ ցատկելով  
կաքաւող աղիճները: Ամէն օր իր առջեւ կը բերէին  
խումբ մը կոյսեր, նուագածուհիներու ընկերակցութիւ-  
նով. Ֆիքոն ունկնդելով մեղեդիները կ'ընտրէր իրեն  
համար հոմանուհիներ: Հարձեր, փոխն ի փոխը կ'եր-  
դէին, ուրիշներ համաղամներ ու պտուղներ կը զետե-  
ղէին թագաւորին բերանը: Ֆիքոն իր շուրջը ծառայող-  
ները կ'անուանէր « ծոյլ »: Տարիներով ընկողմանած  
մնալով եւ օրական մերթ աւելի քան 16 ժամ քնանալով

ու մանաւանդ անընդհատ ուտելով՝ Ֆիքոն նմանեցաւ խոզի: Իր հակառակորդները զինքը կ'անուանէին « խող արքայ »: Լսեց Ֆիքոն ու հրամայեց Բարանա քրմապետին որ պաշտուի խոզը, Փորբօ անունով: Հինգ տարի թէեւ խաղաղութիւն տեսաւ Ասավուտիան, սակայն, ամէն պաշտօնեայ փոխուած էր թագաւորի: Կ'ըսէին Ասավուտները. — « Առաջ ունէինք մէկ թագաւոր, հիմա սունկերը թիւ ունին իսկ մեր նոր թագաւորները չունին թիւ »: Հինգ տարիէն արթնցաւ Ֆիքոն: Այդ արջանին Բարատէնիան վերստին տիրացած էր իր անկախութեան եւ երկրին դիկտատորը՝ Արոմա՝ կազմած էր զօրաւոր բանակ մը, մոլեռանդ զինուորներով: Ֆիքոն պատգամաւորներ զրկեց Բարատէնիա, պահանջելով սահմանակից նահանդ մը: Արոմա դիկտատորը որ կը բնակէր ժայռուա լերան մը կատարին վրայ հաստատուած բերդի մը մէջ, ընդունեց Ֆիքոնի պատգամաւորները եւ ունկնդեմէլ վերջ անոնց պահանջը, իբրեւ պատասխան ըստաւ. — Հետեւեցէք ինծի: Երբ հրապարակը հասան՝ Արոմա զինուորականի մը հրամայեց որ քսան զինուորներ բերուին իր առջեւ: Հրամանը վայրկենական գործադրուեցաւ: Արոմա հրամայեց զինուորներուն, ըսելով. — Սա ժայռէն վար նետուեցէք: Զինուորները վայրկենական գործադրուեցին ընդհ. պետին հրամանը, նետուելով անդունդին մէջ ու մահանալով: Արոմա դառնալով պատգամաւորներուն ըստաւ. — Գացէք ու ինչ որ տեսաք պատմեցէք ձեր թագաւորին, չմոռնալով աւելցնել որ ձեր տեսած զինուորներուն նըման վաթսուն հազար անձնուրացներ ունիմ :

Պատգամաւորները Պարլապար վերադառնալով իրենց տեսածն ու լսածը պատմեցին Ֆիքոնին որ, բարի նախանձէ մզուած հաւանաբար, փափաքեցաւ ինք աւ ունենալ Արոմայի զինուորներուն պէս անձնազոհ քաշեր: Եւ հրամայեց որ իրեն համար մեռնելու կազմ ու

պատրաստ անձերէ կազմուին գունդեր : Քանի մը օր վերջ , անմիջապէս , կազմուած էին այդ հերոսական գունդերը : Ատեն մը վերջը Ուլկատ պատշամաւորներ կը գտնուէին Ֆիքոնի նոր պալատին մէջ որ բլուրի մը վրայ շնուռած էր : Թաղաւորը զգայացունց տպաւորութիւն մը գործելու համար հրամայեց Հարիւր զինուորաներու որպէսզի իրենք զիրենք վար նետեն բլուրէն ու մեռնին : Հարիւր զինուորները շարժեցան անմիջապէս եւ յարձակեցան իրենց թագաւորին վրայ , տեղն ու տեղը սպաննելով Ֆիքոնը (377) :

Ընդամէնը վեց տարի թագաւորեց Ֆիքոն : Հինգ տարի կոչուեցաւ « խող » , տարի մըն ալ « կապիկ » :

Հինգ տարուան ընթացքին փոխեց տասներեք վարչապետ : Այդ բոլոր փոփոխութիւնները բան չփոխեցին երկրին մէջ :

Իր կենդանութեան , ինչպէս նաեւ իր մահէն վերջ , շարունակուեցաւ Փորոքոյի պաշտամունքը :

## Ս Ո Ւ Ք Ա Գ Ա

Ֆիքոն անդաւակ ըլլալով իրեն յաջորդեց իր եղաբայրը Սուքաքա (377) , որ գահ բարձրանալէն օր մը վերջ յայտարարեց . — « Ամբողջ երկրին մէջէն պիտի ջնջեմ մեծ ու պատիկ բոլոր բռնակալութիւնները » : Ատեն մը վերջ կախել տուաւ եպարքոսը , գտնելով որ ան կը բռնանայ գաւառապետներուն վրայ : Ժամանակ մը յետոյ սպաննել տուաւ բազմաթիւ գաւառապետներ , գտնելով որ անոնք կը բռնանան Ասավուտ ժողովուրդին վրայ : Շըջան մը ետքը ջարդել տուաւ բազմաթիւ Ասավուտներ , գտնելով որ անոնք կը բռնանան , յոյն փոքրամասնութիւններուն վրայ : Զուշացաւ ջարդել նաեւ փոքրամասնութիւնները , գտնելով որ անոնք կը բռնա-

նան օտարականներուն վրայ: Օր մըն ալ հալածեց օ-  
տարականները, գտնելով որ անոնք կը բռնանան կինե-  
րուն վրայ: Իր զաւակը Սալփիս, դաւակցելով խումբ  
մը վինուրականներու հետ, սպաննեց իր հայրը (389):  
Սուքաքա որ պայքար բացած էր բռնակալութեան դէմ՝  
կոչուեցաւ «բռնակալներու բռնակալը»:

## ՍԱԼՓԻՍ

Եաքսարտեան հարստութեան այս վերջին ներկա-  
յացուցիչը՝ եղաւ նաեւ վերջին թագաւորը Ասավուտ-  
ներուն: Թագաւորեց տասնեւհինդ տարի (389-404):  
Իրմով 162 տարի տեւեց Եաքսարտի հիմնած հարստու-  
թիւնը:

Սալփիսի օրով տարի չանցաւ, առանց պատերազ-  
մի: Եղանակ չանցաւ, առանց ջարդի: Ամառ չանցաւ,  
առանց երկրաշարժի եւ ողողումներու: Զմեռ չանցաւ,  
առանց խստութեան: Օր չանցաւ, առանց եղերականու-  
թեան: Խազմեր, ուրականներ, համաճարակներ, ոճիր-  
ներ, սովուր բանտարկութիւններ անդադար յաջորդե-  
ցին իրարու: Այդ ընդհանուր վերիվայրումներուն մէջ  
իշխեց Սալփիս, իբրեւ մեծագոյնը պատուհասներուն ու  
կամշացաւ հետզհետէ: Ամբողջ երկրին վրայ ողբերգու-  
թեան փոթորիկ մը պայթած էր: Բնութիւնն ալ, դաշ-  
նակցած Սալփիսին հետ, կը քայքայէր Ասավուտիան:  
Դրացի ազգերը կը լրացնէին պակասը:

Վեց անդամ պատերազմեցաւ Ուկատներուն դէմ,  
տասն անդամ ֆահարներուն դէմ, չորս անդամ Բարա-  
տէնիացիներուն դէմ, երեք անդամ Ալփակներուն ու  
անդամ մըն ալ Բալավուտիացիներուն դէմ: Ամէնէն  
սոսկալին եղաւ ներքին պատերազմը: Սպարապետ Կու-  
մա ապատամբեցաւ: Երեք տարի տեւեց քաղաքացիա-

կան կոիւը : Այլեցան քաղաքներ , փճացան հունձքերը  
ու սկսան համաճարակները : Սալիիս յաղթեց եւ ան-  
խայ ջարդեց այն նահանգներուն բնակիչները որոնք  
անցած էին Կումայի կողմը : Բոլոր իր հակառակորդնե-  
րը ահաւոր տանջանքներով մահացուց :

Ասավուտիան կը ճարճատէր :

Սալիիս իր զինուորներուն գլուխը անցած կը վա-  
զէր սահմանէ սահման ու քաղաքէ քաղաք , պոռալով .

— Պիտի կործանեմ կամ աշխարհը եւ կամ դոնէ  
Ասավուտիան : Սալիիս հասաւ իր նուազագոյն փափա-  
քին :

Զիլա անուն Ասավուտ մը յայտնուած էր ժողո-  
վուրդին մէջ , իրրեւ սպասուած փրկիչը , եւ կը շրջը  
գիւղէ գիւղ , կը քարոզէր , հրաւիրելով որ ամէն ոք  
լքէ տուն եւ հող , դառնալով գնչու : Զիլա , իր աչքե-  
րուն հրաշքով , իր խօսքին զօրքով եւ իր շարժումնե-  
րուն տիրապետութեամբ , շուտով ունեցաւ հետեւորդ-  
ներու բազմութիւններ : Ահաւասիկ հատուած մը իր  
վարդապետութիւնը բնորոշող խօսքերէն .

— Եղբայրներ , փոխուեցաւ կեանքը դառն բաժա-  
կի : Փշեցէք այդ բաժակը ու դարձէք ցիկանա , ըմպե-  
լու բնութեան ստինքներէն : Այլասերուեցաք բնտանի  
անասուններուն պէս : Դադրեցէք ըլլալէ թագաւորին  
շուները : Վերադարձէք բնութեան որպէսզի սահի ձեր  
կեանքը՝ անոյշ երդի մը պէս , սարերուն վրայ ու ձո-  
րերուն մէջ : Ո՞չ որս եղէք , ո՞չ ալ որսորդ : Որս ըլլալը  
տիկարութիւն է ու որսորդ ըլլալը գաղանութիւն : Եղէք  
ցիկանա , ապլելով բնական կեանքը : Թափառեցէք ա-  
զատ ու առատաձեռն բնութեան մէջ : Աշխարհի վրայ  
եղած ամբողջ պոռչտուքը փորի մը հացի համար է :  
Դաժան թագաւորները դառնացուցին այդ փոր մը հա-  
ցը : Ամայացուցէք երկիրը որպէսզի պատժուին դէշ հո-  
վիւները : Անոնք չգնահատեցին ձեր սրբազան աշխա-

տանքը՝ երկրագործութիւնը, չվարձատրեցին ձեր հայ-  
րութիւնն ու մայրութիւնը։ Զարչարանքի զեհեն ու ա-  
րիւնի լոգարան ըրին ձեր կեանքը։ Աստուած ձեղ ստեղ-  
ծած է աղատ, անզգամ թաղաւորները ձեզ փոխեցին  
ստրուկի։ Իշխողներուն սուրբ երկար է ու յաճախ խել-  
քը կարճ։ Գահաժառանդին զէշը չտեսանք, թաղաւորին  
ալ լաւը։ Միշտ աղօթեցինք։ — Ասամաթ մեծ Աստուա-  
ծը պահէ թաղաւորը։ Կը շարունակենք աղօթել իրա-  
կան Աստուծոյն, նոր իմաստով։ — Մեծն Աստուած  
թող իր քով պահէ թաղաւորները, որպէսզի մարդիկ  
ջանան իրենք վիրենք պահպանել, երկրի վրայ։ Ժողո-  
վուրդին պէտք ունեցածը ո՛չ ժողովրդապետութիւնն է,  
ո՛չ թաղաւոր։ Իւրաքանչիւր ժողովուրդի մարդ մը  
պէտք է, աստուածառաք մարդ մը։ Մարդ մը որ գայ  
ժողովուրդէն, բաղմութիւններուն ցաւը ամբարած հո-  
գիին խորը խսկ դարմանը իր հանձարին մէջ ու կամ-  
քին։ Մարդ մը բաւական է որ ժողովուրդ մը կրկին  
ծնի, երիտասարդ հասակով։ Եղբայրներ, ահա ես ե-  
կած եմ, եկած եմ ձեզի համար։ Ես եմ ձեր սոտերը։  
ձեր Մանուրան։ Լքեցէք Սուրնափան։ Հետեւեցէք ին-  
ծի։ Ձեզ հետ առէք նուազարաններ եւ բանաստեղծու-  
թիւն։ Պիտի երթանք եղեմէ եղեմ։ Պիտի զգեստաւո-  
րենք իրականութիւնը ոսկեհիւս հանդերձանքով եւ ծի-  
րանի պատմուճանով։ Պիտի բանանք լուսութեան լե-  
զուն, հոգիին լեզուն՝ երաժշտութիւնը։ Պիտի թառին  
սոխակներ մեր նուազարաններուն վրայ։ Պիտի ապ-  
րինք սիրոյ մէջ տրոփելով եւ ուղեւորութեան մէջ  
թրթուալով։ Պիտի անդադար ճամբորդենք։ Աշխարհը  
կը ճամբորդէ Աստուծոյ բացած ճանապարհին մէջ,  
մարդիկ պէտք է ճամբորդեն աշխարհի ճամբաներուն  
մէջ։ Ամէն բան ճամբար է, երկրի վրայ ու ամէն ինչ  
անիւ է, տիեզերքի մէջ։ Ճամբան ճամբորդելու համար  
է ու անիւը թաւալելու։ Արեւը կոր է ու կը թաւալի.

կը թաւալին աստղերը։ Ոչ մէկ մոլորակ կամ էակ  
ստեղծուած չէ կանդ առնելու կամ նստակեաց ըլլալու  
համար։ Մարդուս քունիին մէջ անդամ սիրտը կը ճամ-  
բորդէ, տանելով մեղ տենչանքի տենչանք։ Ամէն ինչ  
որ կ'անշարժանայ կը քարանայ կամ առնուազն կը հո-  
տի։ Մարդ կը յոպնի մնալով տեղւոյն վրայ։ Կը ճանձ-  
րանայ տեսնելով միեւնոյն բաները։ Կը հանդչի, կը  
թարմանայ ճամբորդելով։ Թուչունները կը ճամբոր-  
դեն, կը ճամբորդեն ծուկերը։ Քաղաքը կը սպաննէ տե-  
սողութիւնն ու լսողութիւնը։ Մարդուս ծնած տեղին ու  
մեռած տեղին մէջ պէտք է գտնուի տարածութիւն մը։  
Օրօրոցին ու գերեզմանին մէջ պէտք է աշխարհ մը ըլ-  
լայ։ Մեր կառքերը պիտի թաւալին, տանելով մեղ նոռ-  
րանոր գրախտներ։ Պիտի պատարագենք մեր հրապա-  
րով, արտաքսելով մեր մէջն չար խորհուրդները։ Պի-  
տի պսակենք ծառերը բոլորապարերով ու լուսնի լոյ-  
սով պիտի թաղագրենք բլուրները՝ խմբապարերով։  
Պիտի գտնենք ճշմարիտ Աստուածը, բնութեան մէջ։  
Աստուծոյ մէջ պիտի գտնենք Սէրը ու Սիրոյ մէջ պիտի  
գտնենք մէկպէտէկ, կեանքին իմաստը։ Աստուած, Սէր  
եւ իմաստ տարածութեան մէջ կը բարախնեն։ Քաղա-  
քը Արդելքն է։ Աստուած, Սէր եւ իմաստ կ'ապրին սո-  
խակի մը մէջ, սակայն չեն բնակիր պողոտայի մը, պա-  
լատի մը կամ պարիսպի մը մէջ։ Պիտի ըլլանք սոխակ-  
ներ, երկնելով բիւրաւոր գրախտի եղանակներ։ Մեր  
երգերով պիտի անցնենք բնութեան մէջն ու պիտի  
անցնի բնութիւնը մեր հողիին մէջն։ Պիտի շարժենք  
քարը, հողը, ծառը, լոյսը եւ հողիները։ Աստուած  
ստեղծեց հերդաշնակութիւնը։ մարդը պարտի ըլլալ Աս-  
տուծոյ ընդօրինակիչը, վերարտադրիչը ներդաշնակու-  
թեան։ Եղբայրներ, դէպի խմբանուադ, դէպի բոլորա-  
պար, դէպի Աղասութիւն։

Զիւայի քարոզած ժամանակ երաժշտախումբ մը

կ'ընկերանար իրեն, պարզահիկ ձայնով, նուազելով  
բախսոտիաներ: Զքնաղ պարուհիներու խումբ մըն ալ  
կեցած տեղը կը շարժէր, կշռաւոր կերպով:

Ժողովուրդը կ'ընդմիջէր Զիլայի քարողը, պոռա-  
լով:

— Արքօ՛, արքօ՛ (կեցցէ՛, կեցցէ՛», տրա՛տիշ (չառ  
շառ), չալէ տա թիոս (որդի Աստուծոյ), գրա՛վնոշ  
(յառա՛ջ):

Իսկ երբ կ'առարտէր քարողը, ամբոխը փոթորկած  
կ'աղաղակէր.

— Գրաշկօ քոյի (կը հետեւինք քեզի),

Անտիամի նոյի (տա՛ր մեղի),

Սալվաթում նոյի (փրկէ՛ մեղի):

Ճառէն յետոյ կը սկսէր պարել Զիլա, իրեններուն  
հետ: Իր ունկնդիրները մասնակցելով պարին, կը հա-  
մարուէին իրը:

Սալվիս զրկեց Նոմպա զօրավարը, քանի մը հազար  
զօրքով, որպէսզի երթայ ու ողջ ողջ բռնէ Զիլան իսկ  
սրահարէ անոր հետեւորդները: Նոմպա գտաւ ցիկանա-  
ները հովիտի մը մէջ: Անոնք սրարբած կը պարէին,  
նուազարաններու ընկերակցութիւնով: Յիկանաները կը  
պարէին ինքնամոռացութեան մը մշուշներուն մէջ վե-  
րացած: Երաժշտութենէն կը հոսէին քաղցրութեան ջըր-  
վէժներ, կը ժայթքէին ձայնաւոր հրթիւններ: Օդին մէջ  
ալիքներ, թռչուններ, զանգակներ: Հոգիներու եւ աչ-  
քերու մէջ տաք լոյսեր: Քաղցր մեղմութիւններ եւ յե-  
տոյ արագութիւններ: Հետզհետէ աւելի արագ: Աւելի  
արագ, արագ աւելի, աւելի: Հո՛ք: Խելազարած զլուխա-  
ներ եւ խենթեցած ոտքեր: Պարը ձեռքեր կ'երկարէր ու  
հոգիները կը քաշէր մողութիւնով: Նոմպա զօրավարը  
ձերբակալուեցաւ պարէն երկարող ձեռքերէն: Իր զին-

ուորներն ալ բոնուեցան ու քաշուեցան : Ու բոլորը միացան ցիկանաներուն :

Սալփիս, կատղած, զրկեց կամքիս ծերունի զօրավարը որպէսզի բռնէ նոմպան ու Զիլան իսկ միւսները մահացնէ տանջանքներով : Կամքիս, իր բանակով, երբհասաւ այն դաշտը ուր կը գտնուէին ցիկանաները՝ տեսաւ որ բազմահազար այրեր, կիներ ու աղջիկներ կը պարեն, Զիլայի վլխապետութիւնով եւ նուազարաններու ընկերակցութեամբ : Հոսանք մը գոյութիւն ունէր, անդիմազբելի հոսանք մը որ մարդիկը կը տանէր պարին բոլորակին մէջ ու կը դարձնէր անդադար : Երաժշտութիւնը ջուրերու մեծ երդին պէս փոթորկու էր : Ու տաք հոսանքը . . . . : Բափստասները կը նուազէին երդելով : Կամքիս ծերունի զօրավարը՝ նետեց իր գըլխանոցը ու աջ թեւը վեր բարձրացուցած, պարելով մը տաւ կաքաւողներուն մէջ, ընտրեց գեղանի կոյս մը եւ սկսաւ պարել, երիտասարդի մը պէս ցատկելով օդին մէջ : Բանակը հետեւեցաւ զօրավարին : Համբուրեցին զիրար կամքիս ու Նոմպա : Շրջակայ գիւղերը հետեւեցան բանակին : Քիչ ժամանակի մէջ դրեթէ ամբողջ Ասավուտները, եղան ցիկանաներ : Այդ ցիկանայացած Ասավուտներն են որ զարգացուցին արուեստներուն ամէնէն աստուածայինը՝ Երաժշտութիւնը : Իրենց ստեղծած մեղեդիները ներշնչարաններն եղան հանճարեղ երդահաններուն երուն :

Միւս կողմէ ամայացաւ Ասավուտիան : Սալփիս մոռլուցք բոնուած հրդեհել տուաւ բազմաթիւ քաղաքներ, մնալով աւերակներու մէջ եւ անապատի : Օդտագործելով առիթը՝ Ռւլկատները խուժեցին Ասավուտիա, կրակի տուին Պարլապան եւ սպաննեցին Սալփիսը : Այսպէս վերջացաւ հայրենիք մը, ազգութիւն մը, տէրութիւն մը :

Յիկանաները դացին երկրէ երկիր։ Ճաշակեցին բը-  
նութեան սեղանէն, քնացան աստղերու ներքեւ, ճամ-  
բորդեցին կառքերու վրայ։ Աիրեցին, նուագեցին, եր-  
գեցին ու պարեցին։ Աշխարհը լեցուցին երաժտու-  
թիւնով։

Եղան արջ խաղցնող, հուսամ ծաղիկը ծախող, ձիա-  
դարման, բախտ գուշակող եւ ճակատագիր բարեկիսո-  
խող։ Զարգացուցին մողելու գիտութիւնը, բժշկութիւ-  
նը եւ խօսելու արուեստը։ Անոնց խօսքերը օծուեցան  
լոյսով եւ բուրումնաւէտութեամբ։ Եղան նաեւ առաջին  
կարգի գողեր՝ առաջին կարգի հաւու։ Հոսեցան, ջուրի  
պէս, ամէն ուղղութիւնով, ըլլալով մաքուր, նման ջու-  
րի, ինչպէս նաեւ աղտոտ, նման ջուրի։ Քանի դացին  
բնութեան՝ մաքրուեցան, քանի դացին քաղաքները՝  
աղտոտեցան։



Ծերունի ցիկանաները, մերթ, գիշեր ատեն, բո-  
ցասիւն խարոյկին շուրջը ակմբուած երիտասարդնե-  
րուն կը պատմէին Վանկէլիի, Ամասթրիսի, Վուլկայի,  
Պանսիքոյի, Մոծիկոնի, Լուցիքայի, Ֆիքոնի, Սուքա-  
քայի եւ Սալփիսի պատմութիւնները։ Աւարտէն յետոյ  
հարիւքանեւհինգամեայ ծերունի մը, աղօթքի մը  
պէս, կը մըմնջէր։

— Փա՛ռք Աստուծոյ, որքան երջանիկ ենք մենք  
հիմա ...

Յիկանաներու նոր սերունդին մէջ սովորութիւն ե-  
ղաւ, մէկը նախատելու համար, իրեւ հայհոյութիւն,  
գործածել իրենց հին թագաւորներուն անունները։ Յա-  
ճախ կարելի էր լսել երիտասարդ ցիկանայի մը բեր-  
նէն, բարկութեան մէկ վայրկեանին, հետեւեալ հայ-  
հուչները։

— ԹՇՀ, ՎԱՐԼԿԱ … ՊՈՆՍԻՔՈՅԻ ՃԱՊ … ՄՈԾԻԿՈՆԻ  
ՔՈԱ … ԼՈՒԳԻՔԱ, ՄՈՒԳԻՔԱ, ԲՈՒԳԻՔԱ … Օ՛, ՖԻ-  
ՔՈՆ … ՄՈՒՔՔԱՔԱ, ՄԱ՛ԼԻՒՄ, ՄԱ՛ԼԻՒՄ, ՓԻ՛Ա …

X

ՄԵՐԵԼԻ ԸՆԺԵՐՋՈՂ, անշուշտ հասկցար որ այս գործ  
ծը պատմութիւնն է երեւակայական ազգի մը: Տեսակ  
մը պատմութիւնը, քիչ մը ամէն ազգի: Եւ, կարծեմ,  
ա՛լ հարկ չկայ կարդալու ընդհ. ազգաց պատմութեան  
պատկառելի հատորները: « Պատմութիւնը կրկնութիւն  
է »: Նաեւ ապերախտ գիտութիւն: Ապերախտ է ո՛չ մի-  
այն անոր համար որ մարդ ուշ կը սորվի եւ չուտ կը  
մոռնայ՝ այլ ապերախտ մանաւանդ անոր համար որ  
հակառակ հարստացած ըլլալուն, մարդկային արիւն-  
ներով, չէ եղած մեզի բարի դաս մը: Գրածս խու-  
ցումն է ընդհ. ազգաց պատմութեան մէջ գտնուող ող-  
բերդութեան ինչպէս նաեւ կատակերդութեան: Կարելի  
խուցում մը որուն մէջ մերժ բաներ մըն ալ կան աւելի  
կամ պակաս: Ես գրեցի ժպտելով, սակայն, կարելի է  
լալով ալ կարդալ:

ՎԵՆԱԿԻՆ, 1941

# ՇԻՇ ՄԼ ԳԻՒՒ

Փարիզէն երբ Ամպուաղ հասանք, կինս եւ ես, մեր  
ստամոքսներուն մէջ որոտում կար: Օրն էր երկուշաբթի  
եւ փակ էին նպարավաճառները: Պահածոյի խանութնե-  
րը միայն բաց եւ սակայն պահածոն ալ արդիլած են ին-  
ծի բժիշկները: Ճաշարանները քննելէ (անոնց խոհանո-  
ցը չէ անշուշտ, այլ գինը) վերջ, մէկ հատէն ներս մը-  
տանք: Փոքրիկ սենեակ մը, մուլթ պարտէղի մը նման:

Երեք ծերակուտական կիներ արդէն տեղաւորուած  
էին սեղանի մը շուրջը:

Խորունկէն երեւցաւ կին մը, ճաշարանապետուհին,  
եւ յետոյ օրիորդ մը, սպասեակը:

Զիք ճաշացուցակ: Բերանացի յայտարարու-  
թիւն մը.

— Լոլիկի ապուր, հորթի միս, լուրիա...

— Արդիլուած են ինծի:

Ճաշարանապետուհին պահ մը շտկուելէ վերջ, ը-  
ստւ.

— Կերէք, պարոն: Շատ կարեւորութիւն մի տաք  
բժիշկներուն: Բացառաբար կերէք:

— Կինս թող ուտէ, ես ալ կը դիտեմ...

— Քիչ մըն ալ ձեզի կուտամ...

— Անանկ թող ըլլայ:

Ճաշարանապետուհին կը հեռանայ ու անմիջապէս  
կը մօտենայ մեզի սպասեակ օրիորդը, ձեռքը մէծ չի  
մը կարմիր գինի ու կը տեղաւորէ առջեւ:

Ապշահար կ'ըսեմ աղջկան.

— Բայց, օրիորդ, ես ձեզի բան մը չապսպրեցի:  
Ի՞նչպէս, յանկարծ, շիշ մը գինի կը բերէք...

— Զեր աչքերը ապսալրեցին...

— Դինովի աչքե՞ր ունիմ արդեօք...

— Ոչ, պարոն, այդ ըսել չուզեցի երբեք։ Ես գրաւի կը մտնեմ որ դուք գինին համտեսող մըն էք, այն ալ մեր Թուրէնի գինին։ Ունինք նաեւ Վուլրէյի սպիտակը։ Մեր գինիներուն մէջ Թուրէնի արեւը կայ, մեր նահանգին հողին եւ ուրախութիւնը։ Ես ձեր աչքերուն մէջ կարդացի գնահատութիւն մը՝ երբ կը նայէիք շիշեռուն...

— Գնահատութիւն եւ պաշտամունք ալ։ Երեք շաբաթ առաջ, սակայն, կրօնափոխ ըրին դիս բժիշկները։ Այսօր, աւա՛ղ, աշխարհի լաւագոյն գինին անդամ, արգիլուած է ինծի։ Ես կը ճանչնամ արդէն ժառտէն արժրանսի գինին։ Վանտոմի մէջ, բարեկամի մը մառանը, կիսովին դատարկած եմ, ժամանակին։ Բայց, հաղար ափսոս, խիստ կերպով արդելք կայ։

— Մե՛զք... դժբախտութիւն է... ուրեմն ե՞տ պիտի տանիմ այս շիշը...

— Բայց ես երբեք ատանկ բան մը չըսի ձեզի։

— Զեզի կը վստահեցնեմ որ պիտի չվնասուիք։ Բնդհակառակն անոնք կը պատժուին որ կուգան մեր երակիրը եւ առանց խմելու մեր հեղուկ արեւը կը հեռանան։

— Պիտի խմեմ, օրիորդ, մանաւանդ որ այդքան լաւ սրտով կը մատուակէք։

Եւ սկսաւ խնջոյքը։

Այս՛, խնջոյք է, հիւանդի մը համար, մեծ շիշ մը գինին, ինչպէս նաեւ լոլիկի ապուր, հորթի միս, լուրիս, պտուղ։

Սպասեակ օրիորդը հեռացաւ, խօսքը տալով գինիին։ Ու սկսաւ խօսիլ գինին ու երգել.

— Հի՛ն, անո՛յշ, սիրելի՛, պատուակա՛ն բարեկամս, բարի եկար։ Ու կրկին բարի է մեր իմաստուն

տեսակցութիւնը։ Լսեցի որ հին աղնիւ բարեկամէ մը  
քեզ դատել կ'ուզեն բժիշկները ու նոր բարեկամներ տալ  
քեզի, ինչպէս ընկերուհի անանուխը, ընկեր ստեղծի-  
նը, ընկեր շողզամը . . . : Բոէ ինծի թէ ո՞վ են քու բառ  
րեկամներդ եւ ըսեմ քեզի թէ ի՞նչ տեսակ մէկն ես  
դուն։ Գէշ մարդէկ են բժիշկները որոնք լաւ բարեկա-  
մի մը հետ կը փափաքին խղել յարաբերութիւններդ։  
Պատոյս վրայ կ'երդնում որ պիտի չվնասեմ քեզի։ Ես  
հին, փորձուած բարեկամ մըն եմ։ Հին բարեկամութիւն  
եւ հին գինի. տհա ամէնէն թանկաղին գանձերը։ Դուն  
իմ հիւրս ես ու իս գիտեմ թէ ինչպէս կը հիւրասիրեն  
սիրելի բարեկամ մը։ Դուն ալ սիրէ զիս, ճաշակէ ամէն  
մէկ կաթիւիս մէջ ողողուած ծիծաղը, արբեցիր ինձմով  
ու պիտի մնաս առողջ, կենսունակ, խանդավառ ու լա-  
ւատես նշանը, սիրող կեանքի եւ աշխարհի շարժը, գե-  
ղը, փայլը, աստուածայայտնութիւնը։ Կեաց անսասան,  
կեաց թրթուուն, ինչպէս լար քնարի, ինչպէս շող արե-  
գական, ինչպէս խորհուրդ խորին։ Իսկ եթէ պատահի  
որ, քեզի հանդէպ ունեցած անհուն սիրոյս պատճա-  
ռով, յանկարծ յուզուիմ, աչքերովս քու ներսդ տեսնե-  
լով հիւանդութիւնդ եւ յուզումէս շուարիմ եւ շուա-  
րումէս, ակամայ, վնասեմ քեզի, շատ կ'աղաչեմ, մար-  
դու բան մի ըսեր։ Անձայն անձուն տուայտէ։ Ժպտելով  
տառապէ։ Մի անիծեր զիս ու մի մանաւանդ քննադա-  
տեր։ Մի արատաւորեր պատիւս, փառքս, դղեկանման  
մեծութիւնս։ Ռւբեմն խմէ, անոյշ ըլլայ։

Ըմպումը շարունակեցի . . .

Ա՛հ, գինեսէր բարեկամներս, ա՛հ . . . (ըսի «գինե-  
սէր», կրնամ ըսել «գինեպաշտ» ալ, սակայն, խօսքս  
չեմ ուղղեր գինեմոլներուն, անոնք գինեպիղծերն են)։  
Ուրեմն, գինեսէր բարեկամներս, որպէսզի մարդ  
ունենայ ամբողջական արքեցութիւնը, վայելէ գինիին  
բովանդակ համն ու բոյրը, որպէսզի անոր խորէն եկող

ամբողջ գօրքը եւ բարձրէն իշնող համակ հրաշքը ընդունի՝ պէտք է եղեր քանի մը շաբաթ զրկուած ըլլալ իրմէ, կորսնցնել վարժութիւնը:

Օ՞, ի՞նչ արբեցութիւն, բանուած ճառադայթներով, երանութեան աստղերով, հէքեաթի գունալառթելերով, հրեշտակներու մատներով բանուած ի՞նչ նըրմին արբեցութիւն ...

Մտածումներս կախօրբան նստան զլիսուս մէջ: Օսրուեցան անոնք դրախտէն արքայութիւն եւ արքայութենէն եղիւսեան դաշտ: Ժպիտ մը իջաւ քիմքէ ու դէպի խորունկը ստամոքսիս եւ վառեց այնտեղ հանդիսաւորութեան ջահերը:

Գինիին կաթիլները զուարթ աղջիկներու նման ոսկէծիծալներով, երկերով ու հէքեաթասացութեամբ կը վաղէին դաւաթիս մէջ ու անկէ ալ հողիիս սկիհին մէջ եւ իրենցմէ կը բարձրանային վարդադոյն ամպեր՝ մտքիս հորիզոնները դեղազարդելով:

Ու ես մոդ արքայ: Կաթիլ մը գինի շրթունքիս ծայրը ու կաթիլ մը բթամատիս եղունդին վրայ՝ գուշակեցի մարդկութեան ընթացքը, տիեզերքի ապագան եւ բըժիշկներուն... յիմարութիւնը:

Կինս ալ, հրաշքի ականատեսի մը նման, նստած էր դիմացս անձայն, կը ճաշէր, հրաժարելով կիներու մասնայատուկ «տըրտըր» երգութենէն:

Ճաշարանին մէջ նոր սեղան մը գրաւուեցաւ, սիրակցորդ զոյգի մը կողմէ:

Վառեցին ելեկտրականութիւնը ու տեսայ որ ճաշարանին իրերը տօնական ժպիտներ հագած են: Գինետօնին առթիւ կիսամութին մէջ հանու էր ու հագուեր են: Ճաշարանը կը մեծնար, կը գեղեցկանար, կը չէնար, կը դրախտանար... մէկ շիշ գինիով:

Բացին ճայնասփիւուր. սիրոյ մըմունջներով լեցաւ սրահիկը: Հողիիս մէջ վարդենի մը ծաղկեցաւ: Վար-

դԵնիին մէկ ճիւղին մէջ սոխակ մը երեւցաւ։ Սոխակին  
մէջ երգ մը կար, երդին մէջ սիրտ մը կար, սրտին մէջ  
քերթուած մը կար ու քերթուածին մէջ գինին գովքը  
կար ...

Ճաշարանը պայծառակերպուեցաւ բավոսական մա-  
տուռի։

Գինին կ'իջնէր մէջս, գինին կը բարձրանար մէջս։  
Երեք շաբաթէ ի վեր կորսուած էի։ Կը փնտոէի  
ինքզինքս ու չէի դտներ։ Ամպուազի մէջ, փա՛ռք Աս-  
տուծոյ, գտայ ինքզինքս, ճաշարանի մը մէջ, շիշ մը  
գինիի առջեւ նստած։ Բայ ինքզինքիս.

— Օ՛, բարեւ, այս ի՞նչ աղուոր գիւտ ու հանդի-  
պում անակնկալ, բայց, պարոն ինքս, ո՞ւր էիր, երեք  
շաբաթէ ի վեր ...

— Շողդամի արտի մը մէջ կորսուած էի ...

— Ի՞նչ ուրախութիւն որ քեզ կը դտնեմ կրկին ...

— Եթէ կ'ուզես ասկէ վերջ չկորսնցնել զիս՝ զինի  
խմէ։ Գինի խմելովդ կամ միասին կ'ապրինք, կամ միա-  
սին ... կը կորսուինք։ Բարեկամներու համար այսպէս  
կ'ըլլայ ապրիլը, ինչպէս մեռնիլը։

Ամպուազ, 1938

---


Վ Ե Ր Զ

---

« Հայ Աղբբատիկ »ի վերջին էջին մէջ խոստացած  
էիմք՝ այս հա քին հետ տալ ցանկը նուիրատունե-  
րուն։ Դեռ լրացած չըլլալով նուիրահաւաքութիւնները՝  
ամբողջական ցանկը պիտի հրատարակուի յաջորդ  
գրքին մէջ։

Մ. Ա. Մ.

— 160 —



ԳԱԱ Եկմարտ Գիտ. Գրադ.



FL0565490

5  
5

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ԵՐԿԵՐԸ

1177

Ֆրանֆ

|                     |      |
|---------------------|------|
| ԸՆԿԵՐ ՇԱՀԱԶԱՐ ..... | 10 » |
| ՍԵԴՈՆՆԱՌ .....      | 50 » |
| Ո.Ա.ՊՊԻ .....       | 50 » |
| ԵՐԳԻԾԱԿԱՆ .....     | 50 » |
| ՀԻՒԱՆԴՏԵՍ .....     | 5 »  |
| ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ .....  | 50 » |
| ՀԱՅ ԱՂԲՐՏԻՔ .....   | 15 » |
| ԵՐԳԻԾԱՎԵՊԵՐ .....   | 25 » |

## ՄՈՏԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

ԼՈՒԿՈՒՏԻ հրաշավէպ՝ բիւզանդական հայ կայսրու  
շքանին

## ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԱՍ

ԿԱՍԲԱ (Քնարավէպ)

ՏԱՆԿ (Երդիծավէպ)

ՅԻՇԱՏԱԿԻ ՊԵՂՕՆՆԵՐ (Արձակ էջեր)

ՄԵՂՔԵՐԸ (Քելթուածներ)

ՆԵՐԿԱՅ ՀԱՏՈՐԻՆ ԳԻՆՆ Ե՝ 25 ՖՐԱՆՔ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀԱՍՑԵՆ.—

52, Rue de Strasbourg

VINCENNES (Seine)

